



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format


Adapt — remix, transform, and build upon the material



37
7-67

Յայր 1 MAR 1921
16. Եկապ. 1921
Y. M. J.

ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՆՁԻՆ



37
Դ-67

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՆՁԻՆ

(ԿՄԱՅԱԿԱՆ , ՖԻԶԻՔԱԿԱՆ ԵԽ ԲԱՐՈՑԱԿԱՆ)

ԿԱՄ

ԽՈՐՀՐԴԱԾՈՒ ԵՐԻՏԱՍԱՐՏԱՑ

ՀԵՂԻՆԱԿ


ՃՈՆ ՍԴՈՒԱՐԴ ՊԼԱԶԻ

ՈԽՈՒՅԻՉ ԿԾԻՄՊՈՒՐԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՄԵԶ •

ԹԱՐԴՄԱՆՑ

Հ. ԱՐՄԵՆ ՂԱԶԻԿԻՆԵԱՆ

ՄԱԼԻԹԱՐԵԱՆՑ



ՎԵՆԵՏԻԿ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1902

22 JUL 2013

4444

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ահաւասիկ զրբոյկ մը որ մեծ յաջողութիւն գտած է Անգղիոյ մէջ, և արժանացած 22րդ տպագրութեան։ Անձնական դաստիարակութեան վրայ զրուածք մը, ծրար մը խորհուրդներ, ուղղուած երիտասարդ հասակին, որ պէտքը կը զգայ առաջնորդի մը՝ ուսման եւ կեանքի ասպարէցներուն մէջ թեւակոխելուն։ Սահմանուած ըլլալով անկլու-սաքուն զօրաւոր ցեղին, որուն համար գործողութեանց աղբիւրը՝ անհատական նախաձեռնութիւնն է եւ ոչ թէ նմանութիւնը կամ սովորութիւնը, անդադար կոչում կ'ընէ բանին, ողջմտութեան և խզին։ Նպատակն է սորվեցնել իր ընթերցողներուն, որ երբեք չյանձնեն ինքղինքին ուրիշներուն կամ դիպուածին ձեռքը. այլ իրենք իրենց ձեռքն առնեն կեանքերնուն սանձը։ Ինչպէս զրբին անունը կ'ըսէ, ինք իր անձը մշակելու, կրթելու եւ դաստիարակելու վրայ կը ճանէ։ Աղջնուական



1234-84

իմառասիրութիւն, որը մասամբ արդէն իրագործուած պէտք է համարիլ, երբ մարդու ընդունակ է զայն ըմբռնելու, և որուն շատ լաւ կը համապատասխանէ սոյն աշխատութիւնը:

Առաջին էջերէն իսկ պիտի կառաջէ ընթերցողը որ հեղինակը փորձառու մէկն է, ոչ թէ սովորամոլութեան, այլ ուսուցչութեան մէջ ծերացած վարժապետ մը, որ տեսեր է իր աթոռին առջեւէն տնյնիլը դպրոցական բազմաթիւ սերունդներու, զորոնք ինքը ուսումնասիրեր է խորազնին և ուշիմ համակրութեամբ մը: Փորձեր է անոնց և իր անձին փրայ իր խորհուրդներուն ազդուութիւնը: Ընթերցողը պիտի զգայ որ այդ խորհուրդները ասլրուած իրեր են եւ ոչ թէ պարզապէս պատմուած:

Ստոյգ է որ սկսուիտիացի վարժապետին սոյն էջերը՝ տոգորուն բոլորովին Առւրբ Գրքի լիշտատակներով, կրօնական սովորութիւններու և ազգային բարքերու վրայ ակնարկութիւններով, — օտարուահ՝ հայ ընթերցողներու մեծամասնութեան, — տեղական յատուկ և աչքառու գոյն մը ունին, որ սակայն նոյնպէս շահազրդիս է ուշադրութեան արժանի, վասն զի շահազուրկ չէ գիտնալը թէ ինչպէս կը մտածեն ուրիշ աղդերը, թէ որո՞նք են՝ ոչ թէ արտաքին երեւոյթները, այլ բո՞ւն իսկ արմատները իրենց կեանքին:

Մէկդի թողով ինչ որ յատուկ է սկսվ-

աիսական ժողովուրդին, պիտի մնան դեռ շատ ընտիր պատուէրներ, զորոնք կարգացած ըլլալուն համար պիտի չզղջայ ընթերցողը. ծնողները և ուսուցիչներն ալ պիտի կարենան քաղել մանկավարժական օգտակար ուղղութիւններ: Գրքոյիս ընթերցման միջոց, մեր ուշը ամենէն աւելի զրաւեց առուզութեան և զուարթութեան այն հովը որ կը փչէ մէկ ծայրէն միւսը, բարոյական զօրութեան և արիութեան այն շունչը որ կ'անցնի ամէն էջերուն վրայէն, և գժուար չէ ըմբռնելը, որ այսպիսի դպրոցներու մէջ է որ կը կրթութին մարդիկ: Վալով գործնական խորհուրդներուն, որոնցմով լեցուն է զրքոյկո, մասնաւորապէս կը մատնանշենք լեզուններու ուսումնասիրութեան վերաբերեալ խորհուրդները: Գրքոյկո, որ հազարաւոր երիտասարդ Անգղիացիներու համար անիրաժան ընկերի (vade-mecum) գեր կատարած է, մեզի կ'երեւայ որ կրնայ ինչ ինչ ծառայութիւններ ալ մեր ազգին մասուցաննել, մասնաւորապէս միջին և բարձրագոյն ուսանողական դասակարգերուն, ճիշդ այս պահուս երբ ուսում և դասուիարակութիւն պէտք է օրակարգի խնդիրներ ըլլան, և երբ, որչափ ալ շրջապատուած ըլլանք այս նիւթերուս մէջ վարպետ համարուողներու հմտութիւններով, դեռ շատ պիտի չհամարուին անոնք:

Կը սիրենք յուսալ որ սոյն զրքոյկը, շատերու մաքին մէջ պիտի թողու այն բարի տըպաւորութիւնը, զոր մենք իսկ զգացինք, և

Է

որ դրդեց մեզ ծանօթացնելու զայն նաև հայ
ընթերցող հասարակութեան :

Թարգմանութիւնը կատարուած է դաշլիե-
րէն թարգմանութեան վրայէն, անգղիերէն
բնագիրը ձեռք ձգելու բոլոր ջանքերնիս ի
գերեւ ելած ըլլալով :

ԻՄԱՑԱԿԱՆ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ



«Մեշտ լաւ է բան մը գիտնալը»:
ԿԵՐԹԵ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՆՁԻՆ



Յ Ի Շ Ա Ս Ա Կ

Ն Ե Փ Ի Ս Ե Ա Ն Ե Ղ Բ Ա Բ Ց

Ի Մ Ա Յ Ա Կ Ա Ն Դ Ա Ս Ի Ա Բ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ա. - Մեր օրով, գրքերը կրթութեան գըլ-
խաւոր գործիքներն են։ Անոնք անտարակոյս
մեծ ձեռնտուներ են մանկավարժութեան, և
օգտակար՝ չափով մը՝ աղատական և զբօսական
արուեստներու վարժութեան համար։ բայց՝ «չ
մէկ պարագայի մէջ՝ չեն անոնք դաստիարա-
կութեան առաջին և բնական աղբիւրները։
և իմ կարծիքով, զիւրաւ կը չափաղանցենք
մենք անոնց արժեքը՝ կրթութեան նոյն
իսկ այն ճիւղերուն մէջ, ուր անոնք ան-

հրաժեշտ կը թուին։ Անոնք՝ ոչ մէկ իմաստով՝
ստեղծիչ զօրութիւններ չեն։ պարզապես մի-
ջցներ են անոնք, միջնորդներ, գործիքներ։
Արուեստական գործիքներ են՝ աւելցուած ա-
նոնց՝ որոնցմով օժտած է զմեղ բնութեան իմաս-
տուն նախատեսութիւնը։ նման են անոնք հե-
ռագէտին և մանրագէտին, որոնք, շատ խուզար-
կութեանց մէջ, կը յայտնեն մեզի անձանօթ զար-
մանալիքներ, որոնց՝ սակայն՝ օգտակարութիւնը
երբեք պիտի չըրդէր զմեր արհամարհելու կամ
անտեսընելու մեր սեփական աչքերը։ Ծանօթու-
թեան սկզբնական և իրական աղքիւրները գըր-
քերը չեն։ նոյն ինքն իեանքն է, փորձառու-
թիւնը, մտածումը, զգացումը, անձնական
գործը։ Մարդ մը երբ այսպէս օժտուած տապա-
րէզ կը մտնէ, զրքերը կընան լեցընել շատ մը
պակասներ (laçunes), որբազրել շատ մը անփու-
թութիւններ, զօրացընել շատ մը տկար կէտեր։
Բայց, առանց կեանքի փորձառութեան, զրքերը
նման են անձրեւին և կամ արեւու ճառա-
գայթին՝ որոնք կ'իյնան կորդ երկրի մը վրայ։
« Մագաղաթին ծրարը, կ'ըսէ բանաստեղծը, է՝
ուրեմն այն նուիրական ազբերակը՝ որուն մէկ
շիթը կընայ մեր ծարաւն անցընել առ յաւէտ։
Գիտութեան կենդանացուցիչ զօրութիւնը, ան
միայն ճանչնայ զայն՝ որուն սրախն մէջ կը
ցայտէ ան կենդանի ջրի մը պէս»։

Ահաւասիկ մտածում մը՝ որ հակառակ իր
բանաստեղծական գարձուածքին, կը բովանդա-
կէ մեծ ճշմարտութիւն մը, ընդհանուր ճշմար-
տութիւն մը։ Ճանքաբանութեան գիրք մը պիտի
չկարենայ երբեք իրական գաղափարներ տալ
այս գիտութեան վրայ անո՞ր՝ որ բնաւ հանք տե-
սած չէ։ Նոյնպէս չկայ գրական կամ բանա-
ստեղծական գրուած մը որ կարենայ կրթել
պարզ աշակերտը՝ որ ոչինչ չի գիտեր կեան-
քի նկատմամբ։ չկայ ճառ մը երաժշտութեան
վրայ՝ որ կարող ըլլայ սորվեցընել այս արուես-
տը անո՞ր՝ որ բնաւ փորձառութիւնը չունի
ներդաշնակ ձայներու։ չկայ Աւետարան՝ որ
բարոյացնէ զայն՝ որ երբեք կրօնք չունի իր
հոգիին մէջ, և ոչ մաքրութիւն իր գործերուն
մէջ։ Այն ամէն ճանօթութիւն՝ որ գրքերէն կու-
գայ անուղղակի է և կը հասնի մեզի իրբեւ
անդրագարձած, իրբեւ արձագանդէ մը կըր-
կնուած։ Ճշմարիտ ծանօթութիւնը պէտք է
կենդանի արմատներ ունենայ նոյն իսկ մտա-
ծումին խորը։ զրքերէն անկախ մտաւորական
ստացումը (acquisition), պարզ փոխառութիւն
մը չէ։ կենդանի իրացում մըն է՝ գործուած
կենդանի յօրինուածութեամբ (organisme) մը։

Բ. – Զերմագին կը յորդորեմ բոլոր երիտա-
սարդները որ իրենց ուսումներն սկսին իրերուն

ուղղակի դիտողութեամբ, փոխանակ բաւական համարելու իրաց բացատրութիւնները զորոնք կը դանեն գրքերու մէջ: Օգտակար գրուած մը կայ սոյն տիտղոսով. Արուեստ դիտելու: Այդ երեք բառերը կրնան ըլլալ մեր առածն ու կանոնը այս առաջին գաստիարակութեան մէջ, որ այնքան կարեւոր է, և գիրակատարար այնքան անփոյթ առնուած: Բոլոր ընական գիտութիւնները մասնաւորապէս ընտիր են, ոչ միայն զարդարելու համար միաքը ամենանոխ զանազանութեամբ մը, այլ նաեւ սորքեցընելու համար մեզի արուեստներուն ամենէն օգտակարը, որ է մեր աչքերը գործածելու արուեստը: Ի՞նչ աւելի տարօրինակ քան այն եղանակը՝ որով կը քալենք մենք աչքերնիս բաց՝ առանց բան մը տեսնելու: Պատճառ, վասն զի աչքը՝ նման ուրիշ և է գործարանի մը՝ վարժութեան պէտք ունի. Եթէ չափազանց սարուկ գառնայ գրքերուն, կը կորսնցընէ իր զօրութիւնը, իր ժրութիւնը և վերջի վերջոյ անկարող կ'ըլլայ կատարելու իր բնական պաշտօնը: Համարեցէք ուրեմն իբրեւ ճշմարիտ նախնական ուսումներ զանոնք՝ որոնք կը սորքեցընեն տղուն ճանչնալ ինչ որ կը տեսնէ և տեսնել ինչ որ ուրիշ կերպով պիտի չճանչնար: Ամենէն աւելի օգտակարներուն մէջ են բուսաբանութիւնը, կենդանաբանութիւնը, հանքաբանութիւնը, երկրաբանութիւնը, տար-

րաբունութիւնը, ճարտարապետութիւնը, գծագրութիւնը, գեղարուեատները: Ո՛րչափ վերելքներ լեռներու վրայ, ուղեւորութիւններ ցամաք երկիրներու մէջ, որոնք անպառուղ կը մնան տղոյ համար՝ թէեւ ունենան անոնք կատարելապէս իրենց գրքերը, պարզապէս վասն զի կը պակսին անոնց քաննի մը ծանօթութիւններ՝ զիտողական այս զիտութիւններէն:

Գ. - Դիտելը լաւ է. մտազրութեամբ դիտելը՝ լաւագոյն: Բայց տիեզերքին մէջ իրերու այնպիսի անհուն զանազանութիւն մը կայ, որ յոդութիւնը պիտի անդամալուծէ փութով մեր մէջ դիտելու կարսղութիւնը, եթէ չունենանք ապահով մեխոտ մը, և իսսա կանոն մը՝ ենթարկելու համար իրերու այս բազմութիւնը մեր մտքին քննութեան: Ահա այս ուղղիչ կանոնն է որ մենք դասակարգութիւն կը կոչենք. մարդկային միտքը կը գանէ զայն, վասն զի ակներեւ կը տեսնուի ան ամենուրեք աշխարհի մը մէջ՝ որ է աստուածային մտքին յայտնութիւնը: Կը հանգչի ան հիմնական միութեան տիպարին վրայ՝ զոր զրած է աստուածային միտքը՝ բուղակ բնութեան վրայ:

Այս միութիւնը կը յայտնուի նմանութեան այն կէտերուն մէջ՝ որոնք կը միացընեն արտաքսապէս ամենէն աւելի այլազան երեւցած

Երերը։ Շնորհիւ այս նմանութեանց՝ քիչ մը
յստակատես աչքը կրնայ՝ իրերու անհուն զա-
նազանութիւնը բաշխել՝ քիչ կամ շատ ընդ-
արձակ խռովմբերու թիւի մը, և այս խռով-
բերը՝ որսնք աեւ և տեսակ կը կոչուին, բնա-
կանաբար կու գան կ'ենթարկուին մեր մտքին
քննութեան՝ որ զանոնք կը համեմատէ և կը
բաժնէ։ Աշակերտին աշխատութիւնն է ուրեմն,
գիտել խնամքով՝ ամէն բանի մէջ որ կը տես-
նէ նմանութեան կէտերը, և մի և նոյն ա-
տեն ամենէն աւելի աչքի զարնող տարբերու-
թիւնները. վասն զի ասոնք անխռուսափելի կեր-
պով անբաժան են նմանութիւններէն՝ ինչ-
պէս ստուերը լոյսէն։ Այս տարբերութիւններն
ուրիշ արժեք չունին եթէ ոչ բաժնել մէկ սե-
ռ միւսէն, կամ մի և նոյն սեռին տեսակը միւս
տեսակէն։ Ամէն բանի մէջ հետազօտելի դա-
սակարգութիւնը, կարգը՝ բնական կարգն է.
արուեստական շարակարգութիւնը՝ ինչպէս օ-
րինակի համար այբենական բառարանի մը բա-
ռերունը, կամ կ'իննէոսի գրութեամբ ծաղկի-
ներունը, կրնայ մեծ օգուտ ընձեռել նախնա-
կան սւսումնասիրութեանց համար, բայց երբ
մի միայն գործածուի, արգելք մը կը դառնայ
իրական ծանօթութեան։

Երիտասարդը պէտք է կէտ նպատակի ունե-
նայ իրեն՝ իրերն իրարու մէջ՝ իրենց բնական

մերձաւորութեան կապովը զօդելու վարժու-
թիւնն ստանալու. և այս ատեն միայն կը հաս-
նուի այս նպատակին՝ երբ լայն և ամբողջական
տեսութիւնը կը զուգագրուի մասնական յատ-
կութիւններու մանրակիլագիտութեան հետ։
Ծաղկիներուն որուած ռամկական անունները՝
օրինակներ են վերիբերոյ մերձեցումի, առանց
ո և է գասաւորման ջանքի մը։ Զրի շու-
շանը, որուն անուննը տունկ մը նշանակել կը
թուի շուշաններու տեսակէն, այս ծաղկին հետ
բնաւ յարաբերութիւն չունի. բուսաբանը՝ որ
գիտած է մօաէն տունկին յատկաւթիւններն ու
գործարանները, պիտի գասաւորէ զայն մէկոն-
ազգիներուն (բարաներաց) մէջ և պիտի հա-
մազէ գքեզ լուզին իր այս գասաւորումին հա-
մար։ Դիտողութեան վարժութիւնն ստանալու
լաւ միջոցներէն մէկը՝ մեր օրով որ այնչափ
գիւրին են ճամբարդութիւնները՝ է, իմ կար-
ծիքով, երբեք զանց ըլնել տեղական թանգա-
րաններն այցելելը, ամէն անգամ որ կարելի
է այդպիսի այցելութիւն մը, և երբ կ'այցելես,
կապուելու է միայն մէկ ուսումնասիրութեան,
անոր՝ որ աւելի մասնաւորապէս յատկանշա-
կան է տեղւոյն։ Մէկ ակնարկով ամէն բան
տեսնելը՝ կը յանգի բան մը չյիշելու։

Դ. – Իրերու մտադիր գիտութեան և հզգրիտ

գասառումին վրայ միտքը կը կառուցանէ այն ատեն, իբրեւ հաստատուն հիման մը վրայ, աւելի փափուկ չենք մը, պատմապարանուրեան (raisonnement) ձեռքով: Մենք կ'ուզենք սորվի՛ ոչ միայն թէ իրերը այսպէս են, այլ ինչու համար և ինչ վախճանով: Արարչութեան հիմնական և աստուածային միութենէն կը բղիկ մէկ կողմէն կարեւոր ներդաշնակութիւն մը՝ իրերուն ըլլալու և աճելու եղանակին միջեւ, և միւս կողմէն՝ միութիւնը տիպարին, որ անփոփոխ կը պահուի անհուն սեռերու և անթիւ տեսակներու մէջ: Մենք ստիպուած ենք փընտառելու աստուածային միութեան այս կըկին յայտնութիւնը ասով միայն՝ որ մարդկային հսկին, ինքն աւ, բղևսով մըն է ստեղծող մտածումին, և ինքզինը խորապէս մի կը զգայ: Մարդկային բանը (raison)՝ յառաջ գալով յաւիտեական բանէն, կ'աշխատի անդադրում հաստատելու միութիւնը՝ կապը (ընտանեկան լեզուով մը խօսելու համար) մեր էութեան ծըրագրին մէջ: Անով բնականաբար կը բերուինք փնտաելու միութիւնը, կապը, կարեւոր աղերսը ամէն երեւոյթներուն մէջ աշխարհի մը որ չսւնի գոյսւթիւն, ինչպէս ըսուած է ընտիր կերպով, բայց եթէ «բանին (raison) մէջ, բանով և բանին համար»: Մաքին այս յատկութիւնը որ կը մղէ մարդս փնտաելու հաւատքը

իրերու կապակցութեան, է այն՝ զոր մտաքանները (phrénologue) կ'անուանեն պատճառականութիւն (causalité). իրի մը պատճառը, բառին սովորական իմաստով, «ուրիշ բան չէ՝ բայց եթէ կէտք՝ որ, երեւոյթիներուն կարեւոր յաջորդութեան մէջ, անմիջական կերպով կը կանխէ քան զայն»: Քիչ մարդիկ շատ հարեւանցի միտքը մը ունին և կը շատանան ուսումնակրել իրերը՝ տասնց բացատրելու զանոնք, ընդհակառակն՝ կը աեսնենք ամէն օր՝ որ երեւոյթի մը որ և է պատճառը գտնելու պէտքը, քան թէ անոնց և ոչ մէկն ընդունիլը, է ամէն կանոնաւոր իմացականութեան նկարագիրը: Այսպիսի նիւթերու մէջ, վտանգը՝ որ մէպէտք է ամէն կերպով խորշին երիտասարդները՝ է շատ գիւրաւ սովորութիւն ստանալը՝ իրեւոտոյդ պատճառ համարելու ինչ որ պատահական պարագայ մըն է կամ գէպք մը: Դիւրին է ըմբանելը որ անձրեւներու յաճախութիւնը Բրիտանիոյ արեւմտեան ծովեղերքին վրայ՝ յառաջ կու զայ Ատլանտիկան սվիբանոսին մերձաւորութենէն: Նոյնպէս գիւրաւ կը հասկըցուի որ Օպանի¹ մէջ ձմեռուան հովին գտղջութիւնը՝

1. Օպան՝ ծովիզիրենայ գլուզ մըն է Սկովիիոյ մէջ՝ Արժիվի կոմութեամ, Մըլի նեղուցին վրայ. բաղմիքներու տեղ, մշամաւոր օդիմ մաքրութեամ համար, ուր հիւանդերը կը յաճախիմ:

Համեմատութեամբ Ետիմպուրկի և Ապէրտինի օդին խառնուածքին (température), յառաջ կուդայ օդին՝ Մեքսիկոյի նեղուցէն մեզի հասնող տաք ջրի լայն հոսանքին հետ շփուելէն։ Բայց բարոյական և քաղաքական սահմաններուն մէջ, ուր իրերը դեռ աւելի բաղմաման են, կը տեսնենք հաղար օրինակներ տեսակ մը պատճառաբանութեան՝ որ կը կայանայ իրէ մը մեկնելու և ուրիշի մը հասնելուն մէջ, ընդունելով, առանց ապացուցանելու, միջանկեալներու շվեյշաւորումը։ Լսած եմ յաճախ քաջածնոթ ռամկավարէ մը, փափոխելով ձեւն ու փաստերն այս միակ նիւթին (thôse), որ մեր երկրին՝ բոլոր աղետաքները յառաջ կու գան իր միապետական և ազնուապետական կառավարութենէն, և թէ պիտի գարմանուէին անոնք՝ իբրեւ մոգական գաւազանի մը հարուածավի մի միայն բացարձակ ռամկապետութիւն մը ներսութելով։

Այսպիսի զուրցուածք մը՝ մէկ ժայրէն միւսը՝ օրինակ մըն էր սխալ պատճառաբանութեան, մտացածին պատճառ մը և դարման մը կ'ընձայէր ընկերական թշուառութեանց։ Ուզիդ պատճառաբանութեան վարժութիւնը մշակելու

1. Խօսքը ամշուշտ Աթգիոյ կառավարութեամ վրայ է. գրողը Սկովտիացի է։

համար, կը յանձնարարեմ նախ և առաջ երիտասարդներուն, Պղատոնի հին պատուէրին համեմատ, ինքինքնին նուիրելու, վեց ամիս մը, մի միայն մաթեմաթիքի վարժութեանց։ Պիտի զօրացնեն անով իրենց տրամաբանական կարուղութիւնը՝ որ կարեւոր է ամէն տեսակ պատճառաբանութեան, պիտի լրացնեն իրենց փորձառական պակասը և պիտի սորվին զանազանել կարեւոր կախումը, անհրաժեշտ հետեւութիւնը, այսինքն է՝ պատճառականութեան ճշգրիտ յարաբերութիւնները։ Բայց այս չափով գոհ ըլլալու չեն։ Չափագիտական պատճառաբանութիւնը հիմնուած է ենթադրութիւններու և տեսական հանգամանքներու վրայ, որոնք իբրեւ անգամ մը տուեալներ (ծոռնէ), չեն հանգուրժեր ոչ զանազանութիւնն և ոչ փոփոխութիւնն. ուստի և չէ գոհացուցէ կրթութիւննը՝ մարդկային եղրակացութեանց ամենէն նշանաւոր և ամենէն կարեւոր դասակարգին համար։ Հոսնոյն իսկ հիմնակէտերն (ծոռնէօ) են ազդեցութիւնն ու հակազդեցութիւնը իրերու և զօրութիւններու՝ որոնք, իրենց հետաքրքրական բազմամասնութեան մէջ՝ ենթակայ են փոփոխականութեան, հաղար խանդարիչ ազդեցութիւններու, և որով, կը վրիպին երբեմն ամենէն իմաստուն հաշիւէն։ Բաղաքական, բարոյական, ընկերական նիւթերու մէջ, պատ-

Քառաբանութիւնը նոււազ անստոյդ չէ քան չա-
փակիտութեան մէջ, միայն թէ շատ դժուարին
տանզը՝ թերականական կը բավանդակէ, վր-
հետեւութիւնը, բանազբօս և խարգախուած բա-
ցական շահու աղբեցութիւնը : Պետական
մարդը որ կը խարսուի քաղաքական խնդիր մը
լուծմանը մէջ կը խարսուի ոչ թէ վասն զի գի-
տութիւնը անստոյդ է, այլ իրեռու անկատար
և շահերու աղբեցութեան տակ՝ որոնք կը հե-
ռացընեն զինքը ճշգրիտ կը պատառութենէ:

Ե. - Հաւանական է որ հոս երիտասարդ ըն-
թերցուներէս մէկը հարցընէ ինծի, թէ քանի որ
այդչափի կարեւորութիւն կու տամ պատճառա-
բանութիւնը զօրացընելու, պիտի չյորդորեմ
զինքը ձեռնարկելու տրամաբանութեան և ընա-
զանցութեան կանոնաւոր ուսման : կը պատաս-
խանեմ. այս, անտարակոյս, եթէ նախ ստացած
ես բնական ճամբար և ոչ դպրոցական հրահան-
գով, խորհելու և խօսելու ընդհանուր սովորու-
թիւնը : Մարդ սորված է քալել՝ ունենալով
նախ սրունքներ, յետոյ վարժեցընելով զանոնք: Որմէ
ետքը, կրնայ երթալ գանել կրթէ յես-
նապետ մը որ կրթէ զինքը զանազան շրջափո-

խութիւններու (évolution) մէջ, զոր սովոր-
կան տերաշարժութեան փորձը պիտի չկարենար
սորվեցընել անոր: Մի և նոյն բանն է խոր-
հելու արուեստին մէջ: Մտածեցէք նախ, և
ժողովեցէք պաշար մը խորհրդածութեան նիւ-
թերու. յետոյ խնդրեցէք արամաբանէն որ սոր-
վեցընէ ձեզի տարրալուծել ձեր հետեւութեանց
յօրինուածը: Այս այսպէս հասկցաւելով, տա-
րակոյս չի մնար որ արամաբանութեան ուսումը
շատ օդտակար է: Բայց յիշեցէք որ՝ չա-
փակիտականներուն նման՝ այս գիտութիւնն ալ
երեւակայական իրերու վրայ կը ճառէ, և թէ
կը շատանայ համագասելով միայն մտածումին
զանազան եղանակները. միշտ ընդունայն փորձ
մը պիտի ըլլայ քաղել հանելը մի միայն արա-
մաբանութենէն իմացականութեան այն բեղմնա-
ւորութիւնը, որուն գեղեցիկ պառւզները կը
բուրումնաւետեն կեանքը: Մի յուսաք զինա-
շարժութեան վարպետէ մը պատրաստել յեծ
հայրենասէր մը, Պրիւս մը, Վալլէս¹ մը, և ոչ ալ

1. Ուիլերմ Վալլէս և Ռոպէրդ Պրիւս Սկովտիոյ
ամենէն աւելի ժողովրդակամ զիւցազներէն իմ,
Բիսթազիրներն իրենց ամկախութեան: Վալլէս՝ ծմած
1270 իմ, կորպեց իր երկիրը Ամգլիոյ լուծէն
և կոչուեցաւ խնամապետ Սկովտիոյ: Վալլէս իրը
ծերբակալութելով մահուած գատապարտուեցաւ նդ-
ուարդ թագաւորէն, Ռոպէրդ Պրիւս ոգին եղաւ
ամկախութեան, յաղթեց Ամգլիացիմերուն և կո-

սոսկ արամաբանէ մը՝ մեծ խորհող մը։ Պիտի
չկարենանք՝ արամաբանական օրէնքներու ու
սումնասիրութեամբ՝ չքաւոր հոգի մը՝ հա-
րուստ հոգի մը դարձընել. անձուկ միտք մը՝
ընդարձակ իմացականութիւն մը։ Կորովի ա-
ռուգութիւն մը, գործոն համակրութիւն մը,
յատակատես զիտողութիւն մը, բազմադիմի
փորձառութիւն մը՝ Դարպոցին բոլոր հաւաքաբա-
նութիւնները կ'արքեն։ Ըսել չեմ ուզեր թէ հա-
ւաքաբանութիւններն ամուլ են. ունինք
զօրութիւն մը կանոնաւորիչ, բայց ոչ ստեղծիչ.
այսպէս անդամազնութիւնն անհրաժեշտ է
նկարչին. ան խոր ծանօթութիւն մը կու տայ ա-
նոր՝ յօդուածներուն և մկանքներուն վրայ. բայց
նկարչութիւնն չի կրնար սորվեցընել անոր։ Տրա-
մաբանութիւնն անհրաժեշտ է սխալը երեւան
հանելու, կամ իմաստակութիւնը դիմակա-
զերձելու համար. բայց ճշմարտութեան հետա-
զոտութեանը մէջ աւելի առաջ երթալու համար,
հարկ է որ այս գիտութիւնը՝ գիւրաշարժ ժրու-
թիւնն ունենայ սահուն ջրերուն, որոնք չեն

չուեցաւ ազատարար նայրեմեաց և հոչակուեցաւ
թագաւոր Սկովտիոյ։ Իր սրդիմ՝ Դաւիթ Պրիւս՝
փառաւորապէս թագաւորեց երկայն տարիներ և
թագը փոխանցեց իր թոռամը՝ Ռոպէրդ Սկուար-
տամ Ռախանայրը,


հոսկը դպրոցներուն մէջ, և թէ հարկ է առնէ
եր նիւթերը ապրող տիեզերքէն՝ զոր չի բովան-
դակեր ոչ մէկ թանգարան։

Դոյն բանն է նաեւ բնազանցութեան մէջ։
Օդտակար է այս գիտութիւնը երկու վախճա-
նով, ան կ'ընտանեցնէ զմեղ մեր կարողութեանց
հակատագրական սահմաններուն։ Կը քշտէ մեր
երեւակայութեան թեւերը։ կ'օրօրէ զմեզ վայր-
կեան մը հայեցաղութեան անյատակ ծովերուն
վրայ, և կը ճանչըլնէ մեղի որ աշխարհը մեր
երեւակայածէն շատ աւելի ընդարձակ է, և
մեր մտածումները շատ պղտիկ են։ Բացասա-
կան արդիւնք, ըսէք գուցէ՝ այս, բայց ուշ
դրէք որ անով էական ըլլալէ չի դադրիր։
Սահմաններուն ծանօթութիւնը՝ իմաստութեան
առաջին պայմանն է. աւելի լաւ է հաստատուն
ստեղով մը քալել այս երկրսն վրայ որ մեղի կը
վերաբերի, քան յափշտակել թռչունին կարո-
ւութիւնները և, նոր նկարուներ, զնել ողբալի
անմահութիւն մը՝ զմեզ կլլող ծովը մեր անու-
նով մկրտելով։

Բնազանցութեան միւս արդիւնքը այս է։
կ'ընտանեցընէ զմեղ հիմնական մեծ ճշմարտու-
թիւններուն՝ որոնց վրայ կը յենու ուրիշ ամէն
գիտութիւն։ Զէ ան՝ արամաբանութեան պէս՝
սոսկ ձեւական զիտութիւն մը. է ան՝ ընդհա-
կառակն՝ սկզբնական և էականութեան

Դաստիարակութիւն

2



ուսումը, թաքնուած հիմքին՝ զոր սեւէ երեւայթ կը ծածկէ՝ ինչպէս մարդուն դիմագներն ու միսը կը ծածկեն իր հոգին, այն յաւիտենական հիմքին՝ որ կ'ապրի երեւոյթին փոփոխութիւններէն աւելի : Եւ մենք պէտք է հան հասնինք, մասնական դիտութեանց սեփական երեւոյթներուն սահմաններն անցնենէս եաքը : Խնդիրը՝ հմա՞ ոչ բուսաբանութեան վըրայ է, ոչ երկրաբանութեան, ոչ բնախօսութեան, ոչ աստղաբաշխութեան, ոչ տարրաբանութեան, և ոչ մարդաբանութեան, այլ տիեզերական և գերազոյն այն զօրութիւններուն և օրէնքներուն վրայ, սրոնց՝ մարդկային դիտութեան իւրաքանչիւր հիւղ՝ մէկ պատկերն է միայն, մէկ մասնական յայտնութիւնը. խնդիրը ամէն էսութեան հասարակաց հիմքին վրան է : Յիրաւի, ամէն գոյութիւն բարեցը ջում մըն է բանի մը որ ինքնինքը կ'որոշէ. առանց մայուն և ներքին բանի մը աշխարհս սահմանի ըլլար և ոչ cosmos մը : Ասկէ կը հետեւի որ բնազանյութիւնը գիտութիւնն է բացարձակ տիեզերական (cosmique) բանին, որ չափ որ մտաշելի է ան մարդկային, ան հատական և սահմանաւոր բանին (raison). իբրեւ այնպիսի, է ան, Աղիստուաելի հին տեսութեան համեմատ, համիմաստ աստուածաբանութեան : Աստուծոյ գաղափարը, ինչպէս բանինը որ գու-

յութիւն ունի, կը գործէ և կ'որոշէ ինքնինքը, է արդարեւ միակ ենթազըսւթիւնը որ տիեզերքը հասկնալի կ'ընէ. և այս կերպով է որ եղած է ան ամէն մեծ մարդուներուն համար Պիւթագորէն մինչեւ Հելէլ, աշխարհիս ամենէն առաջը ըմբռնողութիւններու միջնաքարը: Օգտակար է ուրեմն բնազանցութեան ուսումը մեր գարուն նման գարու մը մէջ, ուր ֆիզիքական բազմաթիւ գիւտեր և անկատար տեսութիւններ այնպէս ուժգին կերպով կը հակեն միտքը գէպ ի արտաքին և նիւթական իրերը, որ սմանք մինչեւ իսկ փորձուեցան տեսնել ծանօթութեան միակ աղբեւը քիզիքական գիտութեանց մէջ, և մակարերութեան (induction) մէջ մագական զօրութիւնը և գերազանցօրէն ընդունոր կերպը (procédé): Այս կէտն է զոր պիտի կոչեմ ես արտաքին իրերու խօլ մոլութիւն. վասն զի, մէկ կողմէն, հիմնական և կենսական ճշմարտութիւնները որոնց մէ կը կախուին բոլոր գիտութիւնները, կը հաստատուին իրենք իրենց ամէն մակարերութենէ առաջ, և միւս կողմէն՝ քիզիքական գիտութիւնները կը շատան նկարագրելով այն յարաբերութիւնները՝ զորոնք հարեւանցի քննութիւն մը յանիրաւի պատճառ կը համարի, անոնց կարծեցեալ օրէնքները գործողութեան եղանակներ են միայն. դալով գործոն պատճապին, նոյն իսկ աղդակին, որոնց

վրայ չեն կը նար ծանօթութիւն ստանալ առանց
իրենց շրջանակէն դուրս ելեւու, կը մնայ միշտ
այն բացարձակ բանը, ամենութեք և ստեղծիչ,
որուն մենք Աստուած անունը կու տանք, և
որուն՝ մեզմէ իրաքանչիւրը, ինչպէս կ'ըսէ
աստուածաշնչական հին քերթողը, բղկաւմն
մըն է, և անով է՝ ինչպէս ըստ մեծ առաքեաւ
լը՝ որ մենք կ'ապրինք, կը շարժինք և կանք:
Երիտասարդը կը նայ ջանալ մոտենալ դպրոցին
մէջ ստուգիւ բանաւոր աստուածաբանութեան,
խորապէս պատկառելի հայեցողութեան, ճշշ-
մարիտ բնաղանցութեան, բայց անկեղծ և առ-
նական կեանքի մը փորձառութեանը մէջն է
որ պիտի հանդիպի անսնց: Պիտի իմանայ այն
առեն, Դաւիթ թագաւորին և երբայական սաղ-
մուերգուներուն փառաւոր խումբին հետ, որ
կը ոնական հաւատքին մէջ է միայն որ պիտի
կարենայ ան հանգչիւ խաղաղութեամբ ինչպէս
մանուկը որ կը հանգչի իր մօրը գիրկը:

Զ. - Այն կարողութիւնը՝ որ նախընթացէն
ետքը՝ մասնաւոր մշակութեան կը կարօտի,
երեւակայուրիւնն է: Կը կասկածիմ որ սւսու-
ցիչներն ու աշակերտները ըմբանած ըլլան ըստ
բաւականին այս կարողութիւնը և նամքով դար-
դացընելու պարտականութիւնը: Անոնցմէ ո-
մանք պիտի ար համար հեն զայն՝ թէ իրեւու

աւելի յարաբերութիւնն ունեցող կեղծիքի քան
թէ իրողութեանց հետ, և թէ իրեւու անօդուտն
հշգրիտ ծանօթութիւններու ծարաւի փութա-
ջան աշակերտին: Բայց ամէն ոք գիտէ որ ե-
րեւակայութիւնը՝ իրենց գլխաւոր գիտերը
թելազրած է ամենէն մեծ գիտուններուն: Անոր
մեծ օրինակին է կիօթէ՝ բունաբանութեան և
ոսկրաբանութեան վրայ իր նշանաւոր գիտու-
ղութիւններովը: Երեւակայութիւնը այն ատեն
միայն թշնամի կը գառնայ գիտութեան՝ երբ կը
գործէ առանց բանի (rāison), այսինքն է՝ ըստ
կամու, իրեն կանոն ունենալով մի միայն քմա-
հանոյքը: Օժանդակներէն ամենէն լաւագոյնը
և ամենէն անհրաժեշտն է ան՝ բանին հետ: Բաց
աւկէ, նայնչափ անհրաժեշտ է ան՝ պատմու-
թեան և թանձրացեալ (concret) իրողութեանց
բոլոր սահմանին մէջ՝ որչափ բանաստեղծու-
թեան մէջ. պատմաբանը՝ ստուգիւ՝ չի կը նար
իրեր հնարել, բայց պարտի յարմարցընել
զանոնք, կարգադրել ներդաշնակ պատշաճու-
թեան համեմատ, երեւակայութեան բուն գոր-
ծը հան է: Ըղձանուշներու (թէ) առասպեկները,
ամէն տեսակ կեղծ վէպերը՝ իրենց օգտակա-
րութիւնն ունին անշուշտ, և կը նանք գործածել
զանոնք, խելքով՝ այս կարողութեան մշակու-
թեանը համար: Աակայն երեւակայութիւնը ի-
րականութեան մերձեցընելով է որ աւելի օգ-

տակար կերպով պիտի գործածենք դայն, և այս
մտքով է որ խորհուրդ կու տամ երիտասարդ-
ներուն գործածել զայն: Հարկ չկայ ուժաններ
կարդալ գտնելու համար հոն կացութեանց և
մտածուած բնաւորութեանց նկարագիրներ՝
քմայքը հաճելու և երեւակայութիւնը բար-
ձրացընելու նպատակաւ: Կեանքերը Մեծն Ա-
ղեքոսանդրի, Կուստաւ-Աւալիի, այնչափ աղ-
նուական դէմքերու՝ սրոնք իրենք իսկ կը
ստեղծեն պատմութիւնը, գաստիարակիչ զօ-
րութիւն մ'ունին՝ հազար անդամ աւելի աղ-
դու՝ քան ոսմաններուն լաւագոյնը, գուցէ
քան բանաստեղծութեանց ամենէն գեղեցիկը:
Ամէն մաքերը բանաստեղծութիւն չեն սիրեր,
բայց ամէնքն ալ պատկանելի կամ զսեմ
գործի մը զօրաւոր և շահեկան տպաւորու-
թիւնը կ'ընդունին. օգտակար ըրէք մեծ և
խելացի այդ կեանքերը՝ երեւակայութիւնը
կը թելու համար, և կրկնակի պիտի շահիք.
պիտի սորվիք մի և նոյն տաեն և ամենէն ա-
ւելի ազդու կերպով, ինչ որ եղած է և ինչ որ
պէտք եր ըլլալ: Բայց եթէ ուղէք այս կարս-
շութիւնն իր աւելի կատարեալ զարգացմանը
հասցընել, չի բաւեր հաճոյական կերպով ծա-
ծանեցընել անոր առջեւ ապնիւ ու առզջ նկար-
ներ. այդպիսի կրաւորական վարժութենէ մը
մի սպասէք երբեք ոչ մէկ ճշմարիտ ազդու-

ութիւն: Կարեւողն այս է՝ որ աշակերտին երե-
ւակայութիւնը՝ հաստատուն կերպով բռնէ և
ըմբռնէ անմահական ոգիները որ կ'անցնին իր
առջեւէն. ինքզինքը դոհ չհամարի ցորչափ ա-
ղօտ ու ամուլ յիշատակ մը կ'արտադրէ, այլ կա-
րսղ ըլլայ իր առջեւ կանչել (նոօպեր) պատմու-
թեան ամբողջ թափորը՝ իրական կարգին մէջ,
սրոշիչ նկարագիրներով, ճիշդ գիրքերով, ճը-
գրիս արտայայտութեամբ: Կան մարդկի՝ որ
կ'անցնին կեանքին մէջէ աչքերնին բաց՝ և
բան չեն տեսներ. կան ալ որ շատ գրքեր կը
կարդան, գուցէ կը խճաղուեն կը խճկուեն դէպ-
քերով, և սակայն չեն իւրացներ պատմութեան
կենդանի պատկերներէն և ոչ մին, զոր ըն-
թերցումի ժամ մը միայն պիտի կարենար դրոշ-
մել իրենց մտքին մէջ, և զիրենք կորովի պիտի
ընէր զշտերու և տառապանքներու դէմ: Ուրեմն
երբ ընտիր գրքէ մը գլուխ մը կարդացիք,
հարցուցէք դուք ճեղի ոչ թէ ինչ որ դրոշմուած
տեսաք դուշ և աղօտ էջերուն վրայ, այլ թէ ինչ
կենդանի նկար աւելցուցիք դուք ճեղ երեւա-
կայութեան փայլուն նկարներու թանգարանին
(galerie) մէջ: Այդ կարութութիւնը ճեղ մէջ թուղ
միշտ կենդանի միշտ առոյդ և գունագեղ ըլ-
լայ: Համարեցէք որ ծանօթ էք դէպքի մը այն
տեսն միայն՝ երբ գիտեք՝ ոչ թէ այն դէպքին
տեղի ունենալը, այլ երբ կը աեսնէք զայն
այնպէս ինչպէս որ տեղի ունեցաւ:

Ե. - Երեւակայութիւնը բառը՝ թէ և կը նշանակէ կարողութիւնը մը որ կարծես չափով մը կը վերաբերի ամէն մտքերու, աւելի մասնաւոր կերպով մը կը պատշաճաճի այն դասակարգի ըմբռնուղութիւններուն և յուզումներուն, զորոնք՝ առ ի չքոյն յատուկ բառի մը՝ վարժուած ենք կոչել գեղեցկագիտական ըմբռնողութիւններ։ Մարդ մը կրնայ ապրիլ, և ապրիլ արժանաւոր կերպով, առանց շատ երեւակայութեան, այսպէս տուն մը կրնայ աղէկ շնուրած ըլլալ անձրեւի և հովի նկատմամբ, կրնայ ըլլալ նոյն իսկ շատ լուսաւոր, և միանգամայն տգեղ։ Բայց ով մըտքէն կ'անցընէ նախընտրել տգեղ տուն մը՝ երբ կրնայ գեղեցիկ տան մը մէջ բնակիլ։ Այսպէս գեղեցիկը՝ որ առողջ երեւակայութեան մը բնական սնունդն է՝ պէտք է նպատակն ըլլայ անո՞ր՝ որ կը փափաքի իրականացնել էութեան մեծ վախճանը, ըսել կ'ուղեմ, քաղել իր անձէն մեծագոյն օգուտը։ Եթէ ստոյգ է՝ ինչպէս դիտեցինք՝ որ մարդ միայն գրքով չէ որ կ'ապրի, ստոյգ է նաեւ հաւասարապէս որ միայն ժանօթութիւններով ալ չէ որ կ'ապրի։ «Սորվիլը միշտ լաւ է» կը կրկնէր մեր արդի խորհուներուն ամենէն երեւելիներէն մէկը. բայց հաւատացէք որ ըսել չէր ուղեր անով՝ որ պարզ անկարգորէն գիտնալը՝ միշտ լաւ է. ըսել կ'ուղեր որ իմաստուն գործ մըն է անյագութեամբ հաս-

կաքաղ ընելլը՝ որպէս զի օգտակար ընենք յարմար ժամանակին՝ այն բոլոր ծանօթութիւնները, որոնք ձեռքերնիս կ'իյնան՝ թէ և լաւագոյններէն ալ չըլլան։ Լաւագոյնները՝ ըսելն աւելորդ է՝ միշտ հան չեն, ուղաձնուս պէս։ Եւ յոսիները, որոնց կը հանդիպինք սովոր բարար, անսնք ալ ունին իրենց ճշմարտութեան բաժինը, զոր կրնայ քաղել մարդ անցողաբար։ Բայց նպատակը՝ որուն պէտք է երիտասարդը կանոնաւորապէս (systématiquement) հասնելու ջանայ, ոչ եթէ զիտութիւնն է ընդհանրապէս, զիտութիւնն մը ո՛ւ է, այլ զիտութիւնը մեծին, գեղեցիկն և բարւոյն։ այս նպատակին՝ ըստ որում կը պատկանի ան երեւակայութեան՝ գեղեցկագիտական մշակութեան մեծ խնամք տանելով է որ պիտի հասնի մարդ։ Ուրիշ բառերով, բանաստեղծութիւնը, նկարչութիւնը, երաժշտութիւնը և ընդհանրապէս գեղարվեստները, որոնք լաւ եւս կը պարզեն գեղեցիկն ու վաեմը իրենց բազմազան երեւոյթներուն մէջ, երկրորդական զարգեր չեն. անսնք՝ մշակուած հոգիի մը՝ ամենէն աւելի անուշակ ծաղիկն են։ Այն մարդը որ տեսնելու համար միայն նայուածքին սրութիւնը, դորձելու համար միայն ձեռքին պնդակազմութիւնը ունի, սքանչելի կերպով կը կատարէ կեանքին տաժանելի գործը. բայց պիտի չունենայ չնորդ,

հրապոյր. պիտի ըլլայ դմնեայ, կամշուա, յամառ, խստաբարոյ, առանց համեստութեան, նոյն իսկ կոչա: Մեղմացուցէք, բժեցուցէք՝ գեղեցկիտական գաստիարակութեամբ՝ այդպիտի նկարագրի մը անկիւնները. ըրած պիտի ըլլաք գործ մը՝ որուն ընկերական օգտակարութիւնը դուզնաքեայ պիտի ըլլայ, և պիտի հայթայթէ նոյն ինքն անհատին նշանաւոր առաւելութիւն մը:

Ուրեմն թող սկսի երիտասարդքը հայթայթել իր երեւակայութեան բնական և կարեւոր տարրը, ամէն կարգի գեղեցիկ իրերու ուսումը: Կառուցուեցաւ մօտակայ քաղաքին մէջ գեղեցիկ շէնք՝ մը: Թող երթայ դիտէ: Բացաւեցաւ նկարչական ցուցահանդէս մը: Իր առանձնական գործերը թող չարգիլեն զինքը երթալու ակնարկ մը նետելու, և վայելելու՝ անցողաբար՝ անոնց կատարելութեան հրապոյրը: Կրկէս մը կը լնծայէ պատահմամբ ճապուկ ձիախաղցներ, ճարտար աճպարաներ: Թող չարհամարհէ անոնց ճկուն զլսիվայր թաւալումները իբրեւ սոսկ խեղկատակութիւններ՝ տղոց յարմար: Մարդկային մարմնոյն զօրութեանն ու թեթեւութեանը շնորհալի ցոյցերն են անոնք, որոնց վըրայ ամէն իմաստուն միտք պէտք է հիանայ: Ընդհանրապէս խօսելով, թող ճշմարիտ կը թութեան ծարաւի երիտասարդը՝ մշակէ հիա-

ցումը. վասն զի գեղեցկին կամ վաեմին վրայ հիանալով է որ կրնանք մօտենալ քիչ մը մեր հիացման առարկային: Ան որ՝ այս աքանչելի տիեզերքին մէջ՝ ովչդ է իր հիացումին, կ'ապացուցանէ անով, ոչ թէ աշխարհա չունի բան մը սր արժանի ըլլայ անսր, այլ պարզապէս իր համակրանքներուն ճղճիմ անձնելութիւնը և իր կարողութիւններուն չքաւութիւնը: Կ'ուզէք կատարել ձեր գեղեցկագիտական գաստիարակութիւնը՝ առանց զձեզ հեռացընելու ճշմարիտ բնութենէն: Զգուշացէք այն ժամանակ քննադատութեամբ և ամսուլ Nil admirari ով սկսելէ: Այս առածը՝ ներելի շնականին (cynique) և անզգային (blasé) շրթներուն վրայ, անհամբուրթելի է երիտասարդի մը բերնին մէջ՝ յուսոյ տարիքին. բարի բան մը չյուսանք անկէ՝ որ առանց ամենեւին բան մարտագրած ըլլալու անձամբ, պարտք մը կը համարի իրեն ուրիշներուն թերութիւնները երեւան հանելու, և որսի այս տեսակը առ ի չգոյէ անուան՝ բննադատութիւն կը կոչէ: Թող սորվի, ամէն բանէ առաջ, տեսնել գեղեցկութիւնները և ոչ թերութիւնները: Ամէն քննադատութիւն՝ արժանի այս անուան՝ ամենէն աւելի կատարեալ պառզն է յստակահայեաց իմա-

1. Բարի մը վրայ մի հիանար:

ցականութեան և ներկուռ փորձառութեան։ Ծերսունի զինուորը միայն կրնայ ըսել թէ ինչ կերպով
մշտելու էին պատերազմերը։ Երիտասարդութիւնը՝ սառուղիւ՝ կրնայ և պարտի ունենալ իր
կարծիքը հաղար բաներու վրայ, բայց պատ-
ճառ չկայ որ զայն տպագրէ։ Երբ դատաստանը
հասունցած չէ փորձառութեամբ, մի հրատա-
րակէք պիտի մոլոցընէ հասարակաց միտքը
և պիտի ապականէ գրողինը։

Ըսի որ Գեղեցիկը բնութեան մէջ գեղեցկա-
գիտական կարողութիւններու բնական և ա-
ռաջարար սնունդն է։ Կատակերգութիւնն ու
զաւեցան ալ ունին իրենց օգուտը, բայց եր-
կրորդական օգուտ մը։ Միհ թերութիւն է՝ իրաւ-
ցընէ՝ ծիծագիլ չփառալը։ Ժպիաը մանաւանդ՝
որ ոչ միայն սիրել չի սորվեցըներ մեղի վնա-
սաբեր իր մը, այլ զայն մեղմէ մերժելու սի-
րուն և պատուական միջոց մըն է։ Սակայն
կեանքը չափաղանց լուրջ դորձ մ'ըլլալուն,
կատակաբանութեան յարատեւակ սովորութիւ-
նը բնաւ երբեք տուած չէ ոչ մէկուն ոչ մե-
ծութիւն և ոչ բարութիւն։ Մրամիա զուարթու-
թիւնը, իր ամենէն աւելի բարձր ձեւին տակ,
Արիստոփանինը օրինակի համար, օգտակար է
միայն պատուական համեմի մը, ամոքանքի մը
ուէս, որ քիմքը կը դրուէ։ Մարդ երբեք պնակ
մը միայն պղպեղ կամ համեմուկ (vanille) չէ

պատրաստեր։ Թող երիտասարդին միտքը ճո-
խաբար կահաւորուած ըլլայ, ինչպէս էր Թոր-
վալտասընի թանգարանը ի ֆոբենհակ՝ գեղեց-
կին ամէն ձեւերովը, Քրիստոսի անժպիտ
քաղցրութենէն մինչեւ յսյն աստուածներուն
զուարթ չնոր հները թող ծիծագիլը տիրող սո-
վորութիւն մը չդարձնէ։ Թող զգուշանայ
ծաղրանկարի և տգեղութեան չափազանց յա-
ճախուած ներկայացումներով ինքզինքն պատ-
կանելէ։ Թեթեւամտութեան սուսուգագոյն նշանն
է իրերուն միայն ծաղրական կողմը տես-
նելու մարմաջը։ Վասն զի այս ծաղրականը,
Արիստոտէլի տեսութեան համեմատ, միշտ ե-
րեսն է։ Զուարճաբան նորավէպերը, նկարազրի
սրամիտ նախագծերը՝ որ յատուկ են մեր երկրին
և մեր ժամանակին, ընտիր են եթէ գործածութին
հանգստի համար, ինչպէս եթէ մէկը երթար տես-
նել ընտիր կատակերգութիւն մը։ Բայց գեղ-
արուեստներու վարժութիւնը և ուսումնը՝ լուրջ
ուսանողին աւելի սոսով չարարար սիմափութիւն
մը կ'ընծայեն քան երկարաձիգ յարաբերու-
թիւն մը՝ իր աղէտքներուն ու ախտերուն մէջ
ուսումնասիրուած մարդկային կեանքին այլան-
գակ նկարներուն հետ։ Դաշնակի վրայ դուարթ

1. չոչակաւոր քամիդակործ դամիացի, ծմած
և մեռած ի գորհնակի. 1770-1844:

եղանակ մը նուագել, անդղիական երգերու վերածել հին իմաստուններու քանի մը մանրավելպերը, ահա, մտքին դուլ, հանդիսա տալու համար գժուարին գիտութենէ մը, զբօսանք մը աւելի օգտակար՝ քան ընթերցամը « զբօսուցիչ » կոչուած զբքերու. այս ընթերցամը եղած է կամաւ միայն կեանքին ամենէն աւելի « լճացեալ » ժամերուն, և ամենէն աւելի ծոյլ մտքերուն համար :

Ը. - Ահա կը հասնինք երբորդ կարողութեան, որ յատուկ մշակութեան կը կարօտի, և է յիշողորչիւնը : Խնչ օգուտ գանձ գանձի վրայ գիշել, եթէ չենք զիտեր թէ մւր ամբարելու ենք դանոնք : Խնչ բանի կու գայ սորվիլը, եթէ չենք զիտեր մեզի պահել : Բարեբախտաբար՝ բոլոր կարողութիւններէն ամենէն աւելի վարժութեամբ զօրացաղը՝ յիշողութիւնն է . բաց առէ, յիշողութեան տկարութիւնը լրացընելու միջոցներ կան, մինչդեռ երեւակայութեան և տրամաբանութեան տկարութեան ձեռնտու միջոցներ կը պակսին : Երեւակայութեան մէջ անդամ մը զրոշմուած զէպքերը լաւ միտք պահելու համար՝ իրադարձուելիք զլսաւոր պայմաններն՝ ահաւասպիկ .

Ա. - Դախնական տպաւորութեան յստաշութիւնը, ուժոնութիւնը, ոստակութիւնը :

Թող ոչ ոք յուրայ յիշել բան մը՝ զոր անորոշ կերպով ըմբռնած է : Տկար ու աղօտ տպաւուրութիւններու ամբուլս մը՝ խառնաշփոթ կերպով միտքը զբաւելով փութով կ'անհետանայ ու կ'ըլլայ միայն մշուշ մը որ ամէն ինչ կը սքողէ առանց բան մը ցուցնելու : Աւելի լաւ է՝ յիշողութեան համար՝ ընդարձակ նիւթի մը զէպքերէն մէկուն միայն պայծառ գաղափարն ունենալ, քան թէ ամբողջին շփոթ գաղփարը :

Պ. - Յիշողութեան ամենէն մեծ օժանդակներն են կարգն ու գասաւորումը : Խուռմբերը սակաւաթիւ են, նոյնպէս միշտ անհատները . խուռմբերը լաւ ճանչնալը, ըսել է նաեւ ճանչնալ անհատներուն էական բնագրոշները, և ըստ կարելոյն թեթեւաղոյն բեռ մը դնել յիշողութեան վրայ :

Գ. - Յետոյ կարեւորագոյն բանն է կրկնութիւնը . եթէ զամը չի մտներ մէկ հարուածով, երկու անդամ զարկ, նոյն իսկ երեք անդամ : Այսպիսի նիւթերու մէջ՝ հաստատամիտ յամառութեան ոչինչ չի գիմադրեր : Դժուարին կը գտնէք յիշելը թէ սանսկրիտ Տելա բառը Աստուած կը նշանակէ : Արկնեցեք զայն օրը եօթն անդամ կամ շաբաթը եօթն անդամ, ալ պիտի չմոռնաք : Որչափ քէչ զօրաւոր է ի բնէ ձեր յիշողութիւնը, այնչափ աւելի պարտիք հաս-

տատամիտ ըլլալ անոր օգնելու՝ տպաւորու-
թեան յաճախակի կրկնութեամբը: Մեր կարու-
դութիւնները ծոյլ անսասւններու կը նմանին.
երբեմն երբեմն կարեւոր է խարազանը՝ առաջ
քշելու համար զանանք:

Դ. - Եթէ յիշողութիւնդ տկար է, գուցէ
տրամաբանութիւնդ զօրաւոր է. եթէ խելքով
դործածուի սոյն զօրութիւնը, կրնայ՝ առերե-
ւոյթ թերին՝ իրական առաւելութեան մը փո-
խել: Ով որ արագ յիշողութիւն ունի՝ անով
դո՞հ եղած գովեստներ կը ժողվէ, թէեւ ցու-
ցուցածը խելացի թութակի մը յաջողակաւ-
թիւնն ըլլայ: Բայց ան՝ որ լաւ կը յիշէ այն
գէպերը միայն զոր կը բացատրէ, գէպերուն
տակ պատճառներուն շղթայաւորումը կը վեն-
տուէ. ինքնօրէն և անբացատրելի յաջորդու-
թիւնը՝ զոր իր միտքը կը մերժէր ընդունիլ,
կը կապէ այն ատեն արամաբանական հետե-
ւութիւններու կապովը:

Ե. - Կան արուեստական առնչութիւններ՝
որոնք կրնան օգուտ մոռւնենալ. աշակերաը
կրնայ յիշել որ Ապիտոս Հելլեսպոնտի ասիա-
կան ափին վրայ կը դանուի, եթէ յիշէ որ Ա-
պիտոս և Ասիա բառերը՝ երկուքն ալ Ա գրով
կը սկսին: Բայց ասոնք հնարքներ (true) են
մասնաւորապէս յատուկ քանի մը անճարակ
մանկավարժուհիներու տկարութեանը, քան թէ

լաւ ուսուցչէ մը տրուած այրական զաստիա-
րակութեան: Ես մեծ վստահութիւն մը չունիմ
միմանական (տոնմուշուն) կոչուած դրու-
թիւններու սիստեմական գործածութեան վրայ.
կը խճողեն անսնք միտքը ջուղիով մը ինքնահաճ
և ծաղրական խորհրդանշաններու՝ որոնք կը
վնասեն կարողութիւններուն բնական ձկունու-
թեան: Պատմական թուականները, որոնց համար
ընդհանրապէս մեքենական սոյն բազմայօդ կեր-
պը կը գործածուի, աւելի դիւրաւ պիտի դրոշ-
մուկին յիշողութեան մէջ իրենց պատճառական
առնչութիւններով, կամ նոյն իսկ մեծամեծ ա-
նուններու պատահական մերձեցումնվ: Այս-
պէս կրնամ ես յիշել որ Պղատոն քանիներինը
տարուան էր երբ Սոկրատ մոլախինդը խմեց.
կամ թէ Արիստոտէլ, Պղատոնի աշակերաը,
գարժապետ եղաւ Մեծն Աղեքսանդրի, որ ին-
դոսի եզերքը, իր աշխարհակալ բանակին գիրկը՝
պրայման երգերու մեքենակուին հետ կը
խառնէր Սոկրատի և Պղատոնի լեզուն:

Գ. - Վերջապէս, ինչ որ ալ ըլլայ ձեր յի-
շողութեան յաջողակութիւնը, մի արհամար-
հէք գրուած նօթերու այնքան թանկագին և
այնքան դիւրին գործածութիւնը: Իրաւ է որ
թղթի մը օգնութեամբ խօսելու գարժութիւնը՝
ոչ միայն չի զօրացըներ յիշողութիւնը, այլ
գուցէ կը նպաստէ անոր տկարանալուն. բայց

եթէ շտեմարանէք՝ ձեռագիր կամ տպագիր նութերու ձեւին տակ՝ ընդարձակ ատաղձներ՝ պատրաստ բանի բերուելու, տէր պիտի ըլլաք դուք ծանօթութիւններու, անհուն կոյտի մը երբ անոնց պէտքն սւնենաք: Այս նկատմամբ, երիտասարդ աշակերտը պարտի փութով սովորութիւն ընել իրեն՝ նօթագրել ինչ ինչ գործեր, ուրիշներու ցանկ մը շինել, իր ծանօթութիւնները դասաւորել համատեսական (synoptique) խոռմբերու, յարմար՝ արագ և դիւրին կերպով գործածուելու: Մեր քարոզիչներն անշուշտ աւելի հոգի պիտի տային իրենց շաբաթական քարոզներուն եթէ սովէին նօթագրել իրենց աստուածաշունչը և մերձեցընել՝ ամենէն աւելի ուշագրաւ բնաբաններուն՝ առօրեայ կեանքին այս ինչ պէտքերը, գրքերէ փոխ առնուածայն ինչ մանրագէպերը՝ որոնք կրնան լուսաբանութեանց ծառայել: Անով պիտի սորբէին՝ ի բնէ ակար յիշողութեամբ մը՝ հանել իրենց գանձէն հին ու նոր բաներ՝ որոնք պիտի հայթայթէին գործնական մերձեցումներու մեծ հոխութիւն մը իրենց քարոզներուն այն մասին՝ որ ընդհանրապէս աշքատ է ու տարտար: Այս երիտասարդները՝ որոնք քաղաքագիտութիւնն իրենց ասպարէզ կ'ընտրեն՝ պիտի նօթագրէին նոյնպէս Արիստոտէլի Քաղաքագիտութիւնը. գերծ պիտի պահէին ինքինքնին

մոքի այն բրտութենէն, թերակատար այն տեսութիւններէն՝ որոնց կ'ենթարկուի մարդկաբ վարչական գործերու մասին՝ կ'ուսումնասիրէ մի միայն արդի և բոլորովին նոր փորձառութիւնները :

Թ. — Ամենակարեւոր կէտ մը կայ որ անփոյթ կ'առնուի յաճախ դպրոցական և ակադեմական դաստիարակութեան մէջ, և է մտածումը՝ յշկուած, վայեկուչ և կորովի բացատրութեամբ մը հազցընելու արաւեստը: Պիտի ներկայացնեմ քանի մը դիմուլութիւններ ոժի և հրապարակախօսութեան վրայ: Մարդկանէ լաւ ոճը խօսելու արուեստն է, որ հասած է իր կատարելութեան վարժութեամբ և բնական կարողութեան մը շարգացումովը: Լաւագոյն դաստիարակութիւնը՝ սիմի խաղըն մէջ՝ կը կայանայ քաջպէտականներու և լաւ զրիչներու ընտանի յարաբերութեան մէջ: Մարդու մը բառքիքը կախում կ'ունենայ միշտ՝ բայց մանաւանդերիտասարդութեան մէջ՝ իր յաճախած ընկերութիւնն: Կարդացէք ուրեմն ամենէն աւելի աղնիւ և պերճաբան հանճարներու լաւագոյն շարագրութիւնները և անվրէպ պիտի ստանաք բաներ մը անոնց աղնուութենէն: Զգուշացէք միայն ծառայական նմանողաւթեան մը երեւոյ-

թը տուող ո և է բանէ։ Ամէն մարդու՝ ինչպէս
գէմքի գծերուն՝ նոյնպէս ոճին մէջ կայ ինք-
նատպութիւն (originalité) մը՝ զոր պէտք է
յարգել։ Դարձեալ, ամէն ջանքերնիդ միայն
ոճին վրայ մը թափէք, իբրեւ թէ ան միայն
փնտառելու արժանի ըլլար՝ գաղափարներէն
անկախ։ Աւելի ուշ զրէք լուրջ հ հատատուն
բաներ ըսելու, քան անոնց ամենէն աւելի
յշկուած, ամենէն աւելի վայելուչ ձեւը գըտ-
նելու։ Մեծ ողջմառթիւն մը կայ Սոկրատի
այս խօսքին մէջ՝ զոր ուղղեց Յոյն երիտասար-
դին. «Եթէ ըսելու բան մը ունիս, միշտ պիտի
կարենաս ըսել զայն»։ Այս մտքով էր որ կը
խօսէր Պօղոս առաքեալն ալ կորնթոսի առա-
ջին քրիստոնեաներուն, և գարձեալ, մեր օրով՝
Մեծն կէօթէ կ'ըսեր գերմանացի ուսանողնե-
րուն. «Փնտոէ պարկեցտութիւնը, ոչ յիմա-
րութիւնը և իր սնոտի երազները։ Ողջմառ-
թիւնը կրնայ իր բացարութիւնը դանել՝ ա-
ռանց պէտք ունենալու քննադատութեան կա-
նոններուն։ Եթէ լեզուդ չի յայտներ սիրտ,
ինչ բանի կու գայ բառերու մեծաշոփնդ որսդ»։

Բայց, այս զգուշութեամբ հանդերձ, պէտք
է շատ և շատ աշխատիք որ ձեր զրուածքը
հիւսուածք մը ըլլայ յստակութեան, կարդի,
անաշխատ շնորհի, հաստատուն բեղմնաւորու-
թեան և ճոխ զանազանութեան մը՝ որ լաւ ոճի

մը նշանն է։ Լաւ կը թուած մարդուն համար,
գէթ մեր երկրին մէջ, և ամէն երկիրներու մէջ
միջակ իմացականութեամբ մարդուն համար,
զրելու արուեստն ուրիշ բան չէ եթէ ոչ հրա-
պարակախոսութեան պատրաստութիւն մը։
Խօսքո միայն արուեստով ճարտարախօսներու,
փաստաբաններու, քարոզիչներու, քաղաքա-
գէտներու վրայ չէ։ Ամէն մարդ, ազատ երկրի
մէջ, որ մը կրնայ հրապարակաւ իր զգացում-
ներն արտայայտելու կոչուիլ. եթէ կանուեաէն
վարժուած չէ հրապարակախոսութեան, յե-
տոյ կը մնայ իրեն՝ շուարում մը, ձախութիւն
մը, գծուարութիւն մը՝ ի ներկայութեան ուն-
կընդիրներու՝ մտածման բուն ձեւը գտնելու, և
այս է պատճառը՝ որ խօսքը շատ անդամ ար-
ուեստական կ'ըլլայ։ Մեծ խնդիրը կանուեաէն
սկսիլն է և ազատիլ «թղթի գերութենէն», որ՝
Պղատոնի տեսութեան համեմատ, կ'անդամա-
լուծէ երբեմն այնքան մշակուած մարդեր, և
խօսել կու տայ անոնց լեզու մը նուազ բնա-
կան և կ'ընէ զանոնք նուալ ճարտարախօս քան
կոշտ կոպիս վայրենիները։ Երիտասարդները
պէտք է սորվին ընտափ կարգով մը գասաւորել
իրենց գաղափարները և տիրանալ անոնց՝ ա-
ռանց թղթի օգնութեան։ Թղթի կտոր մը՝
քանի մը բառերով ուշագրութիւնը զրաւե-
լու և մտածումը առաջնորդելու համար, ի

սկզբան կ'օդնէ յիշողաւթեան . սակայն լաւ
է՝ ըստ կարելւոյն՝ զանց ընել այս թեթեւ .
օգնութիւնն ալ : Հրապարակախօսը պէտք է
ուղղակի իր ունկնդիրներուն նայի, զոր պի-
տի չկարենայ ընել եթէ սախուած է գողու-
նի ակնարկներ մը նետել իր նօթերուն վր-
րայ : Սկիզբէն ստանալու համար այս թան-
կագին աղասութիւնը, աւելորդ կը համարիմ
յանձնաբարելն անդամ իբրեւ ընտիր դպրոց
մը՝ վիճաբանական այն ընկերութիւնները (de-
bating societies)՝ որոնք երկայն ատենէ ի վեր
մեր Սկզբան չամալարաններուն մեծ
ոյժերէն մէկն են : Վարժութիւնը յաջողու-
թիւն պիտի բերէ, և յաջողակութիւնը պիտի
ծնուցանէ վստահութիւն մը իր վրայ . զդու-
շութիւնը, երկչուսութիւնը, այնքան բնական
երիտասարդին՝ որ առաջին անդամ կը սկսի
հրապարակախօսութեան, պիտի ջնջուին, կամ
գէթ մինչեւ իր խօսքն անդամալուծելու չափ
առաջ պիտի չերթան : Մնաց որ անսնց բոլո-
րովին յաջթելը բնաւ կարեւորութիւն չունի .
համարձակութիւնը, յանձնապաստանութիւնը
աւելի խոշոր թերութիւններ են երիտասարդ
հարտարախօսի մը քով՝ քան քիչ մը ջղային
երկչուսութիւնը : Բաց ասկէ, եթէ հրապարա-
կաւ կը խօսիք, մի ջանաք երբեք պատասխա-
նատուսութեան զբացումը թօթափելու՝ որ բնա-

կան է ամէն մարդու՝ որուն խօսքերը կ'ազդեն
և պէտք է ազդեն իր ամէն դասէ նմանեաց
զգացումներուն վրայ, բայց զգուշացէք որ խօս-
քի այս խորին մեծարանքը ախտաւոր անձկու-
թեան մը չփախուի և չկերցընէ ձեր սմէն ամէն
դոյն և ամէն համարձակութիւն . ուստի դուք
զձեզ մի մտածէք, ելէք բեմ կամ միդինկի
բարեւանդակին (estrade) վրայ լի և հանգարտ
ստացումովը ձեր նիւթին, բարեք ընելու լուրջ
և եռանգուն փափաքով մը, և վստահ եղէք որ
Ասսուած կ'առաջնորդէ ձեր բացատրութիւնը :
Ասով ըսել չեմ ուղեր որ յստակութեան կամ
աղջուսութեան տեսակէտավ սորվելիքներ չու-
նենայ մարդ «վայելչաբանութեան» վարպետէ
մը . կը պնդեմ միայն որ պարզ և յստակ ո՞յլ
բնական տուրք մըն է և թէ պէտք չէ տենդոս
կերպով մի միայն անոր ետեւէ ըլլալ՝ անփոյթ
մնացածին : Գալով կատարեալ վայելչաբանու-
թեան, ինչպէս կատարեալ կաքաւն ու չուն,
արուեստ մըն է՝ որ շատ անդամ բոլորովին
մասնական դաստիարակութիւն մը կը պա-
հանջէ :

Փ. - Ըսի, առաջին էջէն ի վեր, որ ճշմա-
րիտ իմաստութեան աղբերը պէտք չէ գրքե-
րուն մէջ փնտել Սակայն, ընկերութեան ար-
դի վիճակին մէջ, զրքերը կը խաղան և պէտք

է շարունակեն խաղալ կարեւոր զեր մը երիտասարդ մաքերու դաստիարակութեան մէջ : Արդ պիտի գներմ քանի մը մանրամասն կանոններ՝ զբքերու ընարութեան և գործածութեան համար : Նախ և առաջ խոթեցէք զլուխուղ մէջ՝ որ հակառակ հատորներու անհունթիւն՝ որոնք հեծել կու տան գրադարաններու տախակներուն, հազիւ կան՝ զիտութեան իւրաքանչիւր ճիւղի մէջ՝ քանի մը մեծ և լաւ գրքեր . միւս բոլորը օժանդակներ են, երբեմն նոյն իսկ մակաբոյջներ և կը նմանին բաղեղի որ ծառերու բունին աւելի չարիք կ'ընէ քան բարիք : Այսպէս, քանի՛ հազար, քանի՛ միլիոն հատորներ չեն գրուած և հրատարակուած քրիստոնէական աստուածաբանութեան վրայ՝ Աւետարանի առաջին քարոզութենէն ի վեր : Ապա հովաբար չեն պարունակեր անոնք ոչ աւելի և ոչ լաւագոյն բան մը քան Աւետարանը, և եթէ անոնք բոլոր այրուէին վազը, քրիստոնէութիւնը պիտի մնար կանգուն և ամբողջ, և ոչ մէկ կերպով պիտի չվասառէր : Անտարակոյս որչափ իմաստութիւն այնչափ անտեղութիւն կայ դաստիարակութեան վրայ գրուած մէկէ աւելի զրքերու մէջ՝ որոնք աղմուկ հանած են երենց ատենին . և շատ զրքերու մէջ ալ կան շատ անօգուած բաներ : Կապուեցէք ուրեմն պնդապէս մեծ գործերուն, ինքնատիպ գործե-

րուն, մեծ գաղափարներու և մեծ կրքերու ոկրպնական ազբեւներուն : Աւելի կարեւոր է երիտասարդ աստուածաբանի մը բերնուց գիտնալ նոր կտակարանի յոյն բնագիրը քան կարենալ ճառատել անվերջանալի կերպով Տաքդէօր Քըրրի կամ Սգաբդըրտ Պրուքի¹ ճառերուն վերջին հատորին վրայ : Այս երկրորդական ծանօթութիւններն ունին իրենց օգտակարութիւնը, բայց երբեք առաջիններէն չեն . քրիստոնէական ամենաբարձր կրթութիւննը առանց անոնց կրնայ ստացուիլ, բայց ոչ երբեք առանց Աստուածաշնչի : Կրոշմեցէք ձեր մտքին մէջ այն մեծամեծ գործերը՝ որոնք բարեփոխեցին մարդկային մտածումը կամ ժողովուրդներու վիճակը . քաղաքականին համար՝ Արիստոտէլ, մաթեմաթիքի՝ հեւետոն . փիլիսոփայութեան՝ Լայպնից, աստուածաբանութեան՝ Գլուռուրդ² . բանաստեղծութեան՝ Եէքսբիր, գիտա-

1. Արեւելի քարոզիչներ, որոնց երկրորդը՝ քաջամթօթի իր աստուածաբանակամ կարծիքներուն համարձակութիւնը համար, թողով անզիսկամ եկեղեցին, հիմնեց ազատ եղբայրութիւն մը :

2. Ծ. Գլուռուրդ, փիլիսոփայ և աստուածաբան անզիսկի, ծմած 1617ին, մեռած 1688ին : Ուսուցիչ երբայցերէնի, վերատեսուչ մեծ վարժարաններու, զրած է աստուածաբանակամ զործեր՝ միծ յանդզութիւնմը իր ժամանակին համար, և որոնք զամանակ են դիւն Աթզիոյ մէջ, մասնաւրապէս Տիեզերքին ճշմարդտ աստարական գրութիւնը ամուս զիրքը :

կանին՝ Ֆարատէյ¹: Նայեցէք նոյնպէս այն նշանաւոր մտաբերուն՝ սրանք, առանց գիտութենէն դրական արդիւնքներ ձեռք բերելու, ունեցած են իրենց օգուտը, բազով բերավ գէթ ամենէն աւելի ժաղավական մալորութիւններուն գէմ, վարժեցընելով ժաղավուրդը մտածելու եղանակի մը և գործելու աւելի համաձայն բանին (raison): Անոնց մէջէն պիտի զանենք ի Գաղշւալէու: մեր մէջ Դաւիթ Հըմ²: Բայց երբ սկսիք մտերիմ և ընտանի յարաբերութիւն հաստատել այս մեծ խորհուղարկուն, բարոյական աշխարհի այս մեծ խորհարկուներուն հետ, երբեմ պիտի զէաք ցաւով որ խոյս կու տան անոնք ձեր սկսնակ ուսումնասիրութիւններէն և պէտք ունիք ստափաններու վերանալու համար մինչեւ այն կիսաստուածները, և անոնց ձեռք կարկառելու, և այս կարեւոր ստափանները՝ իրաւունք երկուրդական զրգերն են: Անոնք ձեր մերձեցման գծերն (lignes d'approche) են այն յարձակումին մէջ՝ զոր կը գործէք գիտութեան մեծ միջնաբերդին վրայ, և զ-

1. Ֆարատէյ, Թշամաւոր քիմիագէտ և բարանամագիացի, 1791–1867, հոչակաւոր՝ ելեկտրակազմութեան վրայ ըրած իր գիտեցիկ գիտերով:

2. Դաւիթ Հըմ, միլիսովիայ և պատմաբան սկովտիացի, 1711–

բոնք պիտի չկարենայիք զանց ընել անպատճիծ կերպով: Առէք, զոր օրինակ, լեզու մը սորվելու համար՝ փոքրիկ քերականութիւն մը, և ոչ մեծ մը: Խնամքով սորվեցէք հիմական բաները, մարդակաղմաւթիւնը, կմախաքը, սոկրեղէն կազմաձը, հիւսուածքին կենդանի բնակասութեան մէջ նետուելէ առաջ: Մեթոս մը նախ գյուարին, կը խոստովանիմ: բայց, աւելի ուշ, պիտի խնայէ զձեզ ծանր աշխատութիւններէ: Երբ սոսրին կարգի սոյն գործերէն մէկը կ'ուսումնասիրէք, մի կարգաք զայն կարգացած ըլլալու համար, անհոգ՝ զայն հասկնալու: Ոչ թէ չկան բաներ զորնք հարկ է իւրացընել այս կերպով. բայց անսնք լաւագոյնները չեն և ճշմարիտ մշակութեան (culture) հետ գործ մը չունին. և գարձեալ բալորովին մեքենական կերպ մըն է այդ, որուն վրայ պէտք է ամէն բանաւոր մարդ չիկնի. թէեւ յաճախ կը գործածուի՝ հազիւ երբեք կարեւոր է, և մարդ այն տաեն միայն կը գործածէ զայն՝ երբ չի կրնար կամ չուզեր մտածել սորվիլ: Եւ ես

1776: Գրած է Սթգդիոյ պատմութիւն մը՝ որ համբաւաւոր ըրած է զիմքը իր երկրին մէջ և իմաստափական բազմաթիւ գրքիր՝ որոնք իրեն նշանաւոր տեղ մը գրաւել տուին վերջին զարում բովանդակ նւրուպայի ամենէն ամուամի հեղինակաթրում մէջ:

անոր հակառակը որչափ ալ խստիւ յորդորեմ
դեռ քիչ է որ կարգալէ առաջ մնածէք, կամ
դէթ կարդալու առանձիւ: Եթէ դուք ձեզմէ
ձեր ջանքովը կարենաք գանել որ եռանկիւնի
մը երեք անկիւնները՝ ոչ միայն հաւասար են
երկու ուղղանկիւններու, այլ թէ պիտք են ի
հարկէ այնպէս ըլլալ, աւելի շատ բան ըրած
պիտի ըլլաք գորացնելու համար ձեր մէջ
պատճառարանութիւնը, քան թէ բերնուց և
մեքենաբար սորված ըլլայիք եւկիւդէսի տասն-
երկու գրքերը:

Խորհուրդ կու տամ յետոյ ձեզի որ կարգա-
դրէք ձեր ընթերցումները կանոնաւոր ծրագրի
մը և ժամանակագրական կարգի մը համեմատ:
Առանց ասոր, իրերը պիտի չտեղաւորուին ձեր
մտքին մէջ: Ամենէն աւելի բնական և օդատա-
կար ծրագիրը՝ ծրագիրն է նոյն իսկ դէպքերուն,
իրենց երեւմանն ու զարգացմանը: Կարգա-
ցէք օրինակի համար Պլուտարքոսի մեծ գործը,
Թեսէսսէն մինչեւ կլէսմենէս և Արատոս և պի-
տի ունենաք ձեր յիշովութեան մէջ Յունաս-
տանի պատմութիւն մը հարիւր անդամ աւելի
կենդանի քան դայն՝ զոր պիտի սորվեցընէր
ձեզի թիրուուլ¹ կամ կրուդ²: Բայց այս կանոնը,

1. Գոմիրը թիրուուլ, ամգղիակամ հպիսկոպոս,
մեռած 1874ին: Գերմանիերէնէ թարգմանած է նի-
պութիւն Հոոմայ պատմութիւնը, և յօրիմած է Յու-

ըսելն իսկ աւելորդ է, նման ամէն կանոնի՝
ենթակայ է բացառութեանց, և բացառութիւնը,
հոս, պիտի ունենայ իր պատճառը սովորաբար
առանձնական նախամեծարութեան մը մէջ:
Ունիք բնական և հաստատուն ճաշակ մը
պատմական այս ինչ չըլանին ուսումնակրու-
թեան համար, մի վարանիք, տուեք ինքինքնիդ
այդ ուսումնաբութեան, բայց ըրեք զայն ու-
շագրութեամբ և անթերի: Դարձեալ, եթէ օդակ
մը միայն լաւ բռնէք, ան ձեզի դպչէլ պիտի
տայ ժամանակաւ ամբովզ շղթային: Որչափ որ
յառաջէք ձեր նախամակրութեան մէջ,
այնչափ պէտքը պիտի զգաք զանոնք ժամա-
նակագրական յաջորդութեան հաստատուն կա-
պովը իրարու զօդելու: Եթէ խնդիրը ընդհա-
նուր տեղեկութիւն մը ատանալու վրայ է,
պիտի կրնաք, բացառաբար, կարգալ ըստ դի-
պաց, ուշ զրէք միայն որ լոկ զբոսանք մըն է
ան, յարմար հանգստացնելու զձեզ դէպ է
օգտակարն ու հաստատունը յաւեժական գոր-
ծէ մը, բայց կատարելապէս զուրկ դաստիա-
րականի:

2. Ծօրմ կրող, հարուստ սեղանաւոր լուստրայի,
ամդամ նրեսփոխամաց խորհրդարանին (Chambre
des Communes), նմուռ պատմաբան, որում գլխա-
ւոր գործն է ըմլարձակ Յունաստանի պատմութիւն
մը, 12 հատորներով, հրատարակուած 1846-1856:
Միուած է 1871ին:

բակչական՝ զօրութենէ։ Կարգալու այդ եղանակը՝ որուն այսօր շատ կը ձգուին մարդկի, աւելի վեսակար է մտքին քան օգտակար։ Տանեւվեցերորդ և տասնեւենթներորդ գարերու ուսումնասերները մեզի չափ դրբեր չունեին, բայց ունեցածնին կը մաշեցընէին։ Ըստ պատահան կարդացող մարդը ինձի մտածել կու տայ որսի փոքրիկ շունը որ կը վաղվէ թռւ փերուն մէջէ, հոս ու հոն հստուլտալով և ոչ ինչ չի բռներ։

ԺԱ. — Լաւ է քանի մը գիտողութիւնները ընթերցումներուն վրայ՝ զորոնք առուեստի (profession) ընթերցումներ պիտի կաչեմ ես՝ հակադրութեամբ անոնց՝ որոնց նպատակն է միայն ընդհանուր մշակութիւն մը։ Երի տասարդութեան մէջ կայ ընականաբար ծայրացեղ յօժարութիւն մը անյապաղ սկսելու արուեստական ուսումները, որոնց Brodstudien¹ անունը կու տան գերմանացիք։ Տարակոյս չկայ որ երիտասարդներն՝ առանց բացառութեան՝ այս ճամբան բռնելով՝ մեծ սխալ մը կը դորձեն։ Մտանագէտ մարդոց փորձառութիւնը և արուեստական յառաջադիմութեանց պատմութիւնը անվիճելի կերպով շուցուցած են զայն։ Կամ

1. չացի ուսումներ։

և առաջ, քիչ մը խորհրդաժութիւն պիտի ապացուցանէ ուշիմ աշակերտին՝ որ շատ մը ծանօթութիւններ՝ զորոնք այսօր իբրեւ անօդուտ զարդեր կը համարի, դուցէ և իբրեւ ծանր խոչընդուներ, պիտի ըլլան վաղը օժանդակներէն ամենէն աւելի պատուականը, ամենէն աւելի օգտակար դործիքները իր ապագայ արուեստին։ Եւ ասիկա մասնաւորապէս ճիշդ է լեզուաց նկատմամբ։ առաջին տեսութեամբ արգելք մը կը թուրին անոնք՝ որ ուժգին կերպով կ'ուզէ ըմբռնել իրերու իրականութիւնը. բայց անոնք տակաւ առ տակաւ կարեւող կը դասնան սրչափ որ ծանօթութիւններն աճին ըստ ընդարձակութեան և ըստ խորութեան։ Եթէ սմանք լեզուաց օգտակարութիւնը յաճախ չափազանց գոված են, պատճառն է վասն զի զանոնք իրենք իրենց վախճան մը նկատած են։ Բայց անոնց արժեքը, իբրեւ դործիքներ, կիրարկուած խելացի ձեռքերէ, կարելի չէ չափազանցել։

Մնաց որ, մարդ մը որ իր արուեստէն դուրս չ'ելլեր՝ միշտ անձուել միտք մըն է։ Եւ ասկէ աւելի չարագոյն։ Է ան՝ կերպով մը՝ արուեստական էակ մը, տարօրինակ արդիւնքը գիտական մասնաճիւղին, միապէս փակ՝ բնութեան բովանդակ ճշմարտութեան և մարդոց հետ կենակցութեան փրկարար ազգեցութեան հան-

գէպ: Այն մարդը՝ որ միայն իր արուեստական ժարտարութիւնն ունի՝ ընկերութեան մէջ յաճախ ոչնչութիւն մըն է. իր իբրեւ մարդ յատկութիւնը անհետացած է այս մասնական արժանիքին մէջ: Կաշի վաճառական է և կաշի զատ ուրիշ բանի վրայ չի կրնար խօսիլ՝ ուսումնական մարդ է, և գրքերու մշտաց հսուլ կ'առնէ, ինչպէս հին ծխող մը՝ ծխախոտին: Ոչ միայն պէտք չէ ժամանակէ առաջ ինքնինքը բուն արուեստական ուսումներու մէջ միէ, այլ և պէտք է ամէն խնամք ընէ երիտասարդը ինքնինքն հետու պահելու այն անդադար մեցող ազդեցութենէն՝ զոր ռամկօրէն շուկայի միտք կը կոչեն: Ան շատ շուտ պիտի զգայ բոլոր վին մասնական զբաղումի մը կապերուն պըսկումը: Թողուցէք որ շարժէ կորովար իր թեւերը ազատ ու մաքուր մթնոլորտին մէջ քանի որ դեռ հանդիսա, պարապ ատեն ունի:

Բայց եթէ ետեւէ էք ինքինքնիդ արուեստական ուսման մը տալու, եթէ դուք ձեր մտքին մէջ չեք կրնար տեր գտնել ընդհանուր մշտկութեան (culture) համար, գիտցէք որ չկայ ուսման տեսակ մը՝ որչափ ալ կատարեալ ըլլայ ան՝ որ մարդու մը իր արուեստին ամբողջութիւնը սորվեցընէ, ամենէն աւելի ճշգրիտ դաստիարակութիւնն այս տեսակին վերաբերեալ՝ զանց պիտի ընէ ամենեւէն աւելի

հեկանը, ամենէն աւելի կարեւորը՝ զանց պիտի ընէ, օրինակի համար, այն կէտը՝ որով մասնագիտութիւնը կը հազորդակցի կը հպի ուղղակի մարդկային ծանօթութիւններու և մարդկային համակրութիւններու ընդհանրութեան հետ: Իրաւագիտութիւնն՝ ի միջի այլոց՝ ճշմարտութեան ընտիր օրինակ մը կու տայ. չկայ բան մը աւելի գիտական, աւելի շինծու, աւելի հակառակ մարդկութեան ներքին իմաստին հետ, քան օրէնքը իր մասերէն շատերուն մէջ, և սակայն իրաւունքը և ազատութեանց մեծ պատերազմին մէջ առաջնակարգ կռուողներէն է ան, ան է որ կը կանոնաւորէ այն մեծ խնդիրները որոնց համար աւելի լաւ է որ իրաւագիտը կատարեալ մարդ մըլլայ քան թէ ճարտար օրէնսդիտ մը: Նոյնպէս բժշկութիւնը այնքան պէտք ունի ճանչնալու բարոյական բնութիւնը և հոգիի գաղտնիքները, որքան գիտնալու արուեստով իրար խառնել գեղերը և ստոյգ ախտանիշեր տալ: Կամ դեռ, աստուածաբանութիւնն այն ատեն աւելի անձուկ կերպով ուղղափառական և արուեստական (professionnelle) է, երբ նուազ մարդկային և նուազ աւետարանական է: Փորձը միջտ ցուցուցած է որ այն աշակերտը՝ որուն դաստիարակութիւնը պահած է ընդհանրութեան այս դրոշմը՝ ի սկզբան յաղթուիլ կը թուի, բայց ժամանա-

կաւ կրնայ յաղթել մասնագէտի մը՝ նոյն իսկ անոր սիրած ճիւղին մէջ՝ մասնագէտը՝ որուն սովորական ռւսմանց դաշտը շատ սահմանափակ է, չի ճանչնար նոյն իսկ այն սկզբունքը՝ որոնց կը յենու իր արուեստը, և ոչ ալ սոյն մասնական արուեստին առնչութիւնները մարդկութեան ընդհանուր շահերուն և ընդհանուր մտքին հետ:

Լաւագոյն նախապահեաս զգուշութիւնները պարզապէս մասնական ռւսումներու տիրող զօրութեան դէմ՝ են ընկերութեան փրկարար ազգեցութիւնները, ուղեւորութիւնները, մեծամեծ մասնագիրներու մտերմութիւնը — մասնաւորապէս բանաստեղծներու և պատմաբաններու — որոնց մտածումները պարզաբար մարդկային «աւելի հարուստ արիւն մը կը հոսեցընեն աշխարհի երակներուն մէջ» և աւելի ընդարձակ դաշտ մը կը բանան իմացականութեան և համակրութեան:

ԺԲ. — Պիտի կնքեմ իմացական մշակութեան սոյն դլուսը քանի մը դիտողութիւններով՝ որոնց կը սպասեն ինձմէ անտարակոյս անոնք՝ որոնք կը ճանչնան իմ ընկերական դիրքս, և որոնց նպատակ է լեզուներու ռւսումը: Այն կարճ պատուելուն քոր պիտի թուեմ իրենց յաջորդական ընական կարգին համեմատ,

արդիւնքն են երկայն տարիներու փորձառութեան ապահով ըլլալու է ընթերցողը որ բացարձակ գործնական դրում մոռւնին անոնք:

ա. — Եթէ կարելի է սկսեցեք ընտիր վարժապետով մը: Զեղի շատ ժամանակ չահել պիտի տայ, լուսաբանելով հետպհետէ այն դժուարութիւնները՝ որ պիտի լըսուցանէլին զձեզ և թոյլ պիտի չտայ ձեզի որ հնչման յոսի վարժապետիւն մը ստանաք, զոր շատ գիտար պիտի ըլլայ սրբագրել ձեզի յետոյ :

բ. — Երկրորդ կէտն է անունը տալ բարձր ձայնով՝ այն լեզուով զոր կը սորվիք՝ ամէն տուարկայի որ ազքերնուդ կը զարնէ, բացարձակ մէկդի թողլով անդղիերէնը¹: Ուրիշ կերպ բացատրեմ միաբան. օտար լեզուով մտածեցէք, և զայն խօսեցէք, զձեզ շրջապատող առարկաներու մասին՝ ձեզ ռւսման առաջին ժամէն: Յիշեցէք որ բարբառը (langage) ականջի և լեզուի (langue) ինդիր է, և ոչ զրքի և պատճառաբանութեան:

գ. — Հոլովումներու ամենէն աւելի պարզ և սովորական ձեւերը բերնուց սորվեցէք (հոլովումներ սև և ա լատիներէնի, հոլովում Ասանսկրիտի):

դ. — Երբոր ռւզդականն ու հայցականն ռւ-

1. Զմոռմալ որ հեղիմակ Սմզղիացի է:

նիք, առէք հասարակ բայի մը սահմանական ներկայ առաջին գէմքը, և արտասանեցէք բարձր ձայնով կարճ խօսք մը՝ ներգործական բայերու համաձայնութեան վերաբերեալ, ինչպէս - ծրած թօն ՀԱԼՅՈՆ - տեսանեմ զարեղակն:

ե. - Ընդլայնեցէք այս վարժութեւնը, առելցընելով դոյականին լաւ ընարուած վերաբեր մը, - ծրած թօն լամպօն ՀԱԼՅՈՆ - տեսանեմ զարեղակն պայծառ:

զ. - Շարունակեցէք այս կերպով ասաինանաբար. սորվեցէք բերնուց պարզ բայերուն ամբողջ սահմանական ներկան, անցեալն ու ապանին, միշտ կարճ խօսքեր յարմարցնելով այն բայերուն և յատկացուած դոյական ներուն հետ, և միշտ ուղղակի օտար լեզուով մտածելով, բացարձակապէս մէկդի թողլով անդղիերէնը: Նեղուազիտական դաստիարակութեան ամէն բանաւոր դրութեան էական տարրերուն մէջ՝ մղուելի կախւներ կան երեւակայական և ոչ իբական, և շատ պարագաներուն մէջ, յոսի նախապաշարման մը կամշոտ սովորութեանը դէմ:

ի. - Երբ ականջն ու լեզուն տիրացած են անուններու, բայերու և խօսքերու պարզ ձեւերուն, այն ատեն, բայց ոչ անկէ առաջ աշակերտը պէտք է առաջնորդուի՝ աստիճանաբար յառաջադիմութեամբ մը՝ առելի դժուարին և առելի բազմամասն ձեւերու:

լ. - Մի սորվիք ոչ մէկ կանոն՝ առանց օրինակի: Կամ մանաւանդ, թող կանոնները հետեւին ականջի և լեզուի գաստիարակութեան, և թող ըլլան որչափ կարելի է քիչ և բովանդակող:

ր. - Ամէն տեսակ անկանոնութիւնները աւելի լաւ պիտի սորվեցուին վարժութեամբ՝ ամէն անգամ որ անոնց հանդիպինք: Բայց ինչ ինչ արտուղութիւններ, ինչպէս անկանոն բայերու լծորդութեան մէջ, շատ կը յաճախեն և շատ կարեւոր են յառաջադիմութեան, ուստի և պէտք է զանոնք սկիզբէն բերնուց սորվիք: Բլլայ բայը, զիեթէ ամէն լեզուներու մէջ, այս կարեւորութեան ընթացիկ օրինակ մըն է:

ժ. - Կարդացէք նախ և առաջ վէպ մը, կամ աւելի լաւ ընտանեկան խօսակցութիւն մը, այսպէս, յունարէնի համար, Լուկիանոսի խօսակցութիւնները. բայց թայլ մի տաք սր ընթերցումը՝ ինչպէս կը գործածեն զայն ընդհանրապէս՝ փոխանակէ մտածումն ու խօսքը: Այս սովորական ձգտումին դէմ կռուելու համար՝ լաւագոյն է ընական պատմութեան առարկաներ առնելը, կամ այս առարկաներուն շահեկան ներկայացումները, և նկարագրել բարձրաձայն անսնց զանազան մասերը՝ առանց մայրէնի լեզուին զիմելու:

ժա. - Թող ամէն վարժութիւն խօսուած

թէ գրուած յաճախակի կրկնուին։ Այս առաջն ուսումներուն յատուկ գիրք չկայ՝ որ միայն մէկ անդամ կարդացուի։

Ժր. — Թող ձեր ընթերցումները միշտ համաձայն ըլլան ձեր իմացական ճաշակներուն հետո Եթէ կարդացած գրքերնիդ հետաքրքրական է՝ պիտի կրկնէք ձեր յառաջադիմութիւնը։ Զեր նիւթին մէկ քանի կողմերը ճանչնալը կանութէն՝ մեծ օդնութիւն պիտի ընէ ձեզի։ Այսպէս մեզ Սկզբայիներուս համար՝ որ ծանօթ ենք սուրբ գրքերուն, Աստուածաշնչի մը թարգմանութիւնը միշտ լաւագոյնն է գրքերէն՝ օտար լեզուի մը ուսման համար։

Ժգ. — Կարդալու ատեննիդ, խնամքով նշանակեցէք այն տարբերութիւնները որ կան ձեր մայրենի լեզուին և սորված լեզուներնուդ յատկաբանութեանցը մէջ։ Ստորագեցէք՝ որոշակի գրչով կամ մատիտով, և քանի մը օր վերը՝ նորէն թարգմանեցէք նախական լեզուին ինչ որ անդզիերէնի թարգմանած էր։

Ժդ. — Որչափ կարելի է սւորացներէն մը կամ մեթու մը դնելու համար ձեր պիտողութիւններուն մէջ, դիմեցէք լաւ գերականութեան մը որչափ ատեն որ կարենաք անկէ օդուտ մը քաղել։ Բայց քերականութիւնը միշտ գործնականէն ետքը պէտք է դայ, երբեք առաջ։

Ժէ. — Մի գոհ ըլլաք մեթուտական հանրացումովը՝ զոր կը գտնէք շատ քերականութեանց մէջ։ Գործեցէք զուք ինքնին գտնել կանոնին ծագումը, և թէ արդեօք մասնական թէ ընդհանրական համաձայնութեան կը վերաբերի։

Ժզ. — Ուսումնասիրեցէք լեզուին տեսականը, խօսքին յօրինուածութիւնը (organisme) և զայն զոր կը կոչեն համեմատական լեզուաքնութիւն կամ լեզուագիտութիւն։ Անով պիտի յայտնուին ձեզի սկզբունքներ որոնք պիտի օգնեն ձեզի յառաջ վարելու մտացի կերպով ուսումնասիրութիւն մը՝ որ առանց անոր մեծ մասամբ տաժանելի կրթութիւն մը պիտի ըլլար նիւթական յիշողութեան։

Ժէ. — Գործնականը՝ էտական էկտոն է։ պէտք է ընտանենալ նոր լեզուին հետո, և որ միայն կարդալով և խօսելով կ'ըլլայ։ Եթէ չկայ խօսակից, ինքնիրենի խօսէ բարձրաձայն՝ ականջն ալ լեզուն ալ պէտք ունին վարժութեան, ոչ թէ միայն աչքը։ Կարդալու ատեն՝ կապուելու չէ կարեւոր բառերուն, ինչ որ կը ներկայանայ պէտք է լավուի անյագօրէն։ Ճշշգութեամբ և մանրակրկիտ խնամքով աւելի ուրիշ բան պէտք է ընել։ պէտք է մանել լեզուին ընդհանուր մաքին մէջ և հան ապրիլ աղատօրէն։ ուրեմն մի փնտուէք մանրամասութիւնը, անսխալ ճշգրտութիւնը, դեռ չստա-

ցած ընդհանուր գործածութիւնը և այն՝ ամենայն դիւրութեամբ։ Այսպէս, կարգացէք քոան անդամ Շէքըիրը, գեռ չզբաղած բնադրին այլ և այլ ընթերցուածներուն և քննադատութեան հանճարեղ կարծիքներուն։

Ժը. — Շարադրութիւնն ուրիշ բան չէ՝ եթէ ոչ վերջին վախճանը խօսքի, ընթերցման, կըրկնուած թարգմանութեանց այն կրթութիւններուն՝ որոնց կանոնները ուրուադրեցինք։ Հոսէականը պիտի ըլլայ զրել կազապարի մը համեմատ, և ոչ բառդրքի մը կամ գարձուածներու հաւաքածոյի մը։ Ընտրեցէք հեղինակ մը որ մասնական ոճի կազապար մ'ըլլայ — Պղտուն, փիլիսոփայական ոճի համար, Լուկիանոս՝ զուարթ խօսակցութեան համար։ — Գողցէք անկէ իր գարձուածները, և նման շարադրութիւն մ'ըրէք, առանց անդղիերէնէն օդուելու։ Երբ այս կերպով քիչ մը դիւրութիւն ստանաք, փորձեցէք ոճին մէջ աւելի ձեղմէ բան դնել։ անով կընաք սուրվիլ գըել օտար լեզուով այնչափ շնորհքով որքան երազմոս, Վիդէմպախ կամ Ոուհնքէն¹ լա-

1. Դամիէլ Վիդէմպախ, չոլաթտացի, ուսուցիչ յԱմսդէրտամ, 1746-1820 : — Դամիթ Ռումինքէն, գերմանցի (1723-1797), ուսուցիչ Լէյտի չամսլսարաթիմ : Երկուքն ալ լատիներէն շատ բան գրած են։

տիներէն։ Դասական անդղիացիներու թարգմանութիւնն ալ կընայ լաւ վարժութիւն մ'ըլլալ, բայց ոչ գլխաւորը։ ականջը պէտք է դաստիարակել ուղղակի նմանութեամբ, թարգմանութեանց դժուարագոյն արուեստին յաջողութեամբ չմօտեցած տակաւին։

ֆիզիքական դաստիարակութիւն

«Երիտասարդեն փառքը եր
զօրութեան մէջն է»:

ՍՈՂՈՄՈԽ

ՖիԶԻՔԱՎԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ



Ա. - Չափագիտական առաջարկութեան մը
պէս յայտնի իրողութիւն մըն է, որ բան մը
գոյութիւն չունի առանց հիման, չի մեծնար և
չ'աճիր բան մը առանց արմատի, չի շարժիր
բան մը՝ եթէ ոչ առանցքի մը վրայ, ամէն բանի
մէջ վերջապէս կայ կէտ մը՝ ամբողջին ստո-
րագառ, բայց որ նոյն ինքն զօդն է միութեան
ուրկէ կը կախուի ամէն բան։ Զկայ շէնք մը
առանց հիման, որ՝ ինքն իրեն՝ պատճառ մը չունի
ըլլալու, և որ ճիշդ երբ կատարեալ է, անտեսա-
նելի կը մնայ և կը ծածկուի միութեան մէջ։
Այն համեմատութիւնն է որ կայ մարդուս հոգ-
ւոյն և մարմնոյն, իր իմացական գործունէու-
թեան և գիղիքական առողջութեան միջեւ։ Ո՞ւ

չի տեսներ որ այս համեմատութեամբ՝ աշակերտին առաջին պարտքն է հսկել իր մկունքներուն և արեան կատարեալ առողջութեան վրայ:

Արդ, ամէն ոք զիտէ, առողջութեան հոգը, կամ որ նոյնն է, յօրինուածութեան (organisme) կանոնաւոր առողջապահութիւնը, երիտասարդութեան վերջին լուրջ մտազբազումն է: Որչափ աշխատասէր ըլլայ աշակերտը, այն չափ աւելի զիւրամէտ է սոյն սխալը գործելու: Նման շողեկառքի մը՝ որ, առիջոյէ նշաններու, կը հասնի մինչեւ անդունդին եզերքը՝ դեռ չնշարած որ հոն կ'ընթանայ: Ուսումնական կեանքի ձեր առաջին քայլերէն սկսեալ՝ դրոշմեցէք ձեր մտքին մէջ փորձառութեան վրայ հիմոււած սոյն համոզումը, թէ ամէն նստողական զբաղում, երբ միացած ըլլայ մանաւանդ տենդոս ըզեղային աշխատութեան մը հետ, աւելի կամ պակաս վլասաբեր է առողջութեան: Տկար բնութեանց մէջ՝ որոնք աւելի տրամադիր են գրերու մէջ ընկալելու՝ փութով կը տեսնուի կարողութեանց բիթանալը և ամբողջ մեքենային խանդարումը: Ծերունի ուսանողի մը զիւրալութիւնն է այս: Եւ թող ամէն ոք զիտնայ՝ որ ինքն իր անձին դահիճ պիտի ըլլայ եթէ չառաջազրէ հաստատուն կերպով խնամք տանելու իր առողջութեան պահ:

պանութեանը, ինչպէս կը տանի բարի գործառը՝ իր գործիքները սուր պահելու, և բարի վինուողը՝ իր վառութը չոր պահելու համար:

Փորձառութեանս ինծի թելազրած գործնական գլխաւոր գաղափարներն են՝ որ զանազան գոււկներու տակ՝ պիտի ցանեմ հոս թղթի վրայ:

Բ. - Մարմոյ իւրաքանչիւր մասին զարդացումն ու հաւասարակշռութիւնը, ճիշդ ինչպէս ամէն գործարանական պաշտօն որ կայ աշխարհի մէջ՝ շարժման (exercice) վրայ կայացած է: Ամէն կեանք աշխատութիւն մըն է, զօրութեան յաւերժական սպառում մը. բացարձակ հանգիստը գերեզմանին մէջ միայն կը գտնուի, և կենդանականութիւնը (vitalité) կը չափուի աշխատանքին ընդարձակութենէն (caponcitaté): Առողջութիւնը՝ հոգւոյն և մարմոյն դաշնակաւոր գործունէութիւնն է. աւելցուցէք հոն աւելի բարձր աստիճան մը կենդանական ուժի, և ահա զօրութիւնը: Մարդ կընայ առողջ ըլլալ, առանց զօրեղ ըլլալու. բայց առողջութիւնը ընականաբար դէպ ի զօրութիւն կը դիմէ ինչպէս հիւանդութիւնը դէպ ի տկարութիւն: Կրնայ տեսնել իւրաքանչիւր ոք որ բնութեան մէջ աճիլ ըսելը՝ զարգանալ ըսել է ըստ ընդարձակութեան, և նոյն ինքն զարդացումն ու-

թէ բան չէ ելէ ոչ՝ կենդանական կամ տնկան զօրութեան սովորական շարժումը. ինչ որ կը հակառակի կամ կը տկարացնէ այս զօրութեւը - մըրիկ, կարկուտ - կը ևսափանէ առումը:

Աշակերտը երբեք չմոռնայ թող, որ ոչ թէ աթոռի մը վրայ նստելով, իր զրակալին վրայ ծռելով և իր զրբին մէջ թաղուելով է որ պիտի շարգացընէ իր մարմինը:

Որպէս զի արիւնը ըրջան ընէ և մկանքները խաղան՝ շարժում պէտք է. զանց ըրբը. բնութիւնը իր վրէժը կ'առնէ: Ուսանողը պէտք է ուխտէ՝ ամէն օր երկու ժամ բացօթեայ շարժ-ման նուրիկու: Եթէ ուխտազանց դտնուի, պիտի չուշանայ այն օրը՝ ուր ստքերը միշտ պաշ, ֆիզիքական մեքենան միշտ խանդարուած, ստամբափի և ուղեղի տեսակ տեսակ անհանդսութիւններ պիտի ազդարարեն որ մեր զանչած է ան բնութեան դէմ. մանուկ մը՝ որ ապահովապէս պիտի ընդունի իր ան հնազանդութեան պիտի զի բնութիւնը մարդու ու գորովագութ տիրոջ չի նմանիր, ներկել չի գիտեր: Ինչո՞ւ համար սիրահար պիտի դառնայ ուսանողը նստազական զիրքի մեղկ ու վատառողջ սովորութեանը: Մարդ կրնայ ստքի դամածել՝ ինչո՞ւ համար սիրահար պիտի վատառոջը սովորութեանը: Մարդ կրնայ ստքի դամածել աւելի աղէկ:

որ ամենանշանաւոր գործերն իսկ կրնան ստացուիլ փոքրադիր և զիւրագին՝ պէտք մը չկայ թիկունքը ծռելու և կուրծքը երկու ծալլելու՝ ինչ է վասն զի ձեռքը զիրք մոռւնի: Քերթուած մը կամ թատերախաղ մը աւելի արտայայտութեամբ և աւելի բնականութեամբ պիտի կարդաք՝ պարտելով ձեր սենեակին մէջ, քան թէ աթոռի մը վրայ թմրած: Զափազանց երկայն ատեն նստած մաւլ երացընէ անպիտան սովորութիւն մըն է, զոր պէտք է խափանել: Եթէ սակայն բոնադատուած է մարդ, պէտք է կոնակը լսյափին տայ, մարմինը շիտակ և կուրծքը աղատ բանէ: Երբ լեզու մը կը սորվիք, գեղեցիկ քերթուածներ կը կարդաք որչափ կարելի է բարձրածայն կարդացէք: Այս վարժութիւնը՝ յանձնարարուած արդէն սուրբ կշեմեսէն՝ կը կին արդիւնք պիտի ունենայ. պիտի զօրացընէ կարեւոր գործարան մը՝ թոքերը, պիտի վարժեցնէ ականջը՝ ըմբռնելու ձայնին երանցները, բան մը որ այնքան անփայթ առնուած է տէրութեան դպրոցներուն մէջ: Իրաւցընէ, այն գիտութիւնը՝ որուն կը հետամտի աշակերտը, և նստողական այն սովորութիւնները՝ սրսնց ինքնքնքը կը դատապարտէ՝ ուեւէ կարեւոր առնութիւն մը չունին իրարու մէջ:

Չեմ միստեր որ գործին մէկ մասը զրքերու մէջ ընելու է. բայց ենթազրենք որ ես կ'ու-դաստ.

գեմ Հոմերոս կարդալ ամբողջապէս . քերականական և բառական առաջին գժուարութիւնն հարթելէս ետքը, շատ աղեկ կրնամ կարդալ Պէն Գրուաշանի¹ գագաթը, կամ, եթէ օդը չի ներեր՝ ինուերովի մեծ շոճներուն տակ, քան թէ զրասենեակին մշլուսած օդին մէջ: Եսքելեան թատերախաղի մը, պղատունեան տրամախոսութեան մը հրապարը՝ ընկերացած ծաղիկներու բուրումներուն, տերեւներու սոսաւիւններուն և յորդահոս ջրերու մոնչիւններուն՝ ոչ միայն պիտի չտկարանայ, այլ և աւելի կորովի պիտի ըլլայ: Գալով բառովքի աշխատութեան, առաջին ընթերցումէն սկսեալ, չինեցէք ձեզի պղտիկ ցանկ մը գժուարագոյն բառերուն, երկրորդին՝ պիտի կրնաք դիւրութեամբ զանց ընել: Աշակերտը՝ եթէ կ'ուղէ առողջաւթիւնն ու ճաշակը անվիթար պահել՝ պէտք է զգուշանայ ամէն տեղ գրքերու բայրն հետը տանելէ, ինչպէս ծխողը կը տարածէ ծխախոտին հոտը:

Գրքերու հիւանդութենէն ինքինքն աղատ պահելու պատուական միջոց մըն է՝ երթաւ միանալ քիչ մը ատեն կամաւորներու գնդի մը.

1. Բարձր բլուրմերու շղթայ մը Արժիկի կոմսութեամ, որում բարձրագոյն ծայրը, զէմ գրուաշամ, 1033 մեղրի կը հասմի: իմուերով, մեմելիք մը՝ Օվլիթիմ և գհատկիմ ափութքը՝ էտիմպուրկի շրջակայքը:

զինուորական կրթութիւնը կրկին արդիւնք պիտի ունենայ, պիտի ջնջէ իմաստակութեան և և է հետք և հաստատուն պատրաստութիւն մը պիտի ըլլայ իբր մարդ և իբր քաղաքացի բոլոր պարտականութիւններուն: Այսօր Բրուսիացիները, ինչպէս երբեմն Յոյները՝ հասկցած են զինուորական ծառայութեան բոլոր կարեւորութիւնը, և կը ստիպեն ամէն մարդ ընելու դայն: Մերիններն, ընդհակառակը, կանուխէն հաշուետան մէջ կը փակուին. մարդն ալ քաղաքացին ալ հաւասարապէս կը կրեն անկէ: Քանի որ չոգեկառքի կամ չոգենաւի ճամբորդութիւններն այսքան աժան են, երիտասարդը, նոյն իսկ ուսումնասէր, չըմեղանքի տեղ չունի՝ երբ ինքզինքը կը շղթայէ շաբաթներ ու ամիսներ ձանձրանալի հատորի մը, փոխանակ՝ զով հովտի մը մէջ կամ կոհակներէ կոծուած հեռաւոր կզղեակի մը վրայ՝ կենդանի բնութեան ուղղակի տեսութենէն՝ առողջ տպաւորութիւններ համբարելու: Աղատ է զրպանը զնելու գիրքը՝ եթէ պէտքը ունի անոր. բայց ջանալու է՝ ըստ կարի՝ զանց ընել սոյն զրուած օդնութիւնը, և սորվիլ ուղղակի բնութենէն. թող անցնի անոր գիմացը «այն իմաստուն կրաւորական վեճակին» (passivitē) մէջ, ուր հազար աղղեցութիւններու անզդալի տպաւորութիւնը կը զարդացընէ սիրալ, և միտքը կը զօրացընէ:

Չանանանք Ուորտսուորթի¹ երազանքներուն
մէջ, երբ արդի սովորութիւնները կը թոյլատրեն
մեղի մշակել միանգամայն մեր առաջնութիւնն
ու իմացականութիւնը: Երկրաբանութիւն, բու-
սարանութիւն, կենդանաբանութիւն և բնական
պատմութեան բայոր ճիւղերը աւելի լաւ կ'ու-
սումնասիրուին բացօթեայ. յաջողապէս մշակե-
լու համար զանոնք պէտք են հետի արշաւանք-
ներու ժրութիւնն ու պատմահարները, պատուա-
կան հրահանդ՝ մարդը անկախ յօրինելու հա-
մար: Լաւ եւս պիտի սորվըցուին պատմութիւնն
ու հնախօսութիւնը պատմական հովտի մը մէջ,
մենաստանի մը աւերակներուն մէջ, սահմա-
նագլխի ամրոցի մը սուբը: Այնպիսի տաեն մը՝
ուր ամէն ոք կը համբորդէ քիչ կամ չատ,
երիտասարդը որ իր տեղէն չի շարժիր և կը բթա-
նայ զրքերու մէջ, պէտք է համակերպի տարօրի-
նակ (original) արարած մը, կամ ուժեղ մար-
դոց մէջ հիւանդ մը համարուելու. թո՛ղ որ բո-
լոր իր կեանքը պիտի քաշքչէ վատառողջ, և
տարածամ պիտի իջնէ գերեզման:

1. Ուիլիբորմ Ուորտսուորթ, աթզիացի քերթող (1770-1850), լմական (lakistə) զպրոցին զիստոր-
ներէն է, այսպէս կոչուած, վասմ զի ըթղթաթրա-
պէս զէստմորլամտի և դըմէրլամտի կիմերում ե-
զերքները կը քմակէիմ. Ուորտսուորթի բամաստեղ-
ծութիւնը երազական և զգայութ է: Արշաւանքը,
որուն վրայ կը խօսուի հիւագայ զլիսում մէջ, իր
գլուխ զործոցը կը համարուի:

Ֆիզիքական մեքենան ճկուն ու ճապուկ պա-
հելու համար՝ մարմնակրթանքէ ու խաղէ ա-
ւելի գերազանց բան չկայ: Ճաշէ առաջ կանո-
նաւորապէս կատարուած առաջնապահական
շրջագայութիւն մը, ինչպէս կ'ընեն շատեր, և
պիտի նմանի անշուշտ արարուղութեան մը՝ ե-
թէ չգիտնայ մարդ քիչ մը զուարթացընել զայն:
Այս ձեւականութենէն ձանձրացողներուն՝ բաւուն
խաղերն են որ պիտի հայթայթեն կարեւոր
շարժումը, միանգամայն ընկերութեան այնքան
պատուական խթանը: Տղոց և երիտասարդնե-
րուն տուելք գրիքէցը (cricket). Հանգարտ խառ-
նուածք ունեցողներուն, հանդարտ ամուրինե-
րուն՝ գնդակները, վերջապէս սկովտիական կոլ-
ֆը¹, որ բացօթեայ կը խաղացուի, կը յարմարի
ամէն մարդու և ամէն տարիքի:

Աւելորդ է ըսել որ մակոյկով պատոյտը՝ եթէ
չափը չանցնի՝ այրական և բուսուղին անգողիա-
ցի կրթութիւն մըն է: Գալով թիակի և առա-
գաստի գործածութեան, ճիշտ ինչպէս կը գոր-
ծածուի Շեթլանտի և Հերբիդեանց ծովափնե-
րուն վրայ, արուեստ մըն է, որ կատարեալ
մարդուն զօրութիւնն ու ճարտարութիւնը է

1 Կոֆֆ կամ գոֆֆ (Goff, Golf), խաղ մը, որ
կը խաղացուի զմղակով մը և գաւազամով մը, և
որութ թափտակմ է զմղակը ծակի մը մէջ զրկիլ՝
որչափ կարելի է քիչ հարուածմերով:

գործ դնել կու տայ: Յիշատակենք յետոյ ձըկնորսութիւնը, որ երազանքներու և քերթողական գաղափարներու կը տանի, ինչպէս շատ լաւ կը ցուցնէ Վալդոնի, Սբոտարի և հռչակաւոր ձօն Ուրիլսընի օրինակը: Անձրեւոտ ատեն, պիլառոտն շատ խաղերէ լաւագոյնն է. կը գարդացընէ նայուածքի արագութիւն մը, գալէլու ճարտարութիւն մը, իրաւցընէ գարմանալի հաշուական նրբութիւն մը: — Բազգատմաբ պիլառոտյին, թղթերը՝ ապշութիւն են. իրենց ամենէն լաւագոյնը, ուիսար, յիշողութիւնը կը կրթէ: իսկ ճարտարակը՝ և ոչ իսկ զբօսանք կրնայ կոչուիլ. ուսումնասիրութիւն մընէ, ըղեղային տաժանելի կրթութիւն մը, օդտակար՝ յուղող ու քայլայուած միտք մը վայրկեան մը սեւեռելու, բայց գարշելի զբօսանք մը անո՞ր՝ որ արդէն վարժէ և խորհրդաւթեան:

Գ. — Պիտի ներկայացնեմ արդքանի մը տեսութիւններ մանրամասնութեան մը վրայ, գուեհիկ

1. Խստիակ Վալդոմ, ամգղացի մատենագիր Ժէ. դարում: — Ռիշառտ չամրի Սլուտար, ամերիկացի թիրթող, ժամամակակից: — ծօմ Ուիլսը, անգղացի մատենագիր, ուսուցիչ վիլիսովիայութիան յիտիմպորկ, 1788—1854: Այս երեք մատենագիրները իրենց գրուածներու մէջ հոչակած են ծկնորսութեան:

անշուշտ, բայց յաճախ դէշ հասկցուած, կ'ուզեմ խմելոց և ուսկելոց վրայ խօսիլ: Ապէսնըթիւն սովոր էր ըսելու՝ որ տիեզերքը աւերուղ երկու մեծ ազգակներն են «ալբոլն» որ անեմարտոքիւնը: Ակրծինս անտարակոյս մաս չունի երիտասարդ Սկովտիացիներուն վաղահաս անկմանը մէջ, սնունդի պակասութենէն է որ կը մեռնին անոնք և ոչ թէ չափազանցութենէն: Սկսեցէք նախ բաւական ուտելիք ճարել. յետոյ ուշ գընէք ուտելու միայն գոյացական սնունդ մը, մանրամասնութեանց համար բժիշկի մը խորհուրդ հարցնելով: Բայց բոլոր աշխարհ ընդունած է, կարծեմ, որ պարզագոյն սնունդը՝ լաւագոյնն է, և փորձը ապացուցած է շատանց որ ըղեղին և արիւնին ամենէն աւելի նպաստաւոր են՝ ձաւարէ աթերան (ցրաս) և աղէկ ապուրը: Բայց ենթագրենք որ սնունդը լաւ և գոհացուցիչ ըլլայ: շատեր անոր գործածութեան եղանակին մէջը միշտ կը սխալին: Կան կարգ մը մարդեր՝ որ կը կտրեն կ'անցնին կեանքը սրարշաւ: Երբեք չեն գիտեր ուեւէ գործի մը առջեւ կանդ առնել հանդարտ որոշողութեամբ մը. կը կնքեն կը լմացընեն ճաշերնին՝

1. Ապէսնըթիւն ամութով երկու մատենագիր կայ, երկութմ ալ Սկովտիացի, մէկը աստուածաքան, միւսը վերաբոյժ: Զի գիտցուիր թէ որո՞ւմ վրայ կը խօսուի նոս:

որչափ կարելի է շուտ ճամբու դնելու դիտու-
մավ։ Գարշելի սովորութիւն թէ մարմայն և թէ
հոգոյն համար։ Աճապարանօք լափողը թէ ու-
տելու հաճոյքէն կը զրկուի և թէ մարսողու-
թեան օդուտէն։ Եթէ բազմաժառը քաղաքնե-
րու գործառները, ամերիկացիներն օրինակի
համար, որոնք շարունակ ուամկապետական
տենդոս ծփանքներու մէջ կ'ապրին՝ այս վատ-
առողջ սովորութիւններէն կը գերուին, ու-
սանողներն ու զրասենեակի մարդերը զերծ
պիտի չման այս վտանդէն։ Ընթերցամանները
պիտի չչատանան արտորալով իրենց կերակուրը
ծալել ու զրբերնուռն դառնալ. նոյն իսկ պիտի
սկսին կարգալով ուտել, և պիտի ստիպեն
բնութիւնը որ միեւնոյն ատեն երկու տարբեր
կերպոններու մէջ գործէ, ուղեղին և ստամոք-
սին. և այսպէս պիտի տկարացնեն թէ մին և
թէ միւսը։ Գաւաթ մը լիէ ճաշակել՝ ձեռքն
ունելով կուկիւնոսի կամ Արիստոփանի գոր-
ծերը, կրնայ շատ հաճելի և նոյն իսկ շատ
օգտակար ըլլալ՝ բայց ճաշելը լուրջ գործ մըն
է, որուն պէտք է գործածուի ամբողջ անձը.
— « Ամրող մարդք մի միայն մեկ գործի՛ մի
միայն մեկ վայրկեան » ինչպէս կըսէր թըլ-
լով՝ դիւանադպիրը։ Համեմեցէք մանաւանդ

1. Թըլով դիւանադպիրը՝ վերջին դարում Աթո-
ղիոյ էթ հշամաւոր պետական մարդերէն է,

ճաշը հաճոյական խօսակցութեամբ մը՝ եթէ
կարելի է, կամ զուարթ երաժշտութեամբ մը.
մին խառնէք երբեք աղմկող մոտածումներ, տագ-
նապող խնդիրներ։ Այս տեսակէտով, նախըն-
արելի է Գերմանացւոց և Անգլիացւոց միա-
սին ճաշելու սովորութիւնը՝ այն առանձնական
ճաշերէն՝ զոր կ'ընէ խեղճ սկովափացի ուսու-
նողը իր անապատ բնակարանին մէջ։ Այս մա-
սին, Սկովախոյ ազատ Եկեղեցին, ուրիշ այնչափ
գեղեցիկ գիւտերէ զատ, հաստատած է նաեւ՝
աստուածաբանութեան ուսանողներուն համար,
ճաշարան մը, որ նշանաւոր է տեղւոյն առողջ-
արար հանգամանքներովը, գիներու չափաւո-
րութեամբը և ճաշակիցներու մտերմութեամբը։

Որակէն ետքը՝ զանազանութիւնը գինտուեցէք։
Կը սրէ ան ախորժակը և կը զրգուէ։ Բնութիւ-
նը՝ իր մեծափարթամ ճոխութեանը մէջ՝ չ՛-
բուզքեր միօրինակութեան դէմ։ Ե՞ն գուշիկ
իմաստութիւնը կը հրամայէ մեղի ստամոքսը
միայն մէկ ոնունդի գերի չգարձենել, որպէս
զի մի գուցէ՝ աննշան գէպքով մը՝ խանդարէ
սիրած կանոնը։ Եթէ կ'ուզէք ապահովել՝ մե-
թոսաւոր սոյն սննդական սովորութիւններով՝
անձնդիւրութիւնը, ստիպուած էք ահա նուա-
զեցընել ձեր ուղեւորութիւնները և սահմանա-
փակել ձեր էութեան գաշաը այն անձուկ շըր-
ջանակով, ուր ապահով էք ձեր սովորական

անունդը պահելու : Գալով ըմպելիքի , անշուշտ
գտաւթ մը ընտիր գարեջուր կամ գինի երբեք
անհանոյ բան մը չէ և կրնայ նոյն իսկ կարե-
ւոր ըլլալ՝ մարսողութիւնը փութացնելու հա-
մար , բայց քաջառողջ երիտասարդները կրնան
զանց ընել այդօրինակ իթան մը : Աւելի լաւ
է սկսվածքի աղքատ ուսանողին համար՝ խնա-
յել ինքնինքը անօգուտ ծախքէ մը և զրկուիլ
վտանգաւոր շառյութենէ մը – ծխախոտէ կամ
ըմպելիքէ : « Զուրը , կ'ըսէ առածը , պարկեցա
հեղուկ մըն է . երբեք սճիր չի դորձեր » : Ուիս-
քին կրնայ առողջարար ըլլալ ճախճախուտ աե-
ղերը կամ Ճայլանտներու սառուցեալ ծայրին
վրայ , բայց կրնայ ըսութիւն՝ որ վարժութեամբ
առնուածը՝ ոչ զօրացուցած և ոչ ալ գեղեց-
կացուցած է առնող անձը : Ճրաժարեցէք ուիս-
քիէն . ապահով պիտի ըլլաք որ փոսի մը մէջ
պիտի չմեռնիք և ձեր գրպանը միշտ կարող
պիտի ըլլայ՝ պատեհ առիթին՝ օդնելու բարե-
կամի մը , կամ նոյն իսկ ձեր անձին :

Դ. – Կայ՝ արդեօք կարեւորագոյն բան մը՝
քան զգուշացընել երիտասարդները՝ չափազանց
փակ կամ օդազուրկ բնակութեան մը վտան-
գին դէմ : Գէշ օդ մը երբեք մաքուր արիւն
տուած չէ , և անառողջ արիւն մը կ'ապականէ
բոլոր յօրինաւածը : Գէշն այն է որ ապակա-

նեալ օդին արդիւնքները ուշ երեւան կ'ելլեն ,
որով անհոգներն ու վերացեալները (որոնք ,
վախեմ մեծամասնութիւն կը կազմեն) կը շա-
րունակեն շնչել զայն՝ առանց կասկածելու որ
թոյն կը ծձեն : Վտանգ մը այն ատեն ամենէն
աւելի ահաւոր է՝ երբ մուտքը գաղտնարուգայթ
է : Եթէ սենեակդ փոքր է , երբ դուրս կ'ելլես
պատուհանները միշտ բաց . և եթէ ննջասե-
նեակիդ պատուհանները այնպէս մը շինուած
են որ օդին հասանքը չերթար ուղղակի քնտ-
ցողին վրայ , մի վարանիք , բաց զանոնք գիշեր
ցորեկ , ամառ ձմեռ : Մեր զով Սկսվախին մէջ՝
այս սովորութիւնը միշտ սառողջարար է : Տաք
երկիրներու մէջ՝ ուր վատառողջ չոգիները կը
թունաւորեն զիշերային օդը , պարագան դուցէ
տարբեր է :

Ե. – Ըստնք խօսք մըն ալ քնոյ վրայ : Մարդ
ամէն խորհուրդ կրնայ անօգուտ համարիլ հօս :
Մեղի կ'երեւայ՝ որ բնութիւնը ինքնին կը բաւէ
այս նիւթին մէջ : Գնացեք երբ քուն ունիք ,
արթնցէք աքալաղի երդին կամ այգուն (ասեօ)
առաջին նշոյլներուն : Այս այսպէս աղէկ պի-
տի ըլլար , եթէ բնութիւնը հաղար խաղեր չխա-
ղար մեր զլխուն : Բայց մենք կը խաբենք զայն
և կը չարչը կենք այնքան եղանակներով , որ
այս վերիվերոյ յանձնարարութիւնն ալ կրնայ

նոյն իսկ անօգուտ ըլլալ։ Քնոյ խնդրին մէջ մասնաւորապէս, սւսումնականերն են մեծ յանցաւորները։ իրենց արուեստն իսկ յանցանք մըն է հանգստեան դէմ, և ամենէն աւելի խիստ նախապահեստ միջոցները կարեւոր են արդիւ լելու համար զանոնք՝ որ քնոյ նուրբական սահմանին վրայ ստոնձութիւն չընեն։ Ըղեղային գրգռումը, ինչպէս սասափկ զօրաւոր սուրճը՝ հանդստեան թշնամի է։ Զեր մտաւորական աշխատութեան ժամերը այնպէս կարգաւորեցէք՝ որ են զրդուիչ ըղեղային կրթութիւնը անմիջապէս չկանխէ պառկելու ժամը։ Օրուան վերջին աշխատութիւնը թող թեթեւ ու զիւրին ըլլայ կամ ձանձրացուցիչ և քուն բերող։ Կամ զեռ աւելի, պառկելէ առաջ ժամու մը չափ քալեցէք, խօսակցեցէք քիչ մը ատեն մէկու մը հետ։ բնութիւնը, ինքն իրեն թողուած, շուտով պիտի գտնէ՝ իրեն կարեւոր եղած հանդստեան պատշաճ չափը։ Գալով այս հզգրիտ չափին, կարելի չէ կանոն մը դնել։ Վեց ժամէն նուազը և ութէն աւելին բացառութիւն պէտք է ըլլայ՝ ընդհանուր փորձառութեան համեմատ։ Այն աշակերաը որ երկու ժամ կը շըջագյի օրուան մէջ և կը զբաղի ութը ենը ժամ՝ ըղեղային անընդհատ աշխատութեամբ, շուտով պիտի գտնէ հարկ եղած քնոյ պատշաճ չափը՝ ազատ մասնիկ համար տեն.

դէ կամ երկայն աքնութիւններու տկարութենէն։ Նկատմամբ առաւոտեան սովորոյթներուն, որոնք մատնանիշ կ'ըլլուին քանի մը նշանաւոր կենսագրութեանց մէջ, շատ ըսելիք մը չունիմ, միշտ անկարսող դտնուած ըլլալով նմանօրինակ առաքինութիւն մը գործադրելու։ Զեմ առակուսիր սակայն, որ շատ առողջարար է ան երբ կը կատարուի բնական կերպով և առանց ճիգի մը։ Ինչ ինչ պարագաներու մէջ, ողբացեալ և անուանի պարսն Պունսէնի գէպքին մէջ զոր օրինակ, երբ մտքի թարթափանքներ և զանազան զործեր կը լեցընեն օրը, առաւոտեան առաջին ժամերը կը թուէն էն յարմարներն ըլլալ լուրջ հետազոտութիւններու և խոր մտածումներու համար։

Զ. - Գալով բաղնիքներու և ջրարուժորինելերուն նկատելով զանոնք իբրեւ առողջապահական միջոցներ, կընամ ամենայն վստահութեամբ խօսիլ անոնց վրայ, բաւական յանախած ըլլալով այլ և այլ ջրաբուժական նշանաւոր հաստատութիւններ, և լաւ քննած տեսականն ու գործնականը սոյն դրութեան։ Զօրաբուժութիւն բառը լաւ չի բացատրեր խնդրոյնիւթ եղած դարմանին բնութիւնը։ Լաւ մտածուած խառնուրդ մըն է ան մարմնակրթանքի, հանդստի, կանոնի, զբոսանքի, ընկերական

կեանքի և վերջապէս ջրի գործածութիւններու՝
որոնց պաշտօնն է մարակել մորթին գործողու-
թիւնները : Կրնայ տեսնել ամէն ոք որ այն բո-
ւոր ազդեցութիւնները որոնց կ'ենթարկուի յօ-
րինուածութիւնը (organisme), աքանչելի կեր-
պավ առողջարար են : Կարեւոր է երիտասարդո-
ներուն համար զիտնալ՝ որ այս սէժիսին
մէկ մասը՝ որ այնքան սուղի կը նստի առան-
ձին հաստատութիւններու մէջ և փորձ բժիշկ-
ներու հսկողութեան տակ, կրնայ ներմուծութիւ-
առանց վասնդի և ծախքի իրենց ամենօրեայ
կեանքին սովորութեանը մէջ : Բաղնիք մը՝ որ
կ'ըլլուի կանոնաւորապէս ամէն առառւ, միշտ
զօրացուցիչ արդիւնք մ'ունի, եթէ կազմուած-
քի մեծ ակարութիւն մը չկայ: Փաթթուելու է
նաև և յետոյ շփուելու է չուխայով : Կրկնէ
յետոյ նոյն գործողութիւնը չոր չուխայով, և
ահա յառաջ կու դայ վերնամորթի յանկար-
ծական զրդութիւն մը . ընտիր նախապահեաս՝
մորթային գործառնութեանց անկարգութիւն-
ներուն դէմ որոնք տեղի կ'ունենան ստէպ և
անհաճոյ կերպավ մեր հիւսիսային կլիմաներուն
անհաստատութենէն: Թրջուած չուխան, ջրա-
բուժական գործողութեանց էն ծանօթը, կը
ներդործէ իրապէս ինչպէս թէ թեթեւ մանա-
նուխի խիւսով ամբողջ մարմնը ծածկուած
ըլլոր. կրնայ մէկը գործածել զայն մասնաւոր

վախճանով մը՝ փորձ բժիշկի մը առաջնորդու-
թեամբ : Բայց այս գարմանին լաւ արդիւնքը՝
ինչպէս նաեւ ամէն պաղ ջրի կերառութեան՝
յօրինուածին (organisme) հակազդեցութեան
զօրութենէն կը կախուի : Կրնայ մէկն ընդունիլ
այս հակազդեցութիւնը եթէ քիչ մը լաւ կազ-
մուածք ունենայ, զօրացած մարմակը թանձնով
և բաց օդով: Բայց ծանրագանդաղ խառնուածք-
ները (tempéraments) ուշ դէմելու են առանց
զգուշութեան և առանց առաջնորդութեան այդ-
պիսի փորձեր ընելէ:

Ե. — Ինչ որ պիտի աւելցնեմ նկատմամբ ա-
ռաջնութեան բոլորովին տարբեր զլիսի մը կը
վերաբերի: Զի բաւեր միայն ստամոքսը լաւ
խնամել՝ ընտիր առողջութիւն մ'ունենալու
համար: Մարմինը, սոյն տաշզձը՝ որ կեանքի
փափուկ յօրինուածը վեր կը բռնէ, կը գոր-
ծէ՝ օժանդակելով մտքին: Սիտքը՝ իր կարգին՝
շարժէ զօրութիւնն է. և, ինչպէս շողին տե-
ղաշարժին (locomotive) մէջ, կրնայ՝ եթէ կա-
նոնաւորիչ զօրութիւնը պակսի, խորտակել
անիւներն ու զսպանակները, և տակն ու վրայ
ընել առաջուց միացած բոլոր մասերը: Մարմ-
նայ ոչ մէկ պաշտօն չի կրնար երկայն տաեն
պահել իր կանոնաւոր գերը առանց լաւ հրա-
հանգուած կամքի մը վարժ վերաքննութեանը:

Յօրինուածին բոլոր սսսկապէս փիզիքական գորութիւնները պատրաստ են ապստամբութեան, տենդի, քայքայման՝ հաղիւ թէ ազատեն օձիքնին այն իշխանութենէն՝ զոր Պղատոն կը կոչէ գերազոյն միտք (ճառակօծ նօնց): Յուղում ներու ներդաշնակ կանոնաւորութիւնը կը հաջորդուի ֆիզիքական մեքենային: Եթէ կամքի կոյր խենդութիւններէ ազատ է մէկը, զերծ պիտի մնայ սոյն մըրիկներէն որոնք խառնաշփոթ կերպով բարախել կու տան սրտին և կանուխէն կը մաշեցընեն կենսական զօրութիւնը սոյն գործարանին: Եթէ կը փափաքիք առողջ ըլլալ, բարի եղիք. եթէ կ'ուզէք բարի ըլլալ, իմաստուն եղիք. եթէ կը տենչաք իմաստութեան, եղիք ամբիք, եղիք բարեպաշտ. Աստուծոյ երկիւղը իմաստութեան սկիզբն է: Սոյն առածին ճշմարիտ իմաստը նիւթ պիտի ըլլայ հետեւեալ զլիսուն:

ԲԱՐՅՑԱԿԱՆ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

«Մեծ պատերազմ մըն է, մեծ
կարծուածէն աւելի, ինքինքը պար-
կեցա կամ չար մարդ ընելը»:

ՊՊ.ՑՌՆ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ա. - Հասանք ահա երեքէն էն կարեւոր
դլուռն: իր բարոյական բնութեան մէջ է որ
մարդ կը գտնէ թէ շարժման սկիզբը, և թէ
կանոնաւորիչ զօրութիւնը. հոն է կառավարու-
թիւնը, գերագոյն վարչութիւնը ամբողջ մեքե-
նային: Բարոյական գերազանցութիւնը իրաւա-
ցի կերպով մարդկեղէն ամէն մեծութեան ան-
հրաժեշտ տարրը նկատուած է: Այս ինչ մարդը
կրնայ ըլլալ երեւելի, խելացի, հզօր, լայն
մտքով՝ որչափ որ կ'ուզէք. այսու հանդերձ,
բարի չէ ան, կրնայ արժանիք մը չունենալ:
Նոյն իսկ երբ կը կարծուի որ վսեմին կը հասնի
սոյն զարմանալի կատարելութիւնը՝ տեսակ մը
փայլուն յոսութիւն է: Նաբոլէսն Ա. իր նո-
րանշան արշաւանքովը զոր գործեց բովանդակ

Եւրոպայի մէջ, երեւելի օրինակ մըն է գերմանդկային զօրութեան՝ զոր կարենայ ծածկել կաւեղէն պահարան մը, առանց սեւէ իրական մեծութիւն մը ունենալու։ Յստակ կերպով չի նշմարուիր որ բնութեամբ չար մարդ մը եղած ըլլայ ան. բայց, զինուորական աշխարհակա- լութիւններուն և քաղաքական փառասիրու- թեանը միայն անձնատուր, չունեցաւ ան ոչ մէկ առիթ՝ ցուցնելու այն բարոյական ազ- նուականութիւնը, որ անշահախնդրութենէն կը բղիի. բարոյապէս խօսելով, ապրեցաւ ու մեռաւ ան աղքատ ու պղտիկ։

Սիայն աշխարհակալներն ու պետական մար- դեր չեն՝ զարոնք բարոյական պակասները (լա- սուո) կ'արդիլեն իրական մեծութեան հասնե- լէ։ «Զկայ բան մը, ըստ է Հարդիկ, որ գե- րազանցէ անափառութիւնը, յանձնապատա- նութիւնը, յանդգնութիւնը, յաչափկառու- թիւնը և նախանձը՝ որոնք կ'ապականեն գի- տութեանց, մաթեմաթիքի, փելիսոփայութեան և նայն իսկ աստուածաբանութեան մեծ ուսու- ցիչները»։ Եւ ասոր վրայ զարմանալու չենք։ Բարոյական բնութիւնը՝ ինչպէս ամէն բան՝ համար ազնուութեան սեւէ աստի- ճանի մը, մասնաւոր մշակութեան կը կարօտի։ Արդ, մեր կրթերը, նման հովերսւն, ապստամբ են ամէն հրահանգէ, և մեր գործերն ուրիշ բան

չեն՝ եթէ ոչ արտայայտութիւնը մեր կրթե- րուն։ Որմէ կը հետեւի որ հոգեկան մշակու- թիւնը երբեք գերին բան մը պիտի ըլլայ։ Եթէ իր բարձրագոյն կէտին ուղենք հասցնել, պիտի ըլլայ դժուարագոյնը, և ասով իսկ աղ- նուադոյնը կատարելութիւններէն՝ որոնց մով կը լրանայ և կ'իրականանայ մարդկային էակը։ Դիւրին էր Պայրընի համար մեծ քերթող մ'ըլ- լալ. կը բաւեր ինքզինքը իր բնութեան յանձ- նել, արծիւ՝ պէտք էր թուշիլ. բայց ճկել էր անհրահանդ միտքը, քաղցրացընել իր տիսւը ու մաղձու խառնուածքը, սորվիլ կենցաղա- վարիլ բանաւոր էակի մը և gentlemanի մը պէս, ահաւասիկ դժուարինը, ահա բան մը որ կը թուի թէ երբեք փորձած չէ լրջօրէն։ Որով, իր կեանքը հակառակ իր հանճարին, հակա- ռակ իր վսեմական մեծութեան պոռթկումնե- րուն, փայլակներուն, զարհաւրելի անկում մը եղաւ վերջապէս։ մեծ աղդաբարութիւն ամէն անոնց՝ որ կ'ուղեն կրթութիւն ստանալ։ Ու- րիշ նշանաւոր անուն մը կը փայլի լուսեղ փա- րոսի մը պէս այն ժայռին վրայ, ուր ընդհա- րած ընկղմած են այնքան մեծ մտքեր, առ ի չգոյէ քիչ մը բարութեան և անշահախնդրու- թեան։ Ուողը Սավէյճ Լանտորի անունն է այն, ամենակատարեալ ոճի վարպետին, թե- րեւս, զոր մեր լեզուն ունեցած ըլլայ երբեք։

միեւնոյն ժամանակ այնքան խրոխտ , այնքան բացարձակ , այնքան զաժանօրէն ժանտ , որ ի հեծուկս իր սքանչելի լեզուին և նրբամտութեան՝ միշտ խենդութեան սահմանին վրայ ապրեցաւ : Թող ուրեմն ամէն ոք մեղմէ , եթէ կ'ուղէ կեանքի ճամբուն մէջ չպատահի նաւաբեկութեանց , գրոյմէ սրտին խորը՝ ամէն բանէ առաջ՝ աստուածանչական սայն մեծ ճշմարտութիւնը . և Բան մը միայն կարեւոր է » : Դրամը անհրաժեշտ չէ , նոյնպէս փառքը , և ոչ ազատութիւնը . առողջութեւնն իսկ միակ կարեւորը չէ . միայն նկարագիրը (caractere) , լաւ մշակուած կամքը , ահա մեր ճշմարիտ փրկութիւնը : Այս մոքով կրնայ ըսուիլ որ եթէ չփրկուինք անով , անտարակոյս պիտի դատապարտուինք : Այսպիսի խնդիրներու մէջ , ոչ ոք կրնայ կանդ առնել անպատիժ կերպով և ըսել . եթէ առաջ չեմ երթար , անշուշտ ետ ալ չեմ երթար : Կրնայ , ընդհակառակը , ապահով ըլլալ որ ետ կ'երթայ : Իր մէջ անմշակ թողուածանձանութեան զգացումը , անփոյթ առնուած մարմնական պաշտօնի մը վիճակը պիտի ունենայ . պիտի ճռղի , պիտի ծիւրի և կեանքի ստուեր մը միայն պիտի ունենայ : Պնդէնք ուրեմն մէջքերնիս և ընթանանք այրաբարը : Աստուած մեղի անմահական կեանքի մը սքանչելի պարզեւն ըրած է . գիտնանք ազնուած թեամբ ապրիլ :

Բ . - Գուցէ լաւ ըլլայ , մանրամասնութեանց մէջ մտնելէ առաջ , ցուցընել պարզ բառով մը այն առնչութիւնը որ կը միացընէ բարյութիւնն ու բարեպաշտութիւնը , առնչութիւն՝ որ լաւ հասկցուած չէ միշտ : Անդղիացի բարյագէտաներու գպրոց մը կայ , Պէնթամէն առաջ եկող , որ բարյականի ծրագիր մը գծած է առանց կրօնքի . որ այսպահ միայն ըսելու համար , ապահարզան մըն է բնութեան դէմ , յայտնի նշան մը դրսւթեան ջատագովներուն գձնութեան և իմացական կազմութեան պակասութեանց : Տարակոյս չունիմ որ իմաստութեան ուսուցիչ մը , ինչպէս հին Եպիկուրը , կրնայ ըլլալ՝ աշխարհի սոյն ընթացքին մէջ՝ շատ ազնիւ մարդ մը , և կրնայ անցընել մաքուր կեանք մը , կարծելով հանդերձ որ այս սքանչելի տիեզերքին շինուածքը՝ արդիւնքն ըլլայ կոյը հիւէներու պատահական համախոնումին . ըստ մենայնի ապահով եմ որ մեր օրով շատ քիչեր կան աւելի առաքինի քան մէկ քանին անսնցմէ , որոնք կը խօսին բնական օրէնքներու , ճակատագրական շղթայաւորման , արտաքին պարագաներու յաջող բաղկացութեան վրայ , և կը կարծեն այն սնամէջ ճոսումաբանութիւններով բացատրել աշխարհը , առանց միտքը վկայութեան կանչելու պէտքը զգալու : Բայց առողջ հոգին մը

համար, այդպիսի բարոյական մը պէտք է անկատար բան մը ունենայ, տարօրէն, այլանդակի ինձի կը թուի տեսնել լաւ անդղիացի քաղաքցի մը որ կանոնաւորապէս կը վճարէ տուրքը, հաւատարմութեամբ կը լրացնէ իր զինուուրութեան ժամանակը, քաջութեամբ կը կռուի ի հարկին՝ հայրենեաց համար, և որ սակայն չուզեր զիսարկը հանել թագաւորին առջեւ։ Անշուշտ պիտի չխարէինք անոր ճակատը մատնիչի կամ ապստամբի նշանավ. բայց վերջապէս արդահատող արհամարհանք մը պիտի ունենայինք հանդէպ մարդու մը՝ որ ենթակայ է խելքի փչումերու և զուրկ բարեձեւութիւններէ։ Նոյն բանն էնաեւ անաստուածներուն համար, իրենց անաստուածութիւնը ըլլայ տեսական կամ գործնական։ Հաս անդամ երազատեսներ են, վաճառկաններ ծուռ գաղափարներու. ոսկիէ և մետաքսէ չուաններ կը հիւսեն և անոնցմավ իրենք զիրենք կը խելլեն. պարզ խօսուն մեքենաներ, բացարձակապէս զուրկ սեւէ աղնիւ ներշնչումէ. իրենց իմացական երկինքը՝ եթէ կարելի է այսպէս ըստ՝ կապարէ է, առանց ջերմութեան և լոյսի. ամէն ճիգ կը թափեն տածելու համար գաղանի գոհունակութիւնը՝ զոր կու տան իրենց՝ իրենց փցուն ծանօթութիւնները, և իրօք իրենց կոչուսուն մատնելը ուրիշ բաներու չեն հասնիր բայց միայն անոնց՝ որոնք կը շօշա-

փուին, կը դասաւորուին, կ'աւելնան կամ կը նուազին։ Կայ բան մը որ խոյս կու տայ շօշափելիքէ, մանրագէտէ, ամէն ճանաչողութենէ. և է կեանքը։ Կեանքը, բանն (*raison*) է գործոն, որ ուրիշ բան չէ եթէ ոչ Աստուծոյ ուրիշ անուն մը։ Իրերու այս վեհագոյն անունն անգիտանալը, շագագարժ մեքենայ մը երեւակայել է, առանց ձէյմ Ուսթի հանճարին. մեծ քաղաք մը ջուր բերող ջրմուղներուն քարտէսը պատրաստել է, առանց նշանակելու ցայտուն աղբիւրը որ զանանք կը վարէ (alimenter). անճրկիլ մըն է միակ երաշութեան առջեւը՝ որ միւս բուրը կարելի կ'ընէ. մարմինը առանց զիսու թողուլ է։ Ամէն բարոյական աղնուութեան աղբիւրը ներքին բարձր ներշնչումին մէջ է. և Աստուծմէ է որ կը բղիսի սոյն աղբերակը։

Գ. - Պիտի նշանակեմ հիմայ մէկ քանին առաքինութիւններէն, որսնց ստայումը պէտք է երիտասարդներուն մեծ փափաքը ըլլայ, եթէ կ'ուղեն կեանքը, սստուածային սոյն պարգեւը, լաւագոյն և աղնուագոյն կերպով գործածել։ Ամէն ժամ, ամէն պարագայ կրնայ փառաւոր յաղթաւթիւն մը տանիլ տալ մեզի կամ անարդական պարտութիւն մը կրել՝ կեանքի մեծ ճակատամարտին մէջ։ Կովացնծուկնե-

բԸ (primevèր) գարնան միայն կը բուսնին.
կան նայնպէս առաքինութիւններ՝ որոնք, եթէ
մանկութենէ սկսեալ կապած չեն զօրաւոր ար-
մատներ, կրնայ վախցուիլ ո՞ր յորդառաստ տե-
րեւներ չըերեն՝ տարիներ անցնելէ վերջ:

Պ. - Առաջինը հնագանդուրիւնն է: Այսօր
աղասութեան վրայ շատ կը խօսուի. աղասու-
թիւնը՝ տարակոյս չկայ՝ սքանչելի բան մըն
է, հազար անգամ թանկագին՝ ամէն ողջամիտ
մարդու համար: Բայց պէտք է համաձայ-
նինք այս բասին ճիշտ իմաստին վրայ: Կը նշա-
նակէ ան պարզապէս, որ՝ իր բնական զօրու-
թիւններուն գործածութեանը մէջ՝ ամէն արա-
րած աղաստ է ամէն տեսակ պայմանագրական
(conventionnel), արուեստական և տաժանելի
բոնադառութենէ: Այս այսպէս հասկցուելով,
աղասութիւնը՝ անհերքելիորէն և տռանց վե-
րապահումի մեջ բարիք մըն է. բայց շատ
հեռուն չի տանիր: Կը նշանակէ միայն կեան-
քի ասպարէլին սահմանները. կը գծէ մարդուն
իր գործին թատրը, բայց բան մը չ'ըսկը անոր
դերին վրայօք, և ոչ ալ՝ թէ ինչ կերպավ խա-
ղալու է դայն: Այս սահմաններէն անդին, ա-
մէն գործ կը յանդի, ոչ թէ աղասութեան, այլ
շարք մը սահմանութեռու (limitation): Ամէն
կանսն սահման մըն է, և կանսնը, վերջ ի վեր-

ջուտ, կեանքի մէջ բան (raison) ներմուծելն է:
Արդ, որովհետեւ կանոնները՝ որոնց կ'ուղղէ
հպատակի մարդ՝ չեն միշտ, չեն գրեշէ երբեք
անոնցմէն որոնց կամաւ և յօժարութեամբ ինք-
զինքը կ'ենթալիէ, վասն զի ընդհանրապէս
ուրիշներէն է որ կը ստիպուի մարդ հպատա-
կելու անոնց և կամ ընկերութեան բարւոյն
համար, կը հետեւի որ՝ եթէ կը փափաքիք ո՞ր
և է ընկերական մարդմի մը արժանաւոր ան-
գամ ըլլալ, պարափե նաև հնագանդիլ սորվիլ:
Օրէնքը, բանակը, Եկեղեցին, հասարակաց ծա-
ռայութիւնները, ամէն մարդկեղէն կեանք և
գործ, ինչ որ ալ ըլլան, կենդանի լուսաբանու-
թիւններ են այս սկզբանքին: Ապահովաբար,
իր յատուկ ըլջանակին մէջ, անհատը անկախ
կը մնայ: Վերցընել իրմէ սոյն անկախութիւնը՝
զինքը մեքենայ մը դարձնել պիտի ըլլար և
ոչնչացնել իր իրը մարդ յատկութիւնը. բայց
իբրեւ անգամ ընկերական մարդմին, չի կրնար
ճողովրել զինքը այն զօգերէն՝ որոնք անհատ-
ներն իրարու կը կապէն, և կը կազմեն անոնցմով
ամբողջութիւն մը սերտ և որոշ: Եթէ ընկերա-
կան սանդուխին բարձրագոյն աստիճանին վրայ
իսկ գտնուի, տեսելի ստրուկ է, Պապին պէս
է. Ծառայ ժառայից, ստրուկ ստրիաց: Միայն
ստքը չէ որ չի կրնար կազմական սրէնքներու
լուծը թօթուել, այլ և զլուխը, և անդամնե-

բուն բացարձակ հնազանդութիւնը իրենց պարտքն ու վրկութիւնն է: Սուրբն Պօղոս, իր կողովով, եռանդով և սովորական մտքի ոռշնութեամբ, սքանչելի կերպով մեկնած է սոյն դաշտարը, և եթէ երբեք փորձած էք ապստամբութիւն մը՝ ընկերական մեծ յօրինուածութեան (organisme) մէջ ունեցած ձեր բնական գերին հանդէպ, խորհուրդ կու տամ ձեզի լրջօրէն կարդալու առ Կորնթացիս առաջին թղթին ժի՞ գլուխը: Ապստամբութեան կամ խռովութեան ամէն շարժում խրամ մը կը բանայ, որ կրնայ լայննալ և օր մը ճամբայ առաջ անիշխանութեան: Լատին պատմաբանը՝ մէջ կը բերէ իրբու Աննիբաղի նկարագրին աւմենէն աւելի նշանաւոր դրոշմներէն մէկը, թէ գիտէր հաւասարապէս հնազանդիլ և հրամայել. «Ոչ երբեք միեւնայն հանճարը՝ այնքան ճարտար եղաւ իրարու հակառակ բաներու, հնազանդելու և հրամայելու մէջ»: Հնազանդութիւն և հրամատարութիւն՝ անշուշտ իրարու հակառակ բաներ, և սակայն մէկը լաւագոյն հրահանդն է միւսը սորվելու համար, և անիկա որ միայն հրամայած է՝ պիտի անդիտանայ ճշգորէն այն սահմանները որ կ'ամփոփեն իշխանութիւնը՝ նոյն ինքն իշխանութեան մեծագոյն բարւոյն համար: Աշակեցէք ուրեմն, ովք երիտասարդներ, հոռվական հին առաքինութիւնը, հնազանդու-

թիւնը իշխանութեան. մշակեցէք զայն՝ իբրեւ ձեր երիտասարդ տարիներուն վայելչագոյն առաքինութիւնը: Կատարեցէք մեծաւորի մը հրամանը պարզապէս վասն զի հրաման մըն է. կ'աւելցնեմ. կատարեցէք կէտ առ կէտ: Զկայ բան մը որ մեծարոյ ընէ զձեզ՝ ձեզ գործածողներուն, ինչպէս փութկառութիւնն ու ճշգութիւնը գործերու մէջ: Եւ ինչ աւելի բնական: Ամբողջ մեքենային կանոնաւոր և ներդաշնակ շարժումը (jeu) կը կախուի այն ճշգութենէն՝ որով կը ջանայ իւրաքանչիւր ոք կրցածին չափ իր գերը կատարել: Ընկերական կեանքի կնճռուտութիւններուն մէջ՝ ոչ հանճարը և ոչ տաղանդը չեն կրնար փոխանակել հնազանգութիւնը՝ երբ սա պակսի: Անկանոն ընթացող ժամացոյց մը՝ ժամ չի ցուցներ ոչ մէկուն. եթէ կատարելիք գործերնիդ՝ ուրիշի մը աշխատութեան կարեւոր սատարներէն մէկն է, անոր ժամացոյցն էք գուրք, պէտք է կարենայ ձեր վրան վստահիլ: Գեղեցկագոյն գովկասուը՝ զոր կարենայ ընդունիլ սեւէ ընկերութեան մը անդամը, այս է. « Անաւասիկ մարդ մը որ կ'ընէ միշտ իրսէ պահանջուածը, և ներկայ է միշտ երբ կը սպառչի »:

Ե. - Առաքինութիւններէն երկրորդը զոր երիտասարդը պարտի մասնաւոր խնամքով մշա-

կել, է ամեկեղժոքիշնը: Կը հաւատամ՝ Պղատոնի հետ՝ որ ստախօսութիւն մը ատելի է աստուածներուն և մարդկուն: Երիտասարդութիւնը մանաւանդ անկեղծ է ի բնէ: Բայց երկիւզը, սնափառութիւնը, հազար ազգեցութիւններ, անթիւ շահեր կրնան խախտել ու խեղղել այս բնազլումը, և կորդել մինչեւ իսկ ամէն հաստատութիւն, ամէն պատիւ մարդկային հոգիէն: Ճօն Սղոււարդ Միլլ, իր քաղաքական տեարակներէն մէկուն մէջ, ուղղելով խօսքը անդղիացի բանւարներուն, կ'ըսէ թէ ըստ մեծի մասին (ստախօս) են, բայց յետոյ սոյն գովեստն ալ կ'աւելցընէ, ըսելով թէ Եւրոպայի գործաւորներուն մէջ՝ անսնք են միայն որ կը կարմիին ներքսապէս իրենց գործած վասթարութիւններուն վըայ: Երիտասարդը՝ կեանքին մէջ ըրած իր առաջին քայլէն սկսեալ, պէտք է լաւ համոզուի որ խիստ իրականութեանց աշխարհի մը մէջ կ'ապրի, ուր երեւոյթը չի կրնար երկայն ատեն իրականութիւնը փոխանակել: Բեւեռելով սոյն համոզումը մաքին մէջ, պէտք է իբրեւ անդամ ընկերութեան՝ փոյթ ընէ աւելի ըլլալու քան երեսալու և ոչ թէ աւելի երեւալու քան ըլլալու. Օն շնօք ծուեն ձքտօց, ձլա՛ ընաւ թելւ: Ով որ կը ջանայ՝ ուեւէ քանի մը մէջ՝ պահուներ խալուսիկ երեւոյթով մը, որուն չի համապատաս

խաներ ոչ մի ներքին իրականութիւն, խալէական դործ մը կ'ընէ, որ կարելի է յարմար տենին զինքը տագնապէ ազատ ընէ, բայց պիտի անհետանայ, պիտի հալի օր մը, ինչպէս կը հալեն պղինձը պատող արծաթին ծեփը: Դրուագուած մետաղը երբեք զուտ սոսկին պիտի շարժէ՝ կեանքի մաշումին զիմանալու համար, լաւ միտ զրէք ասոր:

Կան շատ պատճառներ որոնք մարդերը ընկերական այս կերպ սոււտերու կը տանին, դործի մարդոց համար՝ ամէն բանէ վեր՝ շահամիւթիւնն է. բայց երիտասարդներուն համար՝ որոնց կ'ուղղեմ հիմայ խօսքս, ծուլութեան, սնափառութեան և վատութեան խնդիր է մանաւանդ, պէտք են միշտ՝ բոլորովին մասնաւոր արեւութեամբ մը՝ զգոյշ կենալ սոյն երեք բերումներուն անդադար ազգեցութեան հանդէպ:

Ծոյլերը երբեք պատրաստ չեն այն ժամանակ՝ երբ պէտք է ըլլան. ընդհանրապէս խալէութեամբ մը մէջէն կ'ելլեն, այսպէս կ'ընէ և աշակերտը. երբ վարժապետը կը հրամայէ իրեն յունարէն կամ լատիներէն թարգմանել, երկլուրդ էջին վրայ կը գնէ թարգմանութիւնը և կ'օգտուի: Ի՞նչ է այս, եթէ ոչ ստախօսութիւն մը: Վարժապետը կ'ուղէր իր մաքին մէջ կարգալ. աշակերտը կու տայ անոր թղթի կտորէ մը հանածը, փախանակ կը ըղեղին ճիգին:

Ամէն աշխատութիւն որ անխնամ, անկատար և հարեւանցի է, ստախօսութիւն մըն է, որուն վրայ պէտք է ամէնայ մարդ:

Ստախօսութեան ուրիշ շարժառիթ մըն ալ է անապարծութիւնը: Պարզերես երեւալու մարմաշը՝ վտանգի մէջ պիտի զնէ երթեմն անփորձ և անհմուտ երիտասարդները՝ կարծելու որ իրենց իրապէս գիտցածէն շատ աւելի բան զիտեն, և պիտի ջանան տալու իրենց գձուձ արժանիքին՝ բարձրագոյն արժանիքի մը հովերն ու ընթացքը, մինչեւ պիտի թողուն ուրիշներուն վրայ սիալ տպաւորութիւն մը՝ իրենց կարեւորութեան մասին է կանուխէն սորվեցեք խոսովանելու պարզապէս ձեր տղիտութիւնը: Ժամանակաւ անոր օգուտը պիտի քաղէք: Ուրիշ կերպ խօսելով, այն խորամանկութիւնները՝ որոնք ձեր թերութիւններն ուրիշներէն ծածկելու կը ծառայեն, կը նանան օր մը նոյն իսկ ձեր սեփական աչքերէն ալ ծածկել զանոնք, և բոլոր ձեր կեանքը ընել յարատեւ զանք մը դէպ ի ստապատիր երեւոյթը, որուն չի համապատասխաներ ոչ մէկ իրականութիւն:

Բայց սնապարծութենէն աւելի, արիութեան պական է որ շատ աւելի սուղի պիտի նստի երիտասարդին: Յաւակնութիւնը՝ որ այնքան բնական է երիտասարդութեան՝ պիտի խորատելի փութով: բովանդակական ընկերութիւնը մշտա-

կայ դաւակըսւթեան մը մէջ է ջախջախելու իր ամէն մէկ անդամին անձնական խօլ մտահաճութիւնները: Վայելուչ անարութիւն մը միշտ պիտի պատսպարէ զձեղ: բայց անոնք որ կեանքի մէջ կը թեւակուսեն չամարձակելուլ ըսել մտածածնին, օր պիտի գայ որ պիտի չհամարձակին մտածել՝ ինչ որ պիտի ուղէին: Բարյական արիութիւնը՝ աներկբայապէս ամենէն առնականն է, բայց նաեւ ամենէն հազոււագիւտը ընկերական առաքելութիւններէն: Աւանդութիւնները, ամենէն պատկառելի հաստատութիւնները և ամենէն աւելի քաղցր և աղնոււական սէրերէն սմանք կը դաշնաւորին՝ շատ առիթներու մէջ՝ այսպիսի առաքելութեան մը գործազրութեանը դէմ: այն ատենն է որ՝ ճշմարտութիւնը բացէ ի բաց ըսելու համար՝ հարկաւոր է հաստատամտութիւն նուրբ դատութեան հետ միասին՝ որոնց շատ քիչերը ընդունակ են: Եւ յետոյ, միշտ վափաքելի բան մը չէ որ մարդ արձակ համարձակ ըսէ ամէն ճշմարիտը, իր գիտցածին համեմատ: Ճշմարտութեան պէս յարձակող բան չկայ, երբ կը հակառակի ան ընկերական մեծամեծ շահերու, մեծամեծ ընկերակցութիւններու և մեծամեծ ընկերական կրքերու: Արդ թշնամանքը՝ որ երբեմն կարեւոր է՝ պէտք չէ երբեք հաճոյքի համար փնտել: Հոս է որ պիտի գործածէք

Սուրբ Գրքի սոյն խօսքը . « Եղերտուր իսորացիտը իրթեց զօնս և միամիտը իրթեց զաղաւնիս » : Սակայն , կան պարագաներ՝ ուր մարդ պէտք է ուրիշին երեսն ի վերը նետէ ճշմարտութեւնը , նոյն իսկ եթէ բարձրագոյն իշխանութիւնը մը ծանրապէս վերաւորուի անով : Եթէ այս պարագէն պակսի , անարի ու վատասիրտ է , և այս՝ ի հեծուկս հազարաւոր և միլիոնաւոր վատերու՝ որոնք իրեն կը նմանին :

Զ . — Բնաւ դատարկ մէկ կենաք . ասկէ աւելի լաւագոյն խորհուրդ չունիմ երիտասարդութեան տալիք : Մէկն է այս ժխտական այն պատուիրաններէն՝ որ կամքին վրայ ոչ մի շարժում չեն ազգեր : Բայց այս տեսակ ժխտումները անկարող՝ արտաքսապէս՝ փակ պահելու մեր սրտին դուռը չար ողին դէմ , ի վերջոյ , ամենէն աւելի ուղիղ ճամբան կ'ըլլան՝ որմէ բարի ողին կարենայ մտնել մեր մէջ : Անտարակոյս , հարկ չկայ որ ձեր գործունեութիւնը խիստ կանոններու անողոքելի շրջանակի մը մէջ բանտարկէք . այդպիսի ձեւական դրութիւն մը մտքի անձկութենէ ծագում կ'առնէ , և աւելի մեծ անձկութեան մը կը յանդի : Բայց ամենակարեւոր է կանուխէն ժամանակը իրնայելու վարժիլ , և որ կարելի է մի միայն կարգաւորեալ սիստեմական ծրագրի մը օդու-

թեամբ : Երիտասարդ մը չի կրնար չարութեան մէջ շատ հեռուն երթալ , եթէ որոշեալ աշխատութեան մը՝ սահմանուած ժամերու թիւ մը նուրիէ կանոնաւորապէս : Այս թիւը մեծ պիտի ըլլայ թէ փոքր . պարագաներէն կը կափուի . անհրաժեշան այն է որ այս ժամերը կանոնաւոր աշխատութեամբ մը լրանան : Օրուան մէջ յամառութեամբ ուսման նուրիրուած մէկ ժամը , պղտիկ սերմի մը պէս է , որ տարւոյն վերջը մեծ հունձք մը պիտի բերէ : Անկարգ և անծրագիր գործունէութիւնը՝ որ առարկայէ մը միւսին կը թռչի , իմացական արդիւնքի տեսակետով՝ բացարձակ դատարկութենէն հազիւ թէ քիչ վեր է : Դատարկ միտքը բաց տուն մըն է ամէն չարագործներու : Պատուական պատսպարութիւնն է կարենալ ըսելը . « Յիմարութիւններով կարսնցնելու ժամանակ չունիմ . միտք վատնելու յօժարութիւնն չունիմ . պէտք չունիմ այն տեսակ հետաքրքրութեան որ աւելի կը խաղացնէ իմացականութիւնը քան թէ կը դրդէ . զբաղումներու զանազանութիւնն է մեծագոյն հաճոյքս , և երբ գործս լմնայ , դիտեմ հանգչելուն կերպը , և հանգստեամբս պատրաստուիլ աշխատութեանս նորէն ձեռք զարնելու » : Նախապահեստ զգուշութիւնն է դատարկութեան դէմ , սկզբէն կեանքին լրջութիւնը լաւ հասկընալը : Աշխարհի մասին ինչ

աւ ըսուի, անշուշտ խեղկատակութեան թաւարոն մը չէ։ Գործարան մըն է ուր ամէնքը կ'աշխատին, և ուր անգործութիւնը կործանման, նաւաբեկութեան կը տանի։ « կեաթը կարձ է, արուեստը երկայն, ասիրը փախրստեայ, փորձառոշիւնը սահուն և դատաստանը դժուարին »։ Ասոնք են ծերունի Հիպոկրատին առածին առաջն բանելը։ Ազգունանդը ուշմարդուցմաք սնդակուած, մեր թուականէն հինդ հարիւր տարի առաջ, գիտութեան ամենէն աւելի բարերար սեմին վրայ, և որ է դեռ ամենէն աւելի խելացի նշանազրուցմը՝ և զոր կրնայ մարդ ընելի ին ներքին առաջնորդը՝ ընկերական ամէն տեսակ դործունէութեան մէջ։

Ե. — Եթէ լաւագոյն գատերու համար կորութեան ցաւալի պակասին պատճառը դանելու դիտումով աչքերնիս մեր շաւրջը դարձնենք, պիտի տեսնենք որ ընդհանրապէս տեսութեանց անձկութենէն առաջ կու գոյ ան։ Այսինչ ազնուական ձեռնարկիդ չեն ուզեր օգնել վսսն զի առաջարկիդ հանդէպ ոչ մի համակրութիւն չունին։ Կան կարդ մը մարդիկ սրոնք մորդկային կերպարանքով ողսրկապատեաններ (cerustace) են։ կ'ապրին՝ բանտարկուած իրենց կարծր պատեանին մէջ, պատեան արուեստական, եկեղեցական, քաղաքական, գլուխական

(scolastique). և միշտ նոյն սահմաններուն մէջ կը սողան կը զեռան խոհեմութեամբ. որոնցմէ անդին չի սանիր զիրենք ոչ մէկ փափաք։ Տարրական, առանց սրտագեղումի այս կեանքը, ճշգրէն կը ցուցնէ մեղի գաղափարականը՝ որուն ողէտք է հասնիլ առլի և զեղուն կենաւականութեան մասին։ Կէօթէ, փիլիսոփայ քերթուղը, ութուուն տարու հասակին, երբ մահուան սոսուերներուն մէջ անհետանալու վրայ էր, կ'արձակէր սոյն գերագոյն ճիշը. « Լոյս դես աւելի։ Երիտասարդներ, եթէ կ'ուզէք խորտակել պատեաննիդ և խորչիլ արուեստական (professionnel) անձկութենէն և միւս բալոր անձկութեններէն, ձեր սրտէն թող ամէն օր այս աղաղակը լսուի. « Դեռ աւելի սէր »։ Շատ մարդեր, ըստ բաւականին խելացի չեն գիտեր ինչ ընեն խելքերնին. զինուորներ, որոնք սուր մը բանած են, բայց չեն գիտեր ինչ բանի դործածել և կամ կը նախընարեն չար բանի մը դործածել։ Աէրն է որ կը պակսի իրենց։ « Լացէք լացուներուն հետ, ուրախացէք ուրախացողներուն հետ »։ Մեծ առաքեալին սոյն պատուերը եթէ ըլլար լայնօրէն հասկցուած և գործադրուած, մեղմէ իւրաքանչիւրին կեանքը այնքան ճոխ պիտի ըլլար տիեզերական համակրութեամբ։ ինչպէս էր Եէքսքիրի երեւակայութիւնը ամէն տեսակ անուր չներուի։ Ամէն մարդ քիչ շատ

մշակելու է սայն բարերար ու բեղուն զգայնութիւնը, կարեւոր՝ ամէն անոնց որոնք կ'ուզեն դրել կամ ըմբուլոնել բանաստեղծութիւնը : Բայց աւելի լաւ է իր կեանքին մէջ դնել բանաստեղծութիւն քան թէ թղթի վրայ, անհատին և ընկերական մարմայն համար լաւագոյն է այն : Բանաստեղծութեամբ տագորուն կեանք մը՝ հակառակ է միակերպութեան և եսամուլութեան, կը սնանի ան՝ իբրեւ իր ճշմարիտ սնունդով՝ բարիով ու գեղեցիկով՝ իբրեւ ամէն ձեւերուն տակ : Ուրեմն երիտասարդին ամենամեծ ջանքը պէտք է ըլլայ՝ չկապկաել ինքնիքը համակռանքներու փոքրիկ շրջանակի մը մէջ, տաճելով՝ անոնցմէ դուրս եղողներուն հանդէպ՝ անտեղի ատելութիւններ և անմիտնախապաշարումներ : Պարկելա մարդու մը տաելութիւնը լաւագոյն է, կ'ըսեն, երբեմն, քան բարեկամի մը հեղդ ցրտութիւնը . բայց աւելի լաւ է բնաւ չատել : Խելացի ու բարի մարդը ամէն հնարք պիտի բանեցնէ ինքն իր անձէն դուրս ելլելու և հասկնալու արժանիքները այն անձերուն և կուսակցութիւններուն, որոնց բոլորովին հակառակ է իր նկարագիրը : Նկարագրի սքանչելի բնադրում մը կը տեսնուէր օդատամատայց (utilitairie) գլուոցի հոյակապ և ողբացեալ վարպետին վրայ . այն մարդուն որ տագորուած էր՝ ամենէն աւելի անձուկ, խիստ,

սառուցեալ բարոյականի սկզբաւնքներով . և այդ բնագրուշմը այս է որ հաւասարապէս բարի կամեցութութիւն ուներ ինչպէս նաեւ մտքի լայնութիւն՝ հասկնալու իրարու գէմընդդէմ հակառակ երկու անձեր՝ Գոլիբն և Թովմաս Գարլիկ : Ուրեմն երբեք մի դատապարտէք արհամար հանքով ձեր նմաններու ամբողջ դասակարգ մը միահամուռ, խօսելու այդ կերպերը մեծութեան երեւոյթ մը ունին, բայց տայական են : Մի մերժէք երբեք ձեր սիրաը մարդու մը՝ վասն զի անոր գէմ կը խօսի աշխարհ, կամ վասն զի աղանդի մը կը վերաբերի, կուսակցութեան մը զոր ամէն ոք կ'արհամարհէ . եթէ բալոր աշխարհ անոր գէմ է, բան մը որ երբեմն կը պատահի լաւագոյններուն, դեռ աւելի պէտք է մարդասիրութեամբ դատէք զինքը : « Պատուեցէք ամեն մարդիկ » առաջ մըն է լի միանգամայն սրբութեամբ և իմաստութեամբ՝ նման անոնց՝ որոնցմէ այնչափ կը պա-

1. Սամուէլ Թայլըր Գոլիբն (1772-1834), վիպական բանաստեղծ, բարեկամ Ուորտսուորթի և իմքն ալ՝ lakisté զպրոցի՛ զլիսաւորմիրէմ մէկը : Իր քերթուածները նշանակութեամ, վայելաբանութեամ և ներդաշնակութեամ համար : — Թովմաս Գարիի, պատմաբան և փիլիսոփայ անգղիացի, ծնած 1795ին : Իր ոճը տարօրինակ է, բուռն, մթիթ, ինչ ինչ նկատումներով՝ կարելի է զիմքը Անգղիոյ Միջեմ կոչել :

բունակէ Աւետարանը։ Բայց անկարելի է այս, եթէ չակսիք նախ բոլոր մարդերը ձանձնալ . և ձեր ընկերներէն և ոչ մին պիտի հանջնաք, եթէ եղբայրական աչքով մը չտեսնէք անոր հոգւոյն ամենէն լաւազայն կողմը։ — Ճշմարիտ բարոյական փելիսոփայութիւնը հոն է, հոն է մեր ամենէն ապահով հարստութիւնը։ Հոն է՝ կերպով մը՝ ամբողջ չենքին անկիւնակալ քարը։ Այն առեն միայն պիտի կարենաք զօդել ճշմարտութիւնը սիրոյ հետ ամէն մարդոց հաշմար, և դնել մի և նոյն անկեղծութիւնը ձեր գործերուն ու ձեր խնամքներուն մէջ։

Ը. — Կան կարգ մը երիտասարդներ՝ սրանք այնպիսի կերպ մը ունին՝ իբր թէ զրուած ըլլար իրենց դէմքին վրայ հին առածը։ Nil admirari։ Մեր սուկելէն երիտասարդութեան մէջ՝ առոնք լաւագոյնները չեն. և եթէ անտարբերութեան այդ երեսոյթը՝ որ կը յատկանշէ անոնց էռութեան եղանակը՝ երիտասարդական արուեստակութիւն մը չէ՝ որ փուլենվ պիտի անհետանայ, պէտք է յւեսահատիլ այդ մարդերէն։ Հիացումը, ըստ Պլատոն, իրաւցընէ իմաստասիրական զգացում մըն է։ Որչափ մեծ ըլլայ ան, այնքան լաւ է, միայն թէ սիրաը պատկառու ըլլայ և աչքը՝ յստակատես։ Եթէ մեծ է ան կեանքի մուտքին մէջ մանաւանդ,

բարոյական առողջութեան նշան մըն է։ Երբ կը պակսի, նշան է կամ անզգայութեան, կամ անտարբերութեան, կամ եսութեան և կամ յանձնապատանութեան։ Բաներ մը՝ որոնք կը միանան երբեմն տեսակ մը շատ հարեւանցի արժանիքի հետ, որ միայն պղտոր դիտողի մը աչքին կրնայ տաղանդի տեղ անցնիլ։

Անբնական և ամսուլ մտքի վիճակը կը պարսկաւեմ ես, և կ'ըսեմ ամէն երիտասարդի։ Մշակեցէք մեծարանքը։ Այս առաքինութեան փթթումը պիտի չտեսնէք դուք դուցէ ուսմկապետական ցոյցերուն մէջ որոնք այնքան հանոյ են մեր թուականին։ Բայց մեծարանքը չէ դադրիր անսով նոյն իսկ հսկին աղն ըլլալէ։ « Մենք կ'ապրինք հիացումով, յուսով և սիրով »։

Մենք շատ պղտիկ արարածներ ենք, նոյն իսկ երբ խոշոր անձեր ենք. կերպով մը մեծ ըլլալու մեր միակ բախտը տիեզերքի մեծութեան մասնակցին է։ Ցոլհաննէս առաքեալը. իր առաջին թղթին մէջ գեղեցիկ հատածով մը սքանչելի կերպով կը համառօտէ սոյն կէտին բոլոր փելիսոփայութիւնը. « Սիրելներ, Աստուծոյ սրգիներ ենք։ Լաւ չենք աեսներ դեռ թէ ինչ պիտի ըլլանք, բայց գիտենք. որ երբ ան յայտնուի, անոր նման պիտի ըլլանք, վասն զի պիտի տեսնենք զանի ինչպէս որ է »։ Ի՞նչ

ըսել է այս, եթէ ոչ, որ կատարելապէս գերազանց տիպարի մը խանդոս հիացումով մը նայիլ՝ եղանակ մըն է մասնակից ընելու զմեր այն կատարելութեան։ Այսպիսի պարագաներու մէջ, ինչ որ կը տեսնէ մաքուր սիրտ ու նեցով, կը հիանայ անոր վրայ, և ինչ բանի վրայ որ կը հիանայ, կը նմանի անոր ։ Մարդուս վերջին վախճանն է ըստ Ստոյիկեանց։ Դայիլ և ենամիլ աշխարհի. գեղեցիկ մտածում, գեղեցիկ ձեւի մը տակ։ Բայց ի՞նչպէս պիտի կարենայ մարդ տեսնել, եթէ չունի հիանալու կարողութիւնը՝ որ տեսնելու կ'առաջնորդէ, և ի՞նչպէս պիտի նմանի՝ եթէ չի ճանչնար։ Ամէն արդար գնահատումի համար երկու բան կարեւոր է. վճիտ նայուածք մը, ազնիւ կիրք մը։ Բայց մարդերն ու իրերը արհամարհելու, նուաստացնելու սպարութիւնը, կը կուրացնէ աչքը և կը մարէ հիացումը։

Թօ. — Բարոյական խնդիրներու մէջ, կան ներշնչումի սկզբունքներ, կան կանոնաւորիչ սկզբունքներ։ Աէրն ու մեծարանքը՝ որոնց վրայ խօսեցանք՝ առաջիններէն են։ Եթէրդէներուն կը վերաբերի լախառորդիչներ։ Առաքինութիւն մըն է ասի, որուն՝ ընդհանրապէս գաղափարն անդամ չունին երիտասարդները, և սրոնց աղետութեան դիւրաւ ներում կը շնորհուի։ Բայց

անով էական ըլլալէ չի դադրիր։ Եթէ չեն սորվիր անոնք նախապահեատ զգուշութեամբ (prophylaxie), ինչպէս կ'ըսեն բժիշկները, այսինքն զգուշութեամբ և գեռ վասնզը չեկած, քիչ ատենէն նոյն ինքն աղբէտքին փորձովն է որ պիտի սորվին զայն։ Զգուշացէք ծայրայեղութենէ. ահա խորհուրդ մը որ շատ գէշ կը հնչէ և է շատ անհաճոյ այն հասակին՝ ուր արիւնը կ'եռայ երակներուն մէջ, բայց ճիշտ եռանդի բոցավառ սոյն տարիքին է՝ ուր մարդ կը նետուի յօժարակամ արձակերասանակ՝ սպառնացող տէգերու անտառի մը մէջ՝ որ լաւ չի գնահատուիր սոյն խոհհմանթիւնը այնքան կարեւոր՝ որքան քաջութիւնը՝ պատերազմի մը յաջողութեան համար։ Հին ժամանակի էն լուրջերը, էն լուսամիտաները, և, անոնց մէջ, ան որ աւելի ընդգրկած է հաստատուն ծանօթութիւններ, Արիստոտէլ, որուն անունը միայն կ'երաշխաւորէ ամէն նիւթի մէջ կարծիքի մը ճշգութիւնը, ամէնքը մի և նոյն կանոնը կուտան իբրեւ լաւագոյն հետեւելի՝ ապրելու դըմուարին արուեստին մէջ. առարինութիւնը կամ իմաստուրինը միշտ երկու ժայրերուն մէջ տեղն է։ Դուք ամէնքնիդ որ կեանքի զոնէն գեռնոր ներս կը մտնէք, և կաթոգի էք գեղեցիկ զուրցուածքներու, ուժեղ կրքերու, անսանձ կորովի և բիւրակերպ ցոյցերու, ապահով եղիք

ասոր. որչափ զարգանաք ճշմարիտ առնութեան մէջ, այնչափ պիտի զարգանաք ճշմարիտ չափաւորութեան մէջ, և պիտի սորվիք օրէ օր աւելի լաւ ճանչնալ այն մեծ ճշմարտութիւնը, որ ամենալորաւոր մորդերը անոնք չեն՝ որոնք իրենք զիրենք կը մատնեն ամէն մրբիկներու, այլ աւելի անոնք որոնք կը նսուածեն ու կը ճկեն իրենց գործունէութիւնը: Արբշըռութեան մը պատճառած անհանգստութիւնը նշան մըն է որ թշնամանուած բնութիւնը իր վրէժը կ'առնէ, և ամէն շուտյառութիւն՝ անձնասպանութիւն մըն է որ կը սկսի. անտեսանելի ստորերկեայ հսսանք մըն է որ կը փորէ ու կը կործանէ՝ վաղթէ անսպան՝ չէնքին հիմերը: Նոյն բանն է նաեւ աշխատանքի ծայրայեղութեան համար: Զավիազանց երկար տեւող ուսում մը, մանաւանդ բոլորսին մեքենական ուսում մը ապերախտ ու ամուլ ձեւեն տակ, կը տկարացնէ ըղեղը, ստամոքսը կը խանդարէ և ամէն դործարական պաշտօն տեսակ մը ծիւրող տկարութեան կ'ենթարկէ:

Խրամը մտիկ ըրէք ուրեմն, քանի որ դեռ ժամանակ կայ. բուռն զրութիւն մը՝ բուռն արդիւնքներու կ'առաջնորդէ, և յիշեցէք որ երբ նաւ մը անգամ մը ջուր է առեր, որչափ ալ նորոգուի, միշտ պակասաւոր է: իմաստութիւնը շատ գեղեցիկ բան մըն է. բայց լաւ չէ

միշտ իմաստուն ըլլալ: Զավիկ դուրս խմասութեան մի ըլլար. ինչո՞ւ համար տարածակ մեսնիլ կ'որգես: Յիշեցէք ավ է ըսեր այս խօսքը:

Փ. — Մեծն Քրիտանիան՝ անվիճելի կերպով երկրագունադին էն հարսուստ երկիրն է. մինչեւ այն աստիճան՝ որ իմաստուն և նրբամիտ Սիւնէյ Սիթ¹ կրցած է ըսեր իրաւամբ, որ « միակ երկիրն է այն՝ ուր աղքատութիւնը ոճիր մըն է »: Ուստի ամենակարեւոր է որ կեանքի առպարէզը մանող երիտասարդ Անդրկեացին՝ զուշմէ իր հագիին մէջ՝ ամէն բարոյական փիլիսոփայութեան սոյն հիմնական սկզբունքը. մարդու մը ճշմարիտ պատիւը կը կայանայ իր ընլալուն մէջ, և ոչ ունենալուն մէջ: Ուրեմն զգուշացէք վարակուելէ այս բարոյական ժանտախտով որ կ'ապականէ աւելի կամ պակաս վաճառականական կամ ձեռագործական ամէն ընկերութեան միջնուրարը. զգուշացէք չէնահատել մէկը արտաքինով, այլ աւելի ներքին ազնուականութեամբ: Թզուկը՝ որ բարձր տեղէ

1. Սիւնէյ Սմիթ, սկզբութիացի աստուածաբան, 1802ին հիմնեց Ետինագործկի հանգեսը, Նւրուպայի էթ հիմ և էթ կարենոր պարբերակամ ժողովածուներէն մէկը: Սիւնէյ Սմիթ իր բոլոր կեամքին մէջ եռամգում և ամծամասուէր պաշտպան մը եղած է ազատակամ բարենորոգումներու:

մը կը տարածէ իր ակնարկը ամբոխին վրայ, իր դիրքին կը պարտի այդ առաւելութիւնը: Այսպէս կ'ընէ և հարուստ մարդը՝ որ հարուստ է միայն. կը վաստի աշխարհի մէջ զիրք մը, որ գուցէ շնորհէ իրեն՝ կցել իր անունին երկու զրեր Ա. Խ. (Անդամ Խորհրդարանին): բայց քաշեցէք զինքը անհնան պատուանդանին վրային, ու երեսը նայեցէք, այնչափ ողբամելի պիտի գտնէք, որ և ոչ իսկ պիտի ուզէք հետը բաղկատուի: Լաւ մտքերնուդ մէջ սերտեցէք որ քիչ բաներ կան՝ ընկերական կեանքի մէջ՝ որ այնչափ արհամարհելի ըլլան, ինչպէս իր հարստութեան վրայ թառած մարդ մը: Այնքան բարձր արժեքով մը գնահատելով ինչ որ միայն արտաքին է՝ կորսնցուցած է ան մեր տեսակին ճշմարիտ նկարագիրը, կարծես յեղաշրջած է մարդուս իրական արժանիքին բեւոները: Դրամ շահեցէք, կը փափաքիմ. շահեցէք որ վճարեք դերձակի պարտքերնիդ, և նոյն իսկ՝ եթէ կարելի է՝ որպէս զի օդնէք ձեր անմարսութեան՝ ընտիր Պորտոյի կամ Բորդոյի գաւաթով մը. բայց երբեք ետեւէ մի ըլլաքրախտ շինելու, ինչպէս կ'ըսեն: Սոկրատ, Պլատոն, Արիստոտել, սուրբ Պողոս միաձայն կը կրկնեն ամենայն ուժգնութեամբ որ դրամ շահեւ՝ անարդ գործ մըն է, և մարդ որչափ բարձր գնահատէ հարստութիւնը, այնչափ ցած կը գնահատէ ինքնինքը:

Ուրեմն ձեր իմացական և բարոյական արժանիքին վրայ միայն վստահացէք. ժամանակաւ, իրերուն ճշմարիտ արժանիքը կը յայտնուի, և ոչ դուքսը և ոչ միլիոնատէրը պիտի չկարենայ պարձիւ ինքնինքը ձեզմէ մեծ համարելով:

ՃԱ. — Նպատակ չունիմ հոս բոլոր առաքենութեանց թուումն մասանցը ընելու. Արիստոտէլին դիմելու է ատոր համար: Բայց չեմ ուզեր զանց ընել անոնցմէ մին որ մէկն է մի և նոյն ժամանակ թէ նկարագրի շնորհներէն և թէ բարոյական մեծութեան և ամէն բանի մէջ յաշողելու էական տարրերէն. կ'ուզեմ խօսիւ յարատեռորեկան վրայ: Երբեք ճանչյած չեմ մարդ մը՝ քիչ շատ բանի եկող, որ կատարելիք գործ մ'ունեցած ըլլայ, ու յարատեռութեամբ ետեւէ եղած ըլլայ: Ուսորտսուուրթ քերթողը կը պատմէ իր Արշաւանքին մէջ, որ երկինքը գոյուելով հանգերձ՝ ինքը շարունակած է իր ճամբան լեռներուն մէջ, հակառակ անախորժ զգացումին՝ զար կը պատճառէ անձրեւը թիկունքին վրայ. և պատճառ կը բերէ որ թեթեւ անպատեհութեան մը համար ծրագիր մը թողուլը՝ վտանգաւոր է նկարագրին: Ահծիմաստութիւն կայ ըստին մէջ: Կ'ապրինք աշխարհի մը մէջ՝ ուր մարդ պէտք չէ վհատի

չնչին բաներու համար. կան հոն բաւական խոչեր, և կարելի է ըսել, թէ անոնց հետ պատերազմիլը՝ ապրիլ է, և անոնց յաղթելը՝ աղնուութեամբ ապրիլ: Բարեկամներէս մէկը Պէն-Գրուաշան լերան վերելքը կ'ընէր. ինքզինքն արդէն գագաթը կը կարծէր, երբ իմացաւ որ բուն գագաթը գեռ երկու մզոն հեռու էր գէպ ի արեւելք, և հոն տանուլ միակ ճամբան՝ խորտաքրու ժայռերու կմախք մըն էր, տաժանելի ճամբայ արդէն իսկ յոդնած ոտքերու համար: Եւ ասկէ չարագոյն, գագաթը ծածկուած էր մշուշի մէջ, և ժամ մը ետք արեւը մարը պիտի մտնէր: Որոշեց էն կարճ ճամբով վար իջնել, բայց ի՞նչ ըրաւ հետեւեալ օրը: Նորէն սկսաւ վերելքը, և ճաշը ըրաւ կատարին վերջին բարձրագոյն սարին վրայ, « որպէս զի կ'ըսէր, Հայլանտներու էն գեղեցիկ լերան անունը չկապուի իր մտքին մէջ ձախողանքի կամ անյաջողութեան յիշատակի մը հետ »: Այսպիսի խառնուածքի տէր մարդիկ, հաւատացէք, իրենց ամէն ձեռնարկներուն մէջ կը յաջողին: Գիտարութեան մը առջեւ բնաւ մի կասիք, մանաւանդ նոր աշխատութեան մը սկիզբը: Aller Anfang ist schwer (ամէն սկիզբ դժուարին է), կ'ըսէ գերմանական առածը, և որքան գործը աղնուական է, այնքան մեծ է դժուարութիւնը¹: Բայ ինքեան, միայն դժուարինը

1. Χαλεπά τα καλά.

կ'արժէ որ կատարուի, և որ պիտի կատարուի միայն անդրդուելի կամքի մը և հաստատուն ձեռքի մը օգնութեամբ: Գործի աշխարհին մէջ՝ ուզելը կարենալ է. յարատեւող կամք մը գննէ՝ երբ ամէն պարագաները միանդամայն կը դժուանեն՝ հաւասարազօր է յաղթութեան: Ի՞նչ կը սեմ. երբ ամէն պարագաները այդպէս աննպաստ են, յարատեւութիւնը պիտի բանայ գէպ ի յաջողութիւն չյուսացուած ճամբայ մը: Կարդացէք Բրուսիոյ մեծ ֆրետերիքին կեանքը, և պիտի հասկնաք զիս: Բայց բախտը բնաւ պիտի չժպակի այն խաղացողին՝ որ կը նետէ իր վէզը վասն զի առաջին անգամ նետելուն, պզսիկ թիւ մը բերած է:

Մէջ պիտի բերեմ հիմա քանի մը տեսութիւններ, և ցուցնեմ թէ որոնք են լաւագոյն մեջնաները բարոյական արգեւնք վաստկելու համար:

ԺԲ. — Ամէն բանէ առաջ, հրեղէն զրերով գլուշմցէք ձեր մտքին մէջ այս մտածումը. մէկ բան միայն կրնայ տալ մարդկային կեանքին՝ իր ճշմարիտ իմաստը և իր ճշմարիտ պատիւը. արխորիւնը բարոյն մէջ, և այս արխութեանն ալ վարժութեամբ կը ստացուի: Եթէ երեւակայէք որ զրքերու, պատճառաբանութիւններու, գիտնական բանակառուութիւններու մէջ իրնաք մեծ օգնութիւններ գտնել, բայրովին դաստ.

կը իսպուհք։ Գրքերը, ճառախօսութիւնները կրնան զձեղ արթնցնել բարւոյն մէջ, կրնան անոնք ըլլալ՝ ձեր ճամբորդութեան մէջ՝ ուղեցոյց ցիցեր (potens) որ ձեզի մոլորի չտան մեկնելու ատեն, բայց չեն կրնար զձեղ քայլ մը յառաջցընել, ձեր առքերն են որ պիտի ընեն այս ճամբորդութիւնը։ Ցիցերն ու իրենց ազգագիրները պիտի օգնեն ձեզի երր գտնէք զանոնք. բայց կանուխէն սորվեցէք զանց ընել անոնց օգնութիւնները. վասն զի երկայն ատեն այսպէս առաջ պիտի չերթաք. և պիտի մտնէք, հաւատացէք ամայի առփաստաններու (steppe), մառախլապատ ճահիճներու, անձայր անտպատներու գաւառը. վայ այն ճամբորդին որ չէ սորված քալել առանց առխտակներու և մղնաքարերու։ Վայ ձեզի եթէ չէք կրեր դուք ձեր իսկ մէջը տպահով կողմացացոյց մը. ո՞գիտէ պիտի հարկադրութիւն յանձնել ձեր վըլրկութիւնը պատահական վրկչի մը ձեռքը, որ հաղիւ ձեզմէ նուռազ մոլորած պիտի ըլլայ։

Ուրեմն քաջալերուեցէք, և ապացուցէք ձեր օրինակով սոյն մեծ ճշմարտութիւնը, որ եթէ մարդո կը սորվի քալել յատկել, սուր շարժել, մի միայն քալելով յատկելով և սրախաղութեամբ է որ կը սորվի. աղնուռութեամբ ապրիլ սորվելու համար ալ մէկ եղանակ միայն կայ, այսինքն աղնուռութեամբ գործել ամէն անդամ որ առիթը

ներկայանայ։ Եթէ, այրական հասակն հասնելէ վերջ, փախչէք պլրծիք զձեղ պաշարող առաջին վիշտէն, աւելի տկար պիտի ըլլաք երկրորդին հանդէպ, և եթէ շարունակէք այսպէս փախչէլ յաջորդներէն, անշուշտ նուաստութեան մէջ պիտի իյնաք. Լեռնաձեռ կոհակներուն քաջութեամբ կուրծքը գիմագրել վկ է ո՞ր լուղորդը կարող կ'ըլլայ յաղթելու մակընթացութեան հսուանքին. բայց եթէ դուք ծանծաղ ջըի մէջ միայն կը լողաք, ապահովապէս սիրտ պիտի ըլնէք երր մակընթացութիւնը իր լիութեանը հասնի։ Եւ մի կարծէք որ մեղքի, փրկութեան վրայ ընդհանուր ծանօթութիւններ մը կարենան օգնել ձեզի գէպ ի սրբութիւն ընթանալու. եթէ ճամբորդը չտեսնէ բոլոր մլոնցայց քարերուն յաջորդաքար իր ետեւն անցնիլը, ըսել է որ կանգ առած է, այսպէս, աղնուռական կեանքի մը սոյն երկար ճամբորդութեանը մէջ, հարկ է որ իրարու ետեւ անհետ ըլլան ձեր բոլոր ամենափոքրի գձուռութիւնները, առանց ասոր կորսուած էք։

ԺՊ. — Ոիկողը¹ վհատութեան դէմ այս սքանչելի խրամը կու տայ. էն մութ ժամերուն՝ էն

1. Յովհաննէս Պոլոս Ռիխըր, գերմանացի վիպասար (1763—1825)։ Տիկին Սլայէլ զիմքը վսկը մատեթագիր կը հոչակէր։

լուսաւոր ժամերուն յիշատակը մաքին մէջ արթնցնել։ Նոյնպէս, կոսւի խառնուրդի փաշին մէջ, ամենօրեայ զբաղումներով երեմն ապականած մթնոլորտի մէջ, լաւ է կը ել հետը՝ իբրեւ առողջ ու զտիչ աղդեցութիւն մը, կեանք բարձր գաղափարական մը, կորսվի և կենդանի ձեւի մը տակ բացատրուած։ Սնապաշտները սրտերնուն վրայ բժժանք մը կը կը են. դուք ալ ունեցէք ձերինին մէջ սուրբ խօսքերու գանձ մը, և աւելի լաւ զինուած պիտի ըլլաք չարին դէմ՝ քան միահեծան ինքնակալ մը իր թիկնապահներուն խրսխտ տէգերուն ետին։ Այդպիսի խօսքեր՝ պիտի գտնէք շատ տեղեր. Արեւելքէն՝ Քաղլոտասասի և Ապիտամունի¹ մէջ, Արեւմուտքն՝ Պիւթագորի, Պատառնի և Եպիկտետոսի մէջ։ Բայց եթէ քիչ մը խելք ունիք, եթէ չըրապսւրուիք սեթեւեթեալ նորութիւններու ցոլքն, ձեր մատաղ հասակէն սկսեալ՝ պիտի անշուշտ հարստացնէք ձեր յիշողութիւնը Հին ու Նոր Կտակարանի գեղեցիկ բնաբաններով։ Միայն, սրավհետեւ Աս-

1. Քաղիտասաս, հնդիկ քերթող, որ կը նամարուի տպրած ըլլայ միր թուտկանիմ դ զարում. զլխաւոր քերթուածը, զլուի զործոց մը, կ'ըսի՞ կը կոչովի Մաքութպալա. այլ և այլ անգամ զաղղիիրէն թարգմանուած է։ Սաքիամութի հիմաւողին է Պուտատականութեամ։

տուածունչը խոշոր գիրք մըն է (ըստ ինքեան, գրքէ աւելի՝ մեծ մատենագրութիւն մըն է սեղմաւած պլատիկ միջոցի մը մէջ), գուցէ լաւագոյն ըլլայ նշանակել ձեղի հոս քանի մը գրքեր կամ զլուխներ. շատ թանկագին պիտի ըլլայ ձեղի՝ զանոնք ձեր մաքին մէջ քանդակելը, գեռ չշփուած սասրաքարը բարպական դիւրագրուութեամը, տեհնչանքներով և գաղջ խառնուածքով մարգսց հետ զարոնք հասարակօրէն աշխարհի մարգիկ կը կաչեն։

Նախ և առաջ կը դնեմ, ըսեն աւելուրդ է, Կերան վրայի քարոզը, յետոյ առ Կորնթացիս Թղթին ԺՊ գլուխը, Յավհաննու Աւետարանը, առ Տիմոթէսս երկու Թղթերը, Հռովմայեցւոց ութերորդ գլուխը, Եփեսացւոց հինգերորդ և վեցերորդ գլուխները, և նոյն գլուխները Գաղատացւոց Թղթին։

Գալով Հին Կտակարանի, ամենօրեայ վարձը պիտի պարզէ ձեղի յստակօրէն՝ Առակաց գրքին խոր իմաստութիւնը։ Կը յիշեմ որ հանգուցեալ կին, մեր ողբացեալ Վերատեսուչը, որ սքանչելի կերպով կը ճանչնար Սկսվտիան, համոզմամբ կ'ըսէր թէ մեր երկիրը իր քաջածանօթ կորովամութիւնը կը պարտի մեծ մասամբ՝ իր հին ընտանութեան դորձնական իմաստութեան սոյն զրքին հետ, որ երեմն առանձին կը ուղագրուէր և իւրաքանչիւր Սկսվտիացիի գրաւոնը կը գտնուէր։

Սատածականի և ամփոփումի ժամերուն՝ թագաղութեալ բերթողին Սաղմսաները անշուշտ յարմարագոյն են։ Պիտի յահճնարարեմ՝ ի միջի այլոց, իբրեւ բուլորսվին մասնաւորապէս յատուկ՝ տպաւորելու համար երիտասարդ հոգիներուն մէջ խսրունկ և ծամրապէս ուղղավառ աստուածապաշտութիւն մը՝ հետեւեալ Սաղմսաները։ Ա., Ը., Թթ., ԻՓ., ԼՅ., ԽԹ., ԾԱ., ԾՊ., Ղ., ՃՊ., ՃՊ., ՃԵ., ՃԻԱ., ՃԼՊ.։ Եւ բաւական չէ զանոնք յաճախակի կարդալը, հարստացնելու համար հոգւոյն կեանքը՝ մեծանձն ու արգասաւոր աստուածպաշտութեամբ մը, այլ պէտք է նաեւ երգել զանոնք իրենց յատուկ երաժշտութեամբը, և ստեղծել այսպէս իր անձին համար՝ բարձր ու մաքուր զգացումներու ընտանի մինուլորա մը, առնելու համար անկէ բարձրագոյն հոգեկան կեանքի մը սնունդը։

Տեսակ մըն է ան յոյզերով առողջապահութեան, զոր Պղատոն՝ մեծ հեթանոսը կը յանձնարարէ պէրճաբանութէն՝ իր սքանչելի Հանրապէտութեան էն իմաստուն գլուխներէն մէկ քանիին մէջ, բայց մենք քրիստոնեայ անդղիացիներս, մեր բուլոր յաւակնութիւններով հանդերձ, կը կարծենք որ քիչ շատ հեռու ենք հասկանալէ։

ԺԴ. — Գուցէ կեանքի աղնուական մեծութեան համար, նոււազ կարեւոր ըլլայ սրբազն վկայութիւններով օժառած յիշողութիւն մը քան դիւցազնական նկարներով խճաղուած երեւակայութիւն մը։ Ուրիշ կերպ խօսելով, չկայ ապահովագոյն մեխոտ մը բարի ըլլալու համար, գուցէ նաեւ մեծ ըլլալու համար, քան կանուլեն մեծ ու բարի մարդոց հետ յարաբերութիւն սենենալ։ Փորձս որչափ ալ հեռուն տանի, չկայ հաս մը՝ որ մեծ մարդու մը օրինակին հաւասարի։ Կը տեսնենք որ կը պարզուի, կը կատարուի մեր տաջեւ սոյն օրինակը, զոր մենք երազած անգամ չէինք։ Զայն մը կը խօսի մեզի, ձայն մը հզօր՝ մեծ ջրերու ձայնին նման։ « Գնա և ըրէ նոյնապէս »։ — Ինչու համար ոչ Անշուշա, ամէնքը դիւցազներ չեն։ և դիւցազնութիւն ցուցնելու առիթներ չեն ներկայանար ամէն օր։ Բայց եթէ չէք կրնար նոյնը ընկել, գոնէ նմանը ըրէք։ Նոււազ ընդարձակ ու նոււազ բարձր տեսարանի մը վրայ էք, բայց ինչու համար ցցուցնէք՝ փոքր չափով՝ այնքան արիսւթիւն և յարատեւութիւն բարւոյն մէջ։ Ամէն ոք կընայ օգտուիլ իրաւցնէ մեծ մարդոց օրինակով, եթէ շանայ ինք իր անձէն և պարագաներէն լաւագոյն օգուտը քաղել։ Մեծ սխալ է մարդոց արժանիքը համեմատել իրենց գործի թատրոնին կարեւորութեան, կամ աշխարհի

մէջ իրենց հանճարին շառաջումին հետ։ Մոլե
քէ մարածախաը, իր պատերազմական խոր-
հուրդին մէջ, պատերազմի մը նախընթաց օրը՝
որ գուցէ պիտի տեղափոխէ Արեւմուտքի քա-
ղաքական կեդրոնը, պիտի չունենայ ուրիշ ի-
մաստութիւն, ուրիշ որոշողութիւն, ուրիշ
նրբազատութիւն, ուրիշ փափկանկատութիւն,
քան գաւառական շահապ մը քաղաքաբաշխա-
կան հարկերուն կամ քաղաքին ջրերուն մա-
սին ըրած իր վճրուներուն մէջ։ Ամենէն աւելի
վսեմ դիւցազնութիւնը է յաճախ ան՝ որուն
վրայ շատ քիչ կը խօսի աշխարհ, և որ ամե-
նէն աւելի անծանօթ չը ջանակի մը մէջ կը կա-
տարուի։ Դարձէք, երիտասարդ երեւակայու-
թիւներ, դէպ ի ազնուական թանգարանները
մեծամեծ մարդոց, դէպ ի վալհալան ամէն
ժամանակի և ամէն տեղերու դիւցազնական
սպիներուն։ Դրդում մը պիտի զգաք դէպ ի բա-
րին, և պիտի ամշնաք նուսաստութիւն մը գոր-
ծելէ վկաներու « այնքան մեծ բազմութեան »
հանդէպ։

Կ'ուզգ՞ք դիւնալ թէ ինչ բան է հաւատքը։
թուղ կալուինականներն ու Արմինիսսեանները
վիճին վարդապետութեան այս ինչ կէտին վրայ,
դուք կարդացէք, իւրացուցէք Եբրայեցւոց ժԱ.
սքանչելի գլուխը. պիտի խուսափէք միշտ աս-
տուածաբանական բառակոռութեան (logoma-

chie) որոգայթներէն։ Այս վսեմ գլխուն մէջ,
քիչ բառերով կը համառօտէ մեծ առաքեալը
հշմարիտ մեթուտը՝ հաստատելու համար ու-
սումը այն թանձրախիտ օրինակներուն վրայ,
որոնցմով ճոխապէս լի է Սուրբ Գիրքը, և ո-
րոնցմէ այնչափ աղքատ են մեր արդի ճառերը։
Երբ կը տեսնեմ երիտասարդներ՝ որոնք բաղ-
մացնեսու վրայ փոռուած կը ծիծաղին ախրօրէն
մարդկութեան ծաղրանկարներուն վրայ որոնց-
մով Թաքքըրէյ¹ և շատ ժողովրդական լրապա-
տումներ (ουνվելլիտ) կը լեցնեն իրենց էջերը,
կը հարցնեմ յաճախ ինքն իրենս թէ ինչ տե-
սակ կեանք պիտի գուրս ելլէ այս քեքեւանքի
(ricanor), կամ եթէ կ'ախորժիք, զբօսանքի
սովորութենէն։ Եւ այս, այն հասակին՝ ուր
լուրջն ու պատկառոս հիացումը միակ սերմերն
են ապազայ բարոյական մեծութեան։ Ես՝ խո-
նարհաբար կը խոսուվանիմ որ բան մը չեմ
սորված Թաքքըրէյէն։ Իր լաւագոյն նկարագիր-
ներուն մէջ կայ տեսակ մը ախորժելի տկարու-
թիւն, որ՝ նոյն իսկ արհամարհելի անձերու
վատիչ ազգեցութենէն վատ, նաեւ զօրացու-
ցիչ ամենեւին։ Յունական մատենագրու-

1. Ուկիկը թաքքըրէյ, ծնած է կալկաթա 1811ին
և մեռած է լուսարա 1863իթ. զարուս նշանագոր
վիպասաթերէն է։

թեան լաւագոյն գրքերէն մին, որ երբեմն ամէն ձեռքերու մէջ կը գտնուէր, բայց, վախեմ, այսօր մոռացութեան մէջ է դնկած, Պլուտարքոսն է: Կայ հոն երիտասարդին ինչպէս և կատարեալ մարդուն համար, ամենէն աւելի ճախ և բազմազան օրինակներու կենդանի ձեռին տակ, նոյն իսկ նիւթը՝ որով պիտի կաղմուի միշտ ամէն բարոյական զօրութիւն: Ճշգրտութիւնը, քննադատական արուեստը մեր արդի պատմաբաններուն՝ շատ քիչ արժէք մը սւնին դաստիարակութեան համար, եթէ մերձեցնելու ըլլանք զանոնք ամէն ճշմարիտ մեծութեան այն վեհ բնագլումին, ամէն մարդկային տկարութեան հանդէպ բնական այն համակրանքին, սրոնք կը փայլին այնքան կենդանի շողիւնով մը բէսովտիացի բարի ծերուեկին դատական թանգարանին մէջ: Աշխատեցէք ընտանելուն՝ ոչ թէ ինչ որ սնուտի, այլանդուկ և անհունի բաներ կան մարդկութեան մէջ՝ անոնց հետ, ինչպէս կը ցուցնեն երեւակայական պատմութիւնները, այլ մարդկային գիւցազնութեան հետ, սոկրով ու մսով, այնպէս ինչպէս կը ներկայացնէ մեզի կենսագրականներու լաւ ընտրութիւն մը. Պերիկլէս Աթենացին՝ որ մեծանձնութեամբ կ'ըսէ իր գերիին որ ջահը առնէ և քաղաքավարութեամբ կոպիտ նախատող մը իր տունը տանի: Օպէրլէն ժողովրդապետը՝ որ Ալզասի

փոքրիկ, ամայի և եռանային եկեղեցւոյն մէջ՝ մեծ քաղաքի մը աթոռին հրապարիչ առաջարկութիւնը կը մերժէ և իր թեմին ժայռերը՝ թէ բարոյական և թէ նիւթական տեսակէտով՝ փոքրիկ արքայութիւն մը կը դարձնէ, ահաւասիկ մեծամեծ գործեր՝ կարծես հասատատիպ զբուժուած (stéréotypée), սրոնք պարտին լսթանի պէս երիտասարդներուն սիրաը թափանցել: Աչ սք կը նայ իրողորդիւն մը ժխտել, մինչդեռ լուսագոյն կեղծիքը, եթէ զուրկ է բարձր բարոյականէ մը, օճառի փամփուշտի կը նմանի. վայրկեան մը կը փայլի կենդանի զոյներով, բայց շունչ մը լոկ կ'անհետացնէ զայն:

ԺԵ. — Կայ վերագոյն, շատ վերագոյն բան մը քան մեծ մարդու մը կենսագրութիւնը, քան իրեւ ընդ հայելի տեսնուած մեծութեան սոյն պատկերը: Հերոսին կենդանի աղքեցութիւնն է այն, երբ մարդ բախտը կ'սւնենայ անոր հետ շփման մէջ մանելու: Ընտիր գրքերը լոկ մերենական վարպետ կաղմաւորութիւն մըն են, յարմար մեր հոգին լաւագոյն մասը յսկզեւ. իրենց աղքեցութիւնը անուղղակի և տկար է: Բայց երբ մեծ մարդը կ'անցնի ձեր ճամբէն, հետո մագնիսական աղքեցութիւն մը կը կրէ՝ որմէ չէք կը նար խոյս տալ, գոնէ եթէ անմատոյց չէք աղնաւական զգացու միերու վասն զի

կոյր մը չի կրնար տեսնել, և ոչ ալ մեռել մը՝
զգալ: Կայ մարդոց դասակարգ մը գուցէ շատ
մեծարոյ իրենց դաշտավարին համեմատ, «որ
Քրիստոսի անձամբ երեւալը պիտի տեսնէին
առանց ուրիշ աղաղակ մը ունենալու կուրծ-
քերնուն մէջ՝ քան այս. «Դեռ կայ փորուն
մէջ»: Բայց դուք ոչ զպիր էք, ոչ փարիսեցի.
դուք, ձեր կեանքի ճամբուն առաջին քայլե-
րէն սկսեալ, հարաւստ էք յարդանքով, սրտի
ու մաքի լայնութեամբ, փափուկ զգայութեամբ,
ինչպէս որ կը վայլէ լաւ օժոււած երիտասարդի
մը. լաւ ուրեմն. ձեզի համար լաւագոյն պիտի
ըլլայ, «որ ուշլակի յարաբերութիւններ հաս-
տատէք իրաւցնէ մեծ մարդու մը հետ, և որ-
քան սերա ըլլան այդ յարաբերութիւնները,
այնքան լաւ պիտի ըլլայ ձեզի: Բարոյապին,
քան թէ իմացականորէն մեծ մարդուն ընտա-
նութեան մէջն է մանաւանդ որ պիտի յայտ-
նուին ձեր աշքերուն մարդկերէն բնութեան
բարձրագոյն դադախները: Քալմէրսի¹ մը, Սա-
գէստի² մը, Պաւնսէնի մը հետ շիմամբ՝ վառ-
վառն մարդկութեան մը ցնցումը ձեր երակ-

1. Թովմաս Քալմըրս (1780-1837) սկովտիացի հո-
վիւ, ուսուցիչ աստուածաբանութեան յիտիմառուրկ,
նշամաւոր իր բարեզործակ ժրութիանն ու սիրոյն
համար. ունի այլ և այլ գործեր:

2. Տոքա. Նորման Մազլէոտ, սկովտիացի ե-
րիտիլ քարոզիչ, գեռ մոր վախճամած:

ներուն մէջ զգալը, ազնիւ և փափուկ հսկիի
մը համար Յունաց ամբողջ իմաստութիւնը
կ'արժէ, Գերմանացւոց բուրը զիտութիւնը,
Սկովտիացւոց այսող սրամտութիւնը կենդա-
նացւոցիչ սոյն ազգեցութեանց իշխանութեան
տակ, դատարկ ու թեթեւ մարդիկ կրնան քե-
քեւել ուղաձնուն պէս, լուրջ Գամաղիէնները¹
կրնան պատել յօնքերնին, բայց դուք «գիտէք
ինչ բանի որ հաւատացիք», և հաւատացիք
վասն զի տեսաք. կը զգաք որ աւելի լայնօրէն
կ'ապրիք, նոր հիւթ մը կ'ընթանայ ձեր երակ-
ներուն մէջ, ճշմարիտ քրիստոնէական հիւթը:

Եւ եթէ ձեր բախսը երբեք շփման չէ դրած
զձեղ մէկուն հետ այն մեծ հոգիներէն՝ որոնց
առաքինութիւնը կը ճառագայթէ ձեր վրայ
ինչպէս արեւուն տաք լոյսը, ասոր համար թո-
ղուած լըսւած չէք դուք զձեղ ըրջապատող
հազար ազգեցութիւններու գիպուածին ձեռքը:
Կարելի չէ խոսսափել միշտ ռամիկ ընկերու-
թիւններու ժանաախտէն, բայց մարդ կընայ
միշտ միտքը դնել որ անոնց չխառնուի: Կեան-
քին մէջ չկան գրեթէ գիրքեր որ ձեզի չներեն
կերպով մը ձեր ընկերներն ընարելու: Եւ յի-
շեցէք «որ բարոյական ժանտախտը տարափո-
լսիկ հիւանդութիւններու կը նմանի, իր զո-

1. Փարիսեցի վարդապետ, յիշատակուած Գործք
Առաքիլոցին մէջ:

բութեան մէկ մասը փոխ կու տայ նոյն իսկ
ենթակային տկարութեանը : Քրիստոսի մաքրու-
թիւնն ունեցէք, միայն անոր կէսն ունեցէք և
պիտի կարենաք յաճախել խառնակեցիկ կինե-
րուն, առանց ասոր համար աւելի յոսի ըլլա-
լու : Այս այսպէս ըլլալով, և նկատելով թէ
մըչափ տկար է երիտասարդութիւնը փորձու-
թեանց գէմ, լաւագոյն է որ նուիրական ուխտ
մը ընէք՝ երբեք, ոչ մէկ գէպքի մէջ և սեւէ
պատճառանքով չկապելու զծեղ այնպիսի ան-
ձեռու հետ՝ որոնք կրնան տանիլ ձեւ զծեղ
անառակութեան կամ ցովսութեան որջի մը մէջ:
Ոչինչ, ոչ խնդումը, ոչ զբօսանքը և ոչ զգա-
յական ոչ մի հաճոյք, չի փոխարիներ բարոյա-
կան այն անկածութիւնը՝ զոր կը կրէ մեր բնու-
թիւնը անարդ էակներու հետ շփումէն: Ոչ մի
զիջուզութիւն մալութեան հանգէպ: Կրնանք և
կը պարտինք իսկ լալ մեղաւորին վրայ, բայց
մեղքին հետ բնաւ չխաղանք: Այս նիւթիո
նկատմամբ յիշեցէք ինչ որ կը պատահէր Ռո-
պէրդ Պուրնոի: Գիտէր ան խորապէս քարո-
զութեան տեսականը, բայց դորձնականը ող-

1. Ռոպէրդ Պուրմս, Սկովախոյ երիւելի քերթող-
նիրէն մէկը, ծթած 1759 ին աղքատ զիւղացիմիրէ,
և միւած է 1793 ին կոուի կեամքէ մը յիտոյ
թշուառութեան գէմ, զոր կը ջամար՝ իր կեամքին
վնրիմ օրերը՝ մոռմալ արթնցութեամբ:

բալի բան մըն էր անոր: Ան ամէն վայրկեան
կը յիշեցնէ մեղի Պլինիոսի հեգնութիւնը, Մար-
դուս պիս ամբարտաշան ու ողորմելի բան չկայ:
Մի նմանիք այս ձախորդ քարոզիչին, պիտի
չունենաք գուռք, չըմեղելու կամ պարապեկելու
համար ձեր յիմարութիւնները, անոր հոգիին
տաքութիւնը, անոր կորովի կենսականութիւնը:
Թող ձեր ընկերները՝ որչափ կարելի է ձենէ
լաւագոյն ըլլան: Եթէ ստորիններու հետ ա-
պրելու գժեախտութիւնը սւնիք, ասի միշտ
մտքերնիդ պահեցէք, Եթէ ձեռք չառնէք պա-
տեհ առիթը զանանք ձեր մակարգակին բար-
ձրացնելու — բան մը որ տաէի հետ սէր ալ
կը պահանջէ — պիտի չուշանան անոնք զծեղ
իրենց աստիճանին խոնարհեցնելու:

ՃԶ. — « Մարդ շատ բաներ կրնայ փորձել,
կ'ըսէր ծերսւնի և իմաստուն Վէյմար քերթո-
ղը, բաց ի անխորհրդաբար, ըստ պատահման
ապրելէ »: Եւ Եթէ չէք ուղեր ըստ պատահման
ապրիլ, հաստատուն ժամեր որոշեցէք ուր ձեր
հաշիւները գուռք ձեզի ընէք: Առեւտրական
գործառնութեանց մէջ, պարագերու զէմ մեծ
պաշտպանութիւն մըն է ամէն բան կանխիկ վճա-
րելը երբոր կրնայ մարդ, և Եթէ ոչ, պէտք չէ
հաշիւները երկնցնէ և խնամք ունենալու է
որոշեալ ժամանակ հաշուշեկշիռը հաստատելու.
նոյն բանն է նաեւ այն հաշիւներուն համար

զոր տալսւ ենք Աստուծոյ և մենք մեղի : Են ընտիր կողմացոյցները և Են ճիշտ կարկիները օգուտ մը չունին անոր՝ որ մեթոսով չի գործածեր զանոնք : Այս տեսակէտով, անուանի առվորութիւնը հին Պիթագորեաններուն (Արոնք սրբան դպրոց մը այնքան եկեղեցի մը կը կազմէն) ընտիր օրինակ մը կ'ընծայէ մեղի :

« Քաղցր քունը օրդ գեր մոռացութեան մէջ » չսուղած, օրուանդ նշանաւոր գէպքերը երեք « անգամ աչքիկ տաշեւ նկարէ . մւր դացիր, » Ենց լաւագոյն գործ ըրիր, Ենց բարի գործ » զանց ըրիր . — և, հաշիւդ տեսնելէդ ետքը, » քաղցր ապաշաւով մը սպունդը չարին վը- » րայ քսէ, և բարին համար ուրախ եղիր » :

Ոչ ոք, իմ կարծիքով, պիտի չիւրացնէ բարձր աստիճանով մը այն՝ զոր ծերունի և ընտիր եկեղեցական մը կը կոչէր, « Աստուծոյ կեանքը մարդու հոգիին մէջ », եթէ չի հաստատեր կանոնաւոր և պարբերական սովորութիւններ առանձնական կեանքի, ուր սորվի ինքնինքը ճանչնալ և բարւոքել : — « Իրիկունը, երբ պատկած ես, կ'ըսէ Սալմսսերզուն, խօսակցէ հոգիիդ հետ, յետոյ խաղաղէ » :

« Ով որ իր հացը արցունքով չի թրջեր - ով որ չի նստիր՝ լի յուսահատութեամբ իր առանձնական անկողնին վրայ, գիշերուան երկայն ժամերուն - անիկա ձեզ չի ճանչնար, ով երկնային զորութիւններ » :

Ասոնք խօսքերն են հանրածանօթ քերթողի մը, որ ոչ իբր սնապաշտ մեթոտական կասկածելի է և ոչ ալ արհամարհու սկակատիկ :

« Արեգակը ձեր բարկութեան վրայ չմտնէ » կ'ըսէ Պօղոս առաքեալը :

Այս խօսքերը յստակօրէն կը ցուցնեն մեղի՝ հաստատուն ժամանակներու մէջ կատարուած խոճի քննութեանց օգտակարութիւնը, ինչպէս կը սորվեցնեն մեղի մեր քիչ վերը կարդացած պիւթագորեան սողերը : Եւ հոն է քրիստոնէական շաբաթին կամ կերակիէն օգտակարութիւնը, ինչպէս որ կը գործադրուի Եւրոպայի շատ երկիրներուն մէջ, Ակլբան՝ անշուշտ՝ հրէական շաբաթը հաստատուեցաւ պարզապէս մարմոյ հանգստեան համար, և քրիստոնէից կողմէն խելացի քաղաքագիտութիւն մը եղաւ այդ առողջապահիկ տարրը խառնել իրենց իսկապէս հոգեւորական որոշմանը « Աստուծոյ օրուան » հետ : Բայց երբ ամէն շաբաթ բուլորվին աղատ օր մը կ'ընծայէ մեղի, ուր զերծ ենք սեւէ գործառնական հոգերէ, անխոհեմութիւն պիտի ըլլար փոքր մաս մը չնուիրել անկէ խոճի անաշառքնութեան մը : Օտարները ինայտ չեն իրենց անողոք քննադատականները Ակսվիտացւոց « Կիրակիի խիստ պահպանութեան ոլ մասին : Փոխանակ այնպէս գահավիճ օրէն քննադատելու, կընային քիչ մը մտածել

որ Սկսվածիացիք իրենց զգուշութիւնն ու ժուժէ կալութիւնը, իրենց նկարագրին ընդհանուր հաստատութիւնը կը պարտին՝ մասամբ մը՝ խիստ ու լուրջ պահպանութեանը նուիրական հանգստին պարբերական վերագրածն երսւն:

Եղանակը՝ այնքան յատկանշական Անգը-Մանշեան մեր զրացիներուն՝ անցընելու կեանքերնին իրեւ յաւիտենական բոլքա մը, յարմար է ներմուծելու ամենէն աւելի ծանր դորկերու ընթացքին մէջ՝ ընդունայնութիւն մը ներհակակիր՝ ճշմարիտ բարոյական մեծութեան: Երգերու պակասը կիրակնօրեայ պաշտամունքներուն մէջ՝ կու տայ թերեւս մեր բարեպաշտութեան քիչ շատ տաղակալի նկարագիր մը, անոր հակառակ, Գաղղիացիք պիտի ունենային գուցէ՝ շաբթուն երկրորդ օրը՝ աւելի զգոյշ և աւելի վայելուք ընթացք մը, եթէ նախընթաց օրը՝ քիչ մը աւելի ժուժկալութեամբ անցընէին:

Ժէ. — Խղճի քննութեան փափուկ խնդիրը կ'առաջնորդէ մեզի բնականաբար աղօրքի վրայ խօսելու, որուն հետ անձուկ աղերս ունի: Վերլուծումի, մանրակրկիտ քննութեան, տիեզերական վիճակագրութեան այս գալուս մէջ՝ մարդիկ կը խօսին զիտութեան վրայ ինչպէս զօրութեան մը՝ որուն ամէն ինչ հպատակ է:

Բայց այս առածը. Գիտուրիւնը զօրութիւն է՝ ճշմարիտ է միայն այն սահմանին մէջ՝ ուր զիտութիւնը կարեւոր և էական տարրն է: Աշխարհի մէջ կան բաներ՝ սրոնք զիտութենէ վեր են, կան ապրող զօրութիւններ: Բարոյական սահմանին մէջ, ոչ եթէ ծանօթութիւններն են, այլ եռանդն է, ըղձանքն է որ կը կաղմէ շարժիչ զօրութիւնը, և աղօթքն է որ կը բարձրացնէ մեզ այն տաեն և կը տանի իր թեւերուն վրայ:

Երբ ըղձանքը կը պակսի, ոչ միայն չի բարձրանար հոգին, այլ կը սողայ. կարծես թէ բանտարկուած թռչուն մըն է, բուլորսվին նուրեւուած գանգակին ձողերը համրելու և ուսումնամիւրելու միակ գործին: Անշուշտ ըսել չենք ուղեր որ մարդ այնչափ լեցուի իր փցուն անձովը և այնչափ անգէտ ըլլայ տիեզերքին մեծութեանը մասին որ յոգնեցնէ երկինքը իր աղօթքներով և թախանձէ պաղատի որ վայրկեանի մը մէջ փոխէ արարչութեան օրէնքները՝ իր անձնական դիւրութեանց համար: Նախախնամութեան զիւրութեանց համար ։ Նախախնամութեան զիւրութեանց փոփոխելու նպատակաւ չէ որ կ'աղօթենք, այլ որպէս զի մեր մարդկային կամքը սորվի տատուածային կամքին համակերպութելու: Ո՞ր տատիճան կրնայ մեր աղաչանքը զորել այս ինչ մասնական պարագայի մը մէջ, երբ գեռ անփոփոխելի պատգամը չէ հաստա-

տած պատահականութեանց շղթայաւորումը : Ոչ ոք պիտի գիտանայ երբեք ։ Բայց գէլթ բան մը գիտենք . մենք զմեզ ներդաշնակութեան մէջ պահելու համար ամէն ազնուականութեան կենդանի աղբիւրին հետ ազգու և բնական միջոց մը միայն կայ, որ է բարձր յուղումներու մէջ յարատեւ հաղորդակցութիւնը գտնել աստուածային ազնուականութեան հետ . խոնարհաբար ամփոփ և ռւշագիր կերպով մը կենալ ինչպէս որ կը վայլէ կենալ արարածի մը իր Արարչին հանդէպ :


Գործնականին մէջ, մարդու մը բարոյական արամազըութեան էն ապահով նշանը՝ աղօթելու ընդունակութիւնն է: Տարօրինապէս ազէտ մը պիտի ըլլար ան՝ գէլթ քրիստոնեայ աշխարհի մը մէջ՝ որ գիշեր ցորեկ Աստուածոյ օր հնութիւնը հայցէր զազիր ։ ստապատիր և յայտնի յիմար գործերու վրայ : Հին հեթանոսութեան մէջ, մէկը կրնար դուցէ, ինչ ինչ պարտգաներու մէջ և յստակ խշճանանքով մը, խնդիր Բակըսէն կամ Աստղիկէն որ սրբէ իր արբշըութիւններն ու աղակատանքները : Շնորհիւ Գոլիելեացի ձկնորսներուն քարողութեան, ալ ան տեղերը չենք, և տիեզերական փորձը կը վկայէ որ գաղտ և ինքնաբաւիւ աղօթքը (վասն զի, կ'իմացուի, խօսքս անվայն մուլութեան կը կնաշ անութեանց եղանակին վրայ չէ), եթէ նոյն

իսկ կեանքն է աղնուական բնոյթներու, է ընդհակառակը՝ կոշտ զգայական և եսական մարդուն համար, նման մթնոլորտի մը ուր չի կընար շնչել : Դրումեցէք ուրեմն մտքերնուդ մէջ, ո՞վ երիտասարդներ, առաքեալին պատուէրը . «Աղօթից ստէպ կացէք»: Ամէն բարեաց վեհադպյան Ակեղքին հանդէպ ձեր կեցուածքը՝ միւտ կեցուածքը ըլլայ պատկառոտ հպատակութեան մը: Են ապահով, բնական և արագ միջոցն է այս՝ խոյս տալու թեթեւութեան և ինքնակատահութեան այն սպիէն, փայլուն այն ժպրհութենէն՝ որ այնքան ժիր ու ժաման է զարգանալու աստուածակիրութիւնն զուրկ գիտութեան հետ և որ կարող է միայն սիրող ուռեցնելու քան թէ մաքրելու: Բարեպաշտ աւանդութիւն մը սորվեցուցած է մեզի՝ մեր գլխաւոր ճաշը սկսիլ աղօթքով մը՝ իբրեւ վայելու արարողութեամբ . սորվինք նոյն բանն ընելու կեանքի ամէն լուրջ գործէ տուած, և ընենք զայն ոչ իբրեւ պարզ ձեւակերպութիւն մը, այլ իբրեւ կենդանի իրականութիւն մը:



ՑԱՆԿ ՆԻԿԹՈՅՑ

	Էջ
Ցառաջարան	6
Խմացական գաստիարակութիւն . . .	4
Ֆեղեքական գաստիարակութիւն . . .	59
Բարոյական գաստիարակութիւն . . .	84



«Ազգային գրադարան



NL0225512

44 414